


B. Gr.  
H. Willm. B.  
1886



891-99  
14-97



ՀՐԵՎԻՆԻ

ԵՐԵՎԱՆԵՐԵՎԱՆ



891.99  
Խ - 97

ՀԱՅԱՍՏԱՆԻ  
ԸՐԱՎԵՍՏԵՐԻ

ՅՈՒԺՆԵԱԼ Դ ԶԱԳՄ ՀԱՅԱԿԱՆ Ա

ԴՐԱՅԲԱՇԻ ԽՐԱՄԵԱՆ ՎՐԱԵՑԻՈՅ

Դ ԽՆԴՐՈՑ ԵՒ ՅԱՐԴԵԱՆ Ց

ՄԵՇՔԻ ՅՈՒՋԵԱԼ ԸՆԵՑ ԿԵՐՊԱՑԵՐԻ  
ԵՑՎԵՍԵՐԵՑ

Դ ԿԱՅՐԱՊԵՏՈՒԹԵԱՆ Տ. Տ. ՆԵՐՍԻՄ ԱՍՏՈՎԱՃԱԾԻՄ ԵՒ ԱՐԲԱՀԱ  
ԿԱԹՈՒԴԿՈՍՏ ԱՄԵՆԱՑՆ ՀԱՑՈՑ

ԵՒ Դ ՊԱՏՐԻՄՔՈՒԹԵԱՆ ՄՐԲՈՑ ԵՐԱԽԱՅԱԿԵՄ Տ. ՅՈՒՆԱՆՈՒ  
ԱՐԱՔԵԼԱԾՈՒՐԴ ԱՐՔԵՊՈԿՈՊՈՍՏ

ՀՐԱՄԱՆԻ Տ. ՅԱԿՈԲԱՑ ԱՐԴԱՀԵՏԻՄ ԱՐՔԵՊՈԿՈՊՈՍԻ ԵՒ ԱՀԿԱՆԵՐ  
ՊԱՏՐԻՄՔԻ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՈՅՑ

Դ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՈՅՑ

Դ ՏՊԱՐԱՆԻ ՅՈՒՆԴԵՆՈՒ ՄԻՒՀԵՆՏԻՄԵԱՆ


1850 — ԱՐԴՐ



✓ 42

10395

906



5156

Ի ՅԵՒԹԵԱԿԻՆ ՅԵՇԱԾԻ

ՍԻՐԵՑԵԼՈՑ ՈՐԴՈՑՆ ՎԱԴԱՄԵԱՏԿ

ԳԱՐԵԳԻՆ ՄԵԽԱՆ

ԿԱՐԴԱԿ

ԶԱՑՈ ՄԵՀԱՐՁԱՆ

ՅՈՒՂԱԿԱՆԻ ՅՈՒՂԱԿԱՆ ԿԵՍԵՐԵՑԻ

ԵՅՎԵՑԵՐԵՑ

1985.5.18 中国科学院植物所

中科院植物所标本室存根 卷之三

1985.5.18 中国科学院植物所

植物标本

GBG 1234 1985.5.18 35

中国科学院植物研究所标本室存根

植物标本

植物标本

# ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԱՇՏՎԱՅԻՆ ՀԱՅՐԵՆ ԱՍՏԵՐ ԲԱՐԵՒԱԾ

ՀԱՅՐԵՆ ԱՍՏԵՐ ԲԱՐԵՒԱԾ

ՅՈԳԻ վեհ Խագուսատունւցն վառեալ այդպէս, ով Ոնկենաս,  
Եա զդիւցազանցըն Հայոց պատմել հայցեաց ՚ի Ոնվսիսէն.  
Դու ՚ի տրուոլ աշակերտէս երդել զվայրացըն հայրենի:  
Ոիրասուն զորդւոցըդ քո եւ զօրդուոմեան հանուր մանկուցն  
Կալար ըզձեռանէ միոյ՝ նոցին սիրողապէս  
Օմիւսն ետուր ինձ եւ այնպէս ելեր ընդիս ՚ի Ճայրարատ.  
Ի Ոնասեաց եւ ՚ի գրախատին վայրո ըզնուին ճեմեցուցեալ  
Ետուր քաղել իմ ձեռօք անդ ըզծաղկունս հայրենահոտ  
Կազելի զորդւոցդ չիրմաւ զայս անթառամբ հիւսել պլսակ.  
Որ անշուշո քան զմահարձանս եւ զհցակազ կըճեայ տաճարս  
Կանգնեցեր զգըլիսով նորին անմահական յիշատակ:  
Ինձ այտպէս բախոս մեծ եհաս քեւ անդրանիկ գերկոյս պլուուդ  
Ի ծառոյս աճեալ ՚ի ջուր եւ հող երկրին Վասպուրական  
Կըւիրել մանկուցն Հայոց առ այս ճաշակ ախորժողացն.  
Ճայրէս եւ զու երշանիկ եղեր անանց յիշատակաւս  
Կենդանի եւ ՚ի մահուն մընալ ոգւով երդոյս անմահ:

102

## РАДИАЦИЯ ВОДЫ

СВЕДЕНИЯ О МАТЕРИАЛАХ

Воды, как и другие вещества, обладают способностью поглощать и испускать радиацию. Способность поглощать радиацию называется радиопоглощением, а способность испускать радиацию — радиоизлучением. Радиопоглощение и радиоизлучение являются физическими явлениями, обусловленными взаимодействием радиации с веществом. Радиоизлучение является проявлением радиопоглощения. Радиопоглощение определяется величиной коэффициента радиопоглощения, который равен отношению количества поглощенной радиации к количеству падающей на единицу поверхности радиации. Коэффициент радиопоглощения зависит от природы вещества, температуры, давления, концентрации и т. д. Радиоизлучение является проявлением радиопоглощения. Радиоизлучение определяется величиной коэффициента радиоизлучения, который равен отношению количества излученной радиации к количеству падающей на единицу поверхности радиации. Коэффициент радиоизлучения зависит от природы вещества, температуры, давления, концентрации и т. д.

## ՅԵՌԵՑ. ԱՐԵՆ

Ի գժուարին գործու՝ որ միայն հանճարաւորացն եւ ճարտարագունիցն պահի, արդարեւ յանդկնութիւն է յոյժ տկարագունին ՚ի բանս եւ անվարժելցն յարուեստո, որ չճանաշելով զայժ եւ զկար իւրում մոտաց եւ առ ոսն զարուեստին օրէնս տապալեալ՝ ձեռնամուխ լինի:

Դայց սակայն զօրութիւն սիրոյ առաւելագունի՝ բաղում անքամ գեղեցիկ յանդկնութիւն ուսուցանէ այնպիսի տկարեցելցն, որ չէ անծանօթ զանձնէն, եւ քաջալերս տայ նմա լինել անվեհեր միջամուխ ՚ի յայնս: Եւ եթէ ընդ այս յորդոր սիրոյն եւ ձեռն վերին սստարեսոց՝ առաւել եւս զօրութիւն զգենու յայնժամ տկարացելցն ոյժ եւ հաստատի յուսով: Այս վկայեն առ այս, որ ըստ հոգւցն խօսին, զի տկար եւ անիմաստ ոգւցն հնար է առնել գործ ինչ փոքր համեմատ ինքեան, եթէ ըլնիցի յանձնապատան ՚ի զօրութիւն մոտաց իւրոց յուսացեալ. եւ թէ առնիցէ ինչ, որչափ օժանդակեաց նմա վերին զօրութիւն՝ չաղարժիցի նա յայնժամ իբրեւ անձին զօրութեամբ արարօդ նմին, այս է զառեալն յայլմէ զօրութենէն զլանալով՝ իւրում հանճարոյ գիւտ համարիցի զուշ գործեցեալսն յիւրմէ. հապաստիւ եւ բերանով խոսոովան լինիցի ըստ առաքելցն զգնալն կաղին վերնային զօրութեան տալ եւ ոչ իւրում անձին: Եւ այս խոստովանութիւն ոչ նմա եւ եթ պարտ է. այլ եւ ամենայն մարդոյ, եւս եւ զօրաւորագունին ՚ի բանս: Վ՞ո վասն: Օ, ի մարդկային զօրութիւն մուբացիկ է եւ ապիկար եւ կարօտ յամենայնի արարողին զօրութեան, եւ ըստ իմաստնոյն ՚ի ձեռին

նորս եմք եւ մէք եւ բանք մէք եւ ամենայն հանձար եւ գոր-  
ծաց խելամոռութիւն :

Ծնդ այս ձեռնոտութիւն՝ երեք ինչ շարժառ իթք եղեն մեզ  
առ այս . Աէք հայրենեաց , յորդոր եւ երախտիք Դարերարին ,  
եւ օրինակ Ո՛հեծահանձար Ք'երթաղլին Դադրասառնի :

Օքրութիւն սիրոյ հայրենեաց այնշափ բռնացաւ յիմ վերաց ,  
մինչեւ հան եւ յափշտակի այ լինեն՝ ՚ի պանդիսելցո զգիս իմ  
եւ սիրտ եւ տարաւ այսպիսեօք ՚ի հայրենին , եւ անդ ՚ի ցան-  
կալի վայրո նորին ճեցուցեալ՝ զիս շատ լացոց . եւ ՚ի տեղին ,  
յորում արտասուեցին իիշ աշը եւ քրոդ արտասուելց են , ով  
ընթերցող , եթէ եւ դու իբրեւ զիս ըմբռնիցին նոյն կապանօք  
սիրոյ հայրենեացն եւ քո սիրտ եւ ոգին ՚ի քէն եցէն եւ ընդ-  
իմոյն գնացցեն անդր : Դաց ես աղաշեցի զսէրն այն զիս միայ-  
նակ ջվարել . այլ եւ ընդիս զշամօրէն մանկունս Դարասուեան  
աշխարհին , որ զատեալը ՚ի մայրենի ծոցոյն՝ ցան եւ ցիր կան  
ընդ քառանկիւն կողմունս ամեն զերաց եւ կարօս են իբրեւ զիս  
եւ նորին գիմաց հայրենոյն : Վաս որս , ինձ այնպէս թուի թէ  
անդուստ զիս հրաւիրակ առաքեաց հայրենեացն անուշակ սէր  
ձայն տալ եւ ժողովիլ այսպէս եւ լինել նոյա Ոտքէն իմն , ոչ  
հանդայն նմին զարդւոց զձեռանէ եւ եթ , այլ եւ զշամօրէն  
հայկեան մանկուոյն զմուաց եւ սրտին զձեռանէ կալեալ ըրջե-  
ցուցանել ընդ բնակութիւնս նախնեաց մերոց եւ ցուցանել  
զաւերակս մեծամեծ քաղաքացն , որ շենք էին երբեմն եւ մար-  
դաշտաք . զուեզիսն ասպարիսաց , յորում անկան վեհ քաջա-  
զունքն մեր վասն մախոնաց եւ ոմանց անմիտ շահախնդրութիւն .  
եւ արտասուախառն հեծեծանօք պատմիլ նոյա զվիսպանն , ո-  
րոց վասն անկաւ ազգն մեր յայնժամ ՚ի ծառայութեանն թշրւա-  
ռութիւն : Եցէ , զի եւ նորին առցեն այսու զանձկութիւն սըր-  
տից իւրեանց եւ կամ իբրեւ աչօք ՚ի մօտոյ գիսեալ զողորմելի

Նէր առ ոնք հայազգի իշխան առ ժամանակոք մարզպանոցն Պարսից ընակեալ ՚ի  
հայուսան . առ որ գրեաց զայտակի թռուղթ իմն նորին բորեկամ Հագարաստ անուն ԺԱ-  
թէնոյ կալուլ զձեռանէ որդւոց եւ շընցուցանէլ ընդ բնակութիւնս նախնեացն . զի  
այնու ՚ի հայրենասիրութիւն եւ յարիւթիւն կը մեռան :

սպառկեր հայրենեաց՝ ճմլեացին սրտիւք եւ լայցեն ընդիս եւ գութ շարժիցի նոցին ՚ի սիրտ այցել այնպիսում տառապելոց : Զկամիմ շատաբանել զուժգին սիրոյն, որով վարեցաք մեք ՚ի սմին եւ զի գդաս գու զայն յանձինդ, եթէ սիրով եւ ոգւով իմ ընթեռնուցուս զայս :

Խակ երախտիք եւ յորդոր Կարերարին իմոյ՝ այն եղեւ մեզ . զի ժողովեաց զօտարս առ շքով իւրում թեւոց եւ այնչափ սիրեաց եւ գիւրութիւն ետ, մինչեւ մոռանալ պանդխտելոյս ըզնմդէ հութեանն թշուառութիւն եւ բանալ զիւր վշտօք լուցեալ լեզուն ՚ի յերդ եւ երգել զայս զօրէն թռչնոյ նատեալ ՚ի վերայ հանգուցիչ նորին սսաոց : Կապիսում բարերարի եւ պաշտպանողի, զինչ փոխարէն վայել էր հատուցանել, ասացէք, որ ճանաչել փութայք գերախտագիտութիւն, եթէ ոչ զայս միայն, ՚ի պահել եւ հիւսել զնորին անուն ընդ այլ Ոնկենաս սայն դաս եւ ցուցանել զնորա ոգւոյն հայրենասիրութեան չափ, որ ինեւ ոչ միայն զորդեական դաստիարակել կամեցաւ . այլ եւ այսու զբոլոր մանկտիս թորդսմեան ՚ի հայրենասիրութիւն վառել : Կայել կայ արդ առաջի մեր եւ զօրինակէն Կագրատունոյ քերթողաբան Հօրն :

Որպէս ցուցաք վերագոյն թէ հայրենեացն սէր վարեաց ըզմեզ ընդ մանկտուոյն յինքն . սակայն պիտոյ եղեւ մեզ անդանօր այնպիսի քնար իմն առ ՚ի հարկանել զայն ընդ Ճեմելն մեր ՚ի հայրենեացն վայրս, որոյ ձայն քաղցր եւ անոյշ լսէր անդ հանգուցեալ ականջաց քերթողահարցն մերոց Աահակայ, Ոնսրովպայ եւ Ոովխիսի :

Եւ առ այս, նախաշաւիդ ընթացող եղեւ առաջի մեր նոյն Հայկական տաղաչափութեան հմուտ եւ սիրով ոգին, եւ ուսոց զայս քնար ընտրել եւ առնուլ ընդ մեզ . զոր արդարեւ ընդ հնչեցուցանելն անդ՝ անոյշ թուեցաւ նոցին ականջաց՝ ճանաչել լով զնտանի եւ զհամբոյր ձայն լսեցեալ երգոցն իւրեանց եւ ցնծացին իսկ ոգւով ՚ի յերկինս եւ պսակս հիւսեալ առաքեն անդուսս նոր պնդողին զաղիս թուլացելոց նոցին նուագտարանցն : Եւ մեք, որ ոգւով չափ սիրով գտաք աննախանձարար

նորին իրաւացի ընտրողութեան՝ կամեցաք ընդ նմին օժանդակ կել առ ՚ի պնդել զայն հաստատուն եւ ակար մատամբ մերով ընդ զօրաւորագունին . զի մի այլ եւս թուլասցի մինչեւ ՚ի յա շխեան . եւ ոչ միայն բանիւ վկայ լինել առ այս , այլ եւ դուզ նաբեայ այսու արդեամբք ծանուցանել ամենայն Հայասեռ բա նասիրաց զյարդ եւ զավուականութիւն հնագունի տաղաչա փութեանն եւ մանկուցն քմաց մատաւցանել փոքրիկ ճաշակառ դքաղցրութիւն եւ զանուցութիւն նորա ընդ առաջնոյ մատու ցանողին մեծագոյն եւ լի ճաշակառն :

Ո՞նայ մեզ արդ պատասխանել այնցիկ , որ գուցէ յանկա տարէս զկատարելստոյնն պահանջել կամլցին եւ բերանով իսկ խոստովաննել զժերութիւն անարուեստ յօրինուածցոս . զի թե րեւս ազատ կացուցեն զմեզ ներսպամութեամբ կամառք հրմ ատագոյն քննաբանից : Ե՞նչուշո խորուցցն փափառ հայրենասիրին ստիպեն զնա առել ցմեզ , թէ բարւոք եւ բաւագոյն եւս մե նէր , եթէ ընդ ամենայն աշխարհ Հայաստանեաց յայն բոլոր տեղիս ըլլիլ այսպիսեօք . որ արժանի էին երգոց եւ մանաւանդ զիիրտ եւ զյօժմարութիւն մանկուցն ՚ի հայրենասիրութիւն զարթուցանելոյ :

Այ արդ , զինչ քեզ պատասխան տացից սիրաբար , ո՞վ հայ րենափափառ ոդիք , եւ միթէ զու զգործ Ովվիխին յինէն ՚ի ակարէս պահանջել կամիս . քանզի նորա որտթարչ մատց էր միայն եւ թեւոց այդպիսեաւ ըստ հայցուածոց քում հատանել անցանել ընդ մեր բայնածառալ աշխարհն , որ քերթոլն էր եւ ամենիմաստ արուեստիւն եւ կատարելագոյն յարմարութեամբ պերճացեալ , որ հայրենի տեղեացն եւ վայրեացն դիտող էր չչպիս եւ քաջ տեղեկագոյն . եւ լընդարձակ միաս իւր մժեր եալ ունէր զայն ամենայն նիւթուն , որ միանդամ պիտոց լինէր ՚ի յօրինել զայդ . զար հացցես գու յինէն :

Ուստի եւ քաջ ճանաչելով զշտի հարստութեան մեր աղքա տիկ մատայ՝ յայսափ անզիս միայն կարսլացաք ճեմել , որ մեդ եւ մանկուցն ընտանի եւ ծանօթագոյն էին . եւ այն՝ ոչ այն շափ , որչափ արժան էր եւ օքէն , այլ հարեւանցիկ տեսութիւ

միայն . Ե՞այց թէ կամ իցէ ու շմագունիդ՝ կարէ եւ սահաւուքս ՚ի մնացեալսն ձեւմել , այսինքն աւերակօք Անի քաղաքին եւ զայլ աւերակեալ քաղսքս դիտել . քանզին նոյն ողբք նորին յարմարի եւ ՚ի դիմաց ամենայն աւերակելոյն :

Այլ երանի էր մեղ , եթէ այսու անկատարութեան յանցանօք պրծեաղ լինէաք յատենէ քննողաց եւ չյաւելուլ ընդ այս զայլ իմն եւս , որ է անցանել թէ ոչ բազմօք գուցէ իւիք իւիք զծանր օրինօք արուեստին քերթողական :

Ե՞այց միթէ անարաւեստիս բանից թերութիւն իրբեւ քերթողին դատիցի . եւ կամ ընդ յօրինելն զայտափէ՛ հանձար մոռաց եղեւ ինձ առաջնորդ , եթէ սիրան եւ ոէր . զայս դու ինդնին կարես որոշել ՚ի վերծանելք քո : Եւ ընդէր այս : Վանդի միս ցամաք եւ անջուր գորով ակն աղբեր մտոյ բանածնունդ : եւ յորդագցն յցյ սիրյն եւ սրտին . վասն այնորդիկ եւ ՚ի նոցունց ականէ կամեցաց յաւետ բղիսեցուցանել զայս : Աւսոի եւ ուժգը նութիւն բոնագունից այսոցիկ ՚ի բաց վոտրեաց յինէն վմուց առաջնորդութիւն եւ վարեալ զիս թափով յընթացս սորին ետ հարկաւ անցանել զարուեստին օրինօք . եւ զի բուռն է սիրոյ եւ սրտին զօրութիւն եւ չկամի բազում անգամ հպատակել որինաց մտաց :

Այլ թէ պէտ յայսոցիկ կատարելութեանց թերացեալ գտանիմք յերկասիրութեանս այսմիկ , սակայն ոչ ՚ի լի հայրենասիրութենէ . զոր գրեթէ իրը զիենդանի պատակեր տպաւորեալ եմք ՚ի սմին ընդ որ հայել ուրուք եւ յանձին չզգալ ինչ , յիրաւի չէ նա ՚ի կարգի հայրենասիրացն :

Ինդ այս եւ զհայկական ոգւցյն համեստութիւն եւ զգեղեցիկ գպրութեան ընորհ ոչ երբէք մոռացեալ եմք . զոր թողուլ եւ մոռանալ՝ արդարեւ արտաքսյ մնամք յաշակերտութենէ նախնեացն եւ դատապարափիմք իրաւամբք յայնցանէ , որ նախանձաւոքն են :

Եւ առաւել քան զսովին գուն գործեցաք , ոչ այնչափ ՚ի հայրենեացն ոէր , որչափ ՚ի կրօնասիրութիւն եւ յառաքինի վարս վառել զմանկտիս . զի առանց այսոցիկ չկարէ ոք լինել ճշմարիտ

հայրենասէր : Վ ասն որոյ առ ՚ի ոչ ստուերօք , այլ ճշգրիտ կերպարանօք բանից զնոսին ՚ի հայրենասիրութիւն յորդորելց՝ մը տաղիւր յօժարութեամբ խառնել ջանացի միշտ յանհամութիւն սորին զանուշաբեր եւ զհամեմիշ աղն . զի մի խոտան ճաշակելեաց կրօնասէր ոգւոցն թուիցի եւ զզուիցին յայսմանէ եւ մեք երեւեսցուք յայնժամ շաղփաղի եւ շաղակրատ :

Եշ թէպէտ ՚ի բազում ուրեք գեգերեալ եմք զնիւթովք զուարձալի , զայն ՚ի սիրոյ մանկուցն ստիպեցաք առնել խալաւ լով ընդ նոսին եւ կամ իբրեւ զփափկիկ կերակուր ջամբեալ . զի ըստ մանկական քնքուշ բարուց ախորժիցին տակաւ տակաւ եւ զմերձ եգեալ հաստատուն կերակուր խրատու եւ համեստութեան ճաշակել : Եշ այնպիսի սեղան իմն յամենայն սրտէ վաստակեցայ կազմել զայս , յորում երկու հասակացն եւս , այսինքն զուարձասիրացն եւ համեստ բանից փափագոլացն՝ խորտիկ անուշամ ըստ քմաց գտանիցի . առ որս ախորժանօք բերիցին եւ վայելեսցեն սրտիւ շնորհակալու եւ գոհ լիցին ոչ յինէն ՚ի յանարժան սպասաւորէս այսմ սեղանոյ , այլ ՚ի պարզեւողէն կերակրոցն , որոյ է ամենայն ինչ՝ կերակուրն եւ սպասաւորն :



## ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ

Դ ՎԵՐԱՑ ՆՈՐՈԳԵԱԸ ՏԱՐԱՉԱՓՈՒԹԵԱՆ

### ՆԱԽՆԵԱՑՆ

Ո՞ր հանդիպեալ իցեն Ո իրդիւեայ Ոշակականաց թարգմանութեանն՝ բարւոք եւ լիսպին հմտացեալ են իսկ ՚ի յառաջաբանի նորուն այսմ հնագունի տաղաւափութեան նախնեացն՝ յորում հանձնարեղ թարգմանին զօրաւոր եւ արդարացի բանիւք ընդ երկար ցուցանէ զհնոյն վայելլութեան շնորհ ընդ նորոյն համեմատեալ։ Ոչ միայն բանիւք, այլ եւ արդեամբք իսկ յիւրում ճշգրիտ եւ ճարուարահիւս թարգմանութեան, առ որս չկարէ ոք յիմաստախոհ եւ յուղղագատ քննողաց երկրայիւլ եւ կամ գիմադրութիւն ինչ նոցին ընդ գէմ բերել,

Այլ երանի թէ ամենայն բանսակը մերազնէից պատահեալ լինէին այնմ եւ չսային մեզ կրկին աստանօր ՚ի դուր աշխատիլ. Ուստի եւ մեք թէպէտ յօժարեցաք աստ հակիրճ եւ պարզ կերպիւք գրել ինչ զհին չսպական տաղլիցն. սակայն ոչ իբրեւ ՚ի մէնջ աւելի այլ ինչ խօսելով զնմանէ, որ ՚ի վերէ քան զմեր կար և նմա միայնց անկ, որ բարձրահմուան է եւ լեզուագէտ կատեւ քաջ գիտե կը եւ զտազս անձնիւր ազգաց ընդ միմեանս բաղչ գտանեալ եւ ճանաչել զնոցին շնորհս եւ ընտրողութիւնս առնել ճշգրիտ հասպութեամբ մտաց. այլ իբրեւ ՚ի յառաջարանէ նորին բաղեալ եւ հանեալ, զի թէրեւս փութաջան բանսակըն, որ չեւ գիտեալ իցէ աղքեր ականն՝ գիտեացի այսմ վտակիս եւ բղձակերտ լեալ յօժարեացի յաղթեւըն զիմել, որ յորդագոյն է եւ յատակ.

Երկը ինչ ունիմք միայն ծանուցանել զհնագոյն տաղլիցն. նախ զսկզնաւորութենէն եւ զդագարմանէն, երկրորդ՝ զկազմութե-

նէն, եւ երբորդ՝ զանհամեմատ պքանչելի գեղեցկութենէն առնորովն

Օսկզբնաւորութիւն սորին քաջ ծանուցանէ մեզ Ծարական, բաս օրում ինքն է միայն բովանդակիչ հնագայն տաղիցն եւ ՚ի նմա տեսանեմը իսկ ակներեւ զայս հրաշահիւո չափաբանութիւն անդուստ ՚ի Ասհակայ Պարթեւէն մերոյ սկսեալ եւ իջեալ մինչեւ ՚ի Ծնորհալին: Խակ թէ որպէս դադարեցաւ առ յետինսն եւ տիրեաց ՚ի տէղի նորա վանկաշափ ոսանաւորն. հաւանական կարծիք է ոմանց թէ յարշաւելն հագարացւոցն ՚ի Հայաստան՝ եմուտ յայնժամ տակաւ տակաւ եւ նոցին գպութիւն ՚ի Հայս. եւ ըստ որում հայր ճանաչին տաճիկք կամ արաբացիք ձայնաւ յանդ ոսանաւորաց, թերեւս իբրեւ նոր ինչ զուարձալի եւ հեշտալուր ականջաց նմանաձայնութեամբն՝ ընկալան ՚ի նոցունց եւ երգաբանին մեր եղեալ յայնմ ժամանակի: Օ կնի ապա Ծնորհալին չափ եւ կշիռ եղեալ՝ ծաղկեցացիչ գառա այնմ եւ պահմանեաց զիւրաբանչիւր առզս նոյնաթիւ վանդօք եւ ձայնա կան յանդիւ աւարտել, որպէս երեւի այս ՚ի Հիսուս որդի կո չեցեալ մատեանն եւ յայլ բազում նորին եկեղեցական երգս: Եւ ապա յայնմհետք ափրեաց առ հասարակ ՚ի քերթուում մեր այն ազգ ոսանաւորաց եւ անհետացան հետպեանէ բնաւին հրաշալի եւ չքնազ կերպարանք առաջնոյն եւ հանել զեա յերեւան ու գասաւ պէ մինչեւ յայս դարս: Վրացցուք արդ եւ զիազմութենէ հնագունին: Վմենայն ուշիմ ընթերցող կարէ ինքնին հասկանալ եւ որոշել եթէ այս ազգ մեծաշափ ոսանաւորաց, որ գիւցապնական եւս կոչի, իւրաքանչիւր տողըն՝ ոչ ձիւգ նոյնաթիւ փանքօք եւ նմանաձայն վերջաւորութեամբ յօրինեալ են. այլ յարդարուն եւ համեմատ պնդամովք եւ մէն մի առողջն՝ քառեակի անդամովիք եղերին: Հայց զարմանալին այս է, զի պնդամբն անցնիւր տողըցն չունին յինքեանս զիիաշափ վանդո նոյն թռւուլ. սակայն այնչափ զուգայրմար վայերտու շարակցութեամբ գան ՚ի մի միաբանութիւն դաշնակութեան ընդ միմեւանս, մինչեւ պակասութիւնն ինչ փանդից չերեւի բնաւ ՚ի նոսին եւ կամ արդելիչ մինի ուղիղ ընթերցանութեան: Եւ այսմ փորձ կարէ առնել, որ զառուանութեան օրէնս քաջ գիտէ ամենայն չափական բանից: Խակ օրէնք քառեակի անդամոցն ՚ի տողս, որ երեւին ՚ի մեծաշափ տաղս նախնեացն՝ այսոքին են: Վրացին անդամ առղին ազատ է զնիլ ՚ի միոյ մինչեւ ՚ի չորս վանկա: երկրորդ անդամն քառավանկ, բայց եռավանկ եւս գնեփ

եթէ առաջին անգամ շլցէ միավանկ, վասն զի մին ընդ յաջորդ  
եռավանկ անդամյն իբրեւ քառավանկ կարծեցի ալ ընթերցողին  
եւ ՚ի մի խառնեալ՝ կորնչի քառանդամութիւն տողին, զոր միշտ  
պահելի է. ապա թէ ոչ՝ խանդարին պայմանկ շափոց այս ազդ  
դիւցազնական տաղլց : Երրորդ եւ չորրորդ անդամքն յաճախ եւ<sup>1</sup>  
սովորաբար քառավանկ դնեն, առ ՚ի լինել ծանր եւ մեծավայելու չ  
յանկում տողլց, եւ մանաւանդ իբրեւ կետ եւ սահման կատար-  
եալ չափոցն եւ բնական առողանութեան ձայնի եւ ոտիցն՝ անար-  
գել դադարումն : Ամիայն աղաս է տաղաչափն երբեմն ՚ի սա-  
կաւ տեղիս զօրրորդ անդամն եռավանկ դնել, միայն թէ երկի-  
րորդն եւս շլցէ եռավանկ կամ առաջինն միավանկ, զի այնպիսի  
տողք՝ կամ ոչ դաշնակաւոր ձայնակցին ընդ այլ տողսն եւ կամ  
յերկուս հաւասարս հաստեալ՝ մի տօղն իբրեւ երկու իմանի  
յընթեռնութենութեն : Ըստ որում նախնիքն եւս ՚ի դուն ուրեք եղեալ  
են զօրրորդն եռավանկ : Վասն որոց զժմիւ վանդիցն ՚ի տողս իւ-  
րաքանչեւր չէ պարտ պակաս դնել քան զերեքտասան եւ ոչ ա-  
ւելի քան զիւշտասան :

(Հա ընդ այդ պարզ օրինօք նկատին տասն կերպ յեղանակք  
կամ փոփոխութիւնք այս ազդ տաղլց, յաճախ վարեալք խառն  
ընդ միմեանս ՚ի նախնեացն, այսինքն յառաջին հոգենուագ եր-  
գահանացն մերոց Ամհակայ եւ Խորենացւոյն եւ յայլ աշակեր-  
տաց նոցին . ոյք ծնող եւ հիմունք համարին բարբառս մերում  
եւ քաջ հմուտ դաշնակութեան չափական բանից ազդային, մա-  
նաւանդ բարեապ ճանաչողք եւ դիւրազգացք ՚ի յոդիս՝ բնաւո-  
րութեան եւ ախորժակաց բնիկ հայկական ոգւոյն : Վասն այս  
իսկ յընտրելագոյն երգս իւրեանց եկեղեցական՝ այսու եղանա-  
կակ յաւետ վարեալ են : Եւ Ծնորհալին եւս, որ կրտսերն է  
ժամանակաւ ՚ի քանի մի շարականս եւ տաղս իւր հրաշալիս՝  
նախնեացն օրինօք վարեալ է . զոր թէ ընդ այլ բազում ձայնա-  
նախնեացն նորինն համեմատեսցես կարես դու ինքնին մը-  
յանդ ոտանաւորս նորինն համեմատեսցես կարես դու ինքնին մը-  
տօրդ չափել եւ կըսել զծանրութիւն առաւելութեան հնովն  
յօրինեալ տաղլցն . որք իբրու զակն ինչ պատուական երեւին ՚ի  
մէջ ոսկոցն, եւ արձակին յինքեանց ցոլմունս նշուլց պայծառ-  
ված մարանութեան . զոր ՚ի ստորեւ ունիս տեսանել ՚ի Նորա-  
հրաշն օրհնութիւն Վարդանանց եւ յայլ տաղս երգեալք ՚ի նո-  
րին շնորհալից ոգւոյ : Ասկի ասացի զայլ վանկաչափ ոտանաւո-  
րացն Ծնորհալոյն սակս մաքուր պարզութեան եւ քաղցրութե-  
եւ բուն հայկական ոճով իբրինուածոյն : Վանաւանդ եկեղեցա-

7



կան երգք նորուն , յորս ընդ քաղցրութիւն բանիցն՝ եւ վսեմութեան փայլի չնորհ . որով համարին նորին գերազանց յցիք քան զարդի տաղաւափիցն յօրինուածս եւ ոչ այնչափ ստորին քան զանդամաշափմն :

Դնեմք աստանօր զայդ տասն փոփոխութեանց կանոնս օրինակ կօք հանդերձ . յորում երեւին յայսնի թիւք վանդից ՚ի քառ եակ անդամն ՚ի մէջ տողին :

1 4 4  
Վլուխ սուրբ հաւատոյ եւ փայտ կենաց մարդկան յայտնեալ :

2 4 4 4  
Ա արդան քաջ նահատակ որ վանեցեր ըզգչնամին :

3 4 4 4  
Ա հաւոր ես թագաւոր քրովլեական ձայնիւ օրհնեալ :

4 4 4 4  
Որ յանէից գոյացուցեր զքո զարարածս իսկըզբանէ :

4 5 4 4  
Որ արարեր զօրութեամբ զիմանալեաց աշխարհ վերին :

5 4 4 4  
Ո նձահրաշ այս խորհուրդ աւանդութեամբ առ մեզ հասեալ :

2 5 4 4  
Ե գիւտ մոլորեալ եւ կորուսեալ անառակին :

4 4 4 3  
Որ զմիրականըդ կերպարան ըզգեցուցեր ծառային :

5 4 4 5  
Ա ապի հրեշտակապեան առ սէրովլեն հողեղեն :

2 4 4 5  
Ե գեղ ըսքանչելի աստուածատուր կուսանացն :

Ա բարք յայդ տասն յեղանակաց , թէպէտ գոն եւ այլ աղամ սութիւնք գործածութեանց ՚ի նախնեացն սաղս . սակայն ՚ի

նոցունց զգոսին միայն ընկալեալ է ընտրողութիւն նախանձաւոր նորոգչին . ոյք յաւետ վայելուչք են եւ դաշնակաւոր եւ ան-թերի լընուն զափս երկայն դիւցափնական քառանդամ տաղլից , եւ այդպիւք վարեալ է իսկ ՚ի թարգմանութեանն իւրում . ուստի եւ մեք հաւանող եւ հետեւող լեալ նմին՝ գոլին կանոնք վարեցաք ՚ի գիրս այս : Բայց չէ հարկ , զի յամենայն քեր նօք մանաւանդ ՚ի մանունն հարկաւ գտանիցին ՚ի միասին թուածս , մանաւանդ ՚ի մանունն հարկաւ գտանիցին ՚ի միասին այդ տասն զանազանութիւնք փոփոխութեանց . քանզի տեսա-նեմք իսկ ՚ի Հարականին , որ չերեւին գոբա բոլոր ՚ի մի յերգ . թէպէտ յերկայն քերթուածք մարթ է գտանիլ եւ թէ պակա-սիցին եւս ոմանք ՚ի դոցանէ ՚ի նմին՝ չէ քերթուածին ինչ թէ-րըյարմար դաշնակութեամք նուագաւոր են . սակայն են ՚ի դո-ցութիւն : Աշ քանզի այդպիկ թէպէտ բոլորն եւս միապէս բա-կիր արկցին յօյդ վեմ եւ ազդողագոյն կազմեն զտողն : Դժուա-րութիւն զանազանաշփութեանս այսմիկ յայդոսիկ է միայն եւ այ-դութիւք երեւի հանճար եւ ճարտարութիւն տաղաչափին . զի վորական եւ ՚ի գուն ուրեք վարելի , բայց թէ ըստ տեղւցին ՚ի վորական եւ ՚ի գուն ուրեք վարելի , բայց թէ ըստ տեղւցին ՚ի վայելորէն պատշաճեցուցանել զայդոսիկ : Աշ առ այս ինձ այն-պէտ թուի թէ ոչ այնքան միտք սիմոին , որքան եռանդուն աշ-խուժութիւնք սրաի . եւ մանաւանդ եթէ եղանակաւոր առու-գանութեամք ստէպ կարգացէ յօրինողն ՚ի յօրինելն՝ զօրաւոր քան զշանճար խանդավառ առողանութիւն քաջ ուսուցանէ քան զշանճար իմաստիցն իմաստից եւ կրից բանին զտանեսին նմա տալ իւրաքանչիւր իմաստից եւ կրից բանին զտանեսին զայդութիւնք իմաստից եւ նմանաճայն բայից առաւել քան զայդին , որ տաղոտուկ բերեն ախտքակաց եւ բախեն միշտ նոյն հնչմամք զականչս ընթերցողին : Աշ այս յաւետ ՚ի շափեալ հնչմամք զականչին քան յարձակ . որոց ինամուտ փութով գարման բանս պատահին քան յարձակ . որոց ինամուտ փութով գարման տարեալ նախնի քաջ երդահնացն մերոց՝ ազստ կացուցեալ են յայսմանէ եւ յանտանելի ձանձրութենէ սորին զտալս իւրեանց : Աշ այսու աղատութեամք թէ քանի գիւրութիւն տուեալ են

Աշ միայն տաղաչափին , այլ եւ արձակաբան մատենագիրն ա-մենայն զօրութեամք ձիգն թափէ խօրցիլ ըստ կարի յամենայն ձանձրութեանց . եւ զի՞նչ են ձանձրութիւնք ՚ի գիրս , եթէ ոչ կրկնութիւնք իմաստից եւ նմանաճայն բայից առաւել քան զայդին , որ տաղոտուկ բերեն ախտքակաց եւ բախեն միշտ նոյն հնչմամք զականչս ընթերցողին : Աշ այս յաւետ ՚ի շափեալ հնչմամք զականչին քան յարձակ . որոց ինամուտ փութով գարման բանս պատահին քան յարձակ . որոց ինամուտ փութով գարման տարեալ նախնի քաջ երդահնացն մերոց՝ ազստ կացուցեալ են յայսմանէ եւ յանտանելի ձանձրութենէ սորին զտալս իւրեանց : Աշ այսու աղատութեամք թէ քանի գիւրութիւն տուեալ են

տաղաշափիցն մերոց . որ միանգամ քաջ հասու լինել այսմ կամի՝  
պարտի ընդ փորձ մատչել յերկոսին եւս , յօրինելով ինչ հնով  
եւ նորով . կարէ բարւոք ճանաչել յայնժամ զանխասակ աշ  
խատութիւն միոյն՝ աղատութեամբն եւ զանտանելի տագնաւ  
պեցուցիչ կապ միւսոյն՝ ծառայութեամբն . Տեսանէ , զի հինս  
առանց սովորելց աղատութիւն տայ ինքեան փոփոխել զիերազա  
րանս տողին որպէս եւ կամփից եւ ընտրել զբառն , որ գրիէ եւ  
համբաւրէ զմանա բանիցն եւ ճշգրիտ կերպարանօք երեւեցու  
ցանէ զբնակաւոր պատկեր առաջի եղեալ նիւթցն եւ զդրեալն  
ի տողին ոչ այնչափ հարկ առնէ ընծել վերասին զննութեամբն .  
Խոկ նորն անհնարին տագնատպաւ խուճապէ զմիսս իւր . որով  
շարեալ բազում անդամ թողու զգրին 'ի ձեռաց եւ սկսանի  
յաճեցուցանել զմիսս իւր 'ի մէջ անթիւ բառից եւ թէ դէպ  
լինիցի ընթռնել զմին , որ սիրելին է նմանաձայնութեամբն 'վաշ  
կարդայով կապէ զնա 'ի վերջ տողին . Հայոի զառաջնն ընդ ճըշ  
գրին նշանակութիւն եւ յարմարութիւն նորին առ իմաստն .  
շատ է նմա , զի միայն զուգավանկ եւ ձայնայանդ լինիցի . եւ  
յորժամ միւսանգամ վերապննէ զեգեալ բառն՝ տրտութեամբ  
անդրէն լուծանէ զիազեան 'ի տեղուոջէն եւ այլում լինի խորն  
գիր : Այւ թէ պէտ ըստ Որատեայ խրատուն բառքն ինքնակամ  
գան զնեւու իրին նիւթելց , սակայն ցաւալին այր է , զի զինքնա  
կամ է կեալըն 'հինն սիրով ընդունի . իսկ նորն ընդ աննմանութի  
ձայնին նայեցեալ մերժէ : Աչ միայն ընդունի . այլ եւ 'ի շարս  
տողին յայն տեղ ուսուցանէ զնել զբանն , զօր սիրէ ինքն վասն  
սեպհական գոլցն , ուր նորն ընդ հակառակն 'ի բուն տեղուոջէն  
հանեալ կարսութելով ձայնին նմանութեանն յանվացիւուշ տեղին  
կացուցանէ . որով խանգարի ոճ լեզուին մերում եւ տգեղանայ  
պարզ եւ գեղեցիկ կերպարան նորին : Այւ այսու իսկ առաւել  
եւս գութիւն է հնագունին աղնուականութիւն , զի զվայիւու  
յօրինուած շարաշիւութեան անդամոց կամ բառից ընդ մի-  
մեան եւ զեղանակ ասացուածոց , որ մեպհական է բարբառաց  
մերում՝ անորատ եւ ամբողջ պահէ : Կայց այսմ , ոչ այնքան  
ինքն կայ պատիկա , որբան ազատ կամք յօրինողին . որ եթէ կա-  
միցի՝ կարէ եւ հնովս աղաւաղել զո՞ն , եւ ոչ միայն 'ի չափեալ  
բանս , այլ առաւել եւս յարձակ :

Գովելի է նա եւ հնագունին ըստիշտ խնայութիւն , որ չը  
թողու զանգիւտ մամանակն տարապարտ աշխատութեամբ վաս-  
նել . քանի զբանամեայ գործ նորոյն՝ ինքն 'ի սուզ ժամանակի

կարէ լրացուցաննել։ Ի՞ւ եւ ո՞պէս։ Ե՞շնպէս կարծեմ եթէ հին այս հարազատ զաւակ է եւ ծնունդ հայկական ոգւղյն եւ նախծին անդքանիկ նախամեծար քան զմիւսն . վասն այն յոյժ սիրեալ զաս զճոխագոյն հարստութեան գանձարան գպրութեան իւրում՝ բանայ աննախանձարար ընդ առաջ անդքանիկին . որով հարստացեալ եւ առատապարգեւ լեալ ՚ի նմանէ՝ ՚ի փոքր ժամանակի գլխաւորէ զբոքն։ Խակ առ նորն իբրեւ առ խորի եւ եկամում՝ ո իշտ է յոյժ եւ փակէ ընդ գէմ նորա զգուռն գանձարանին . վասն զի ընդունայն վասնէ զնոսին եւ ոչ այն պէս ՚ի զործ արկանէ որպէս ինքն կամի . Ուստի աղքատօրէն վաստակեալ նորոյն ՚ի յօրինելն ինչ հեռանայ յիւրմէն եւ երկայնաձգի լրումն զործոյն։

Այն եւ ոյլ բազում կատարելութիւնք բուն վաղեմի տաղա չափութեանս այսմիկ , որ յանդիմաննեն բազմօք զնորոյն թերու չափութեանս , ոյլ ես երկնչիմ անաշառութեամբ խօսել ՚ի մէջ երթիւնն . ոյլ ես երկնչիմ անաշառութեամբ խօսել ՚ի տեղ կուցն . քանզի զոր բանիւ գովկեցի զհնոյս պատուականութիւն կատարացի արգեամբք ցուցաննել անդ ՚ի տեղ աստանօր , զիսյն չկարացի արգեամբք ցուցաննել անդ ՚ի տեղ աստանօր . որով ձշմարիտ եւ հասաւատուն եւս լինէր ասացելոց ջանքն . որով ձշմարիտ եւ հասաւատուն եւս կապանօք օրինացն՝ ամասամբ քան զնոսին . որ ծառայեցուցիւ կապանօք օրինացն՝ ակերպարան բանիցն եւ զանցառնել զերկնութեամբքն . բայց յակերպարան բանիցն ՚ի բազում տեղիս եւ առաւել քան զպայմանն , եւ թէ ձշմարատութեամբ խոստովանեցաց՝ անցի այսումանն քան զնոսին . որ ծառայեցուցիւ կապանօք օրինացն՝ ակացի զայեալ են յայսմանէ . Այս յանցանք , եթէ որպէս իցէ զստ կացեալ են յայսմանէ . Այս յանցանք , եթէ ակարութեանն եւ կամ առաւել , նիւթոյն եւ հարկին , եթէ ակարութեանն եւ կամ վառեալ որտին , որ զյաւէտ սիրեալ բան իւր յեղյեղել կամի , վառեալ որտին , որ զյաւէտ սիրեալ բան իւր յեղյեղել կամի , ոչ գիտեմ ես եւ ներզամիս քննողաց թողում զայն . Ոյլ զոր գիտեմ ասացից անաշառ , այս է զի յամենայնի յանդիմաննի որպէս գիտեմ ասացից անաշառ , այս է զի յամենայնի յանդիմաննի որպէս կարութիւնն . Վասն որոց մի պէ կարծիս ՚ի ներքս արկանիցէ , կարութիւնն . Վասն որոց մի պէ կարծիս ՚ի ներքս ամենանիցէ , եթէ մէք այսորիւք կամեցաք սոտիւտ ինչ ածել նորովն վարեցեթէ մէք այսորիւք կամեցաք սոտիւտ ինչ ածել նորովն հանձարով եւ եալ բերթողաց մերոց , ցց քերթուածք ամենայն հանձարով եւ սափեալ չափեալ զանշասի կաշկանդել զնոսին . եւ զի յաղթող է յամերացեալ է այնշասի կաշկանդել զնոսին . եւ զի յաղթող է յամերացեալ է այնշասի կաշկանդել զնոսին . Եթէ ձարտարքն նայնի գրիչն ձարտարք . Ուակայն խոստովաննելի է եթէ ձարտարքն այնորիկ հնութ վարկին չլաստակէին այնշափ երկայնաւուրբք եւ անշուշտ առաւել եւս վայելըանային նոցին մասեանք .

Չկամիմք նա եւ խոպառ զհայնական յանդս մերժել ՚ի հայ-

կական դպրութենէս մերմէ . քանզի ոչ սակաւ տեսանեմք զնոսին  
եւ ՚ի նախնեացն տաղմ՝ խառն վարեալը յաւարտ տողին եւ ՚ի  
մէջն : | շւ աստի կարծեն ոմանկը լինել սկիզբն վանկաշափ ձայնա-  
յանգից , որ հաւանական եւս թուի քան զկարծիսն , զոր վերա-  
գոյն ցուցաք . վասն այն եւ մեք ՚ի բազում տեղիս ըստ պատուհ-  
ման այնպէս յօրինեցաք :

| Վ վերայ այսր ամենայնի եթե հինն եւ եթէ նորն՝ անարուեստ  
երեւին եւ ոչ բնաւ քաղցրանան սելեաց եթէ չիցէ մերձ աշ-  
խոյժ եւ ուղիղ առողանութեան լըզուն . զի ըստ որում անդամք  
եւ տողք չափոց նման են նուագարանաց պնդեալ եւ յարմար-  
եալ լարից , զոր թէ անարուեստ որ ՚ի ձեռս առնուցու , զնուա-  
գաւոր ձայնակցութիւն նոցին որ ընդ մինեան՝ խառնէ եւ խան-  
գարէ . որով իսպառ կորուսանին դաշնակութիւնք չափոցն եւ  
փոխին յարձակ բան : | Ուստի չէ ինչ ամօթ այնոցիկ , որ ոչ գի-  
տեն զջարտաք ընթերցումն չափական բանից՝ ուսանիլ ՚ի քաջ  
ընթերցողացն եւ այնպէս ընթեռնուլ . ապա թէ ոչ՝ չգտան ինչ  
զգորութիւն եւ զանուշութիւն տաղիցն եւ ոչ հեշտանան ա-  
կանչաց իւրեանց նոցին քաղցրալուր նուագք :

| Կարեւոր համարիմք հատակոտոր կարգել աստանօր զոոզւ  
ինչ կամ զարբողլ տունս յամենացն օրինակաց Շարականին եւ ՚ի  
տաղից ՚արեկացւոյն եւ Շնորհալցն՝ ՚ի դիւրութիւն ընթեր-  
ցասիրացն , կամ իրը ճաշակ ինչ առհաւատչայ այնոցիկ . ոք  
թերեւս չունին պատրաստի ՚ի ձեռս իւրեանց զՇ արական . եւ  
կամ թէ ունիցին՝ ոչ այնպէս ընթեռնուն , որպէս կարգեմք ասոտ .  
ըստ որում ՚ի Շարականին ոչ ՚ի մի տող շարեալ են քառեակ ան-  
գամբն կարգաւ . այլ իւրեւ զարձակ բան միահետ գրեալ :



## Շ, Ե, Բ, Ե, Կ, Ե, Ն, Ք

Ո՞ր յանէից գոյացուցեր զքո զարարածս իսկըզբանէ .  
Ի պատկեր ասուուածութեանըդք.քո ստեղծեր մարդ ՚ի հողա . . .  
Իսկ պատրանօք բանսարկութին ՚ի դրախտէն արտաքս անկեալ .  
Ի յանէ ժ կենդանութեանըն մահառիթ պլատով մեռեալ : -  
Ահաւոր ես թագաւոր քրովք եկան ձայնիւ օրհնեալ  
Ի յերկինս ՚ի յերկրի եւ յամենայն ժամանակի : -  
Ի գիշերին յոլում մասնէր փրակիշքն մեր ՚ի մահ իսաչ :  
Իսկ անօրէն աշակերտին թողեալ ըզգութ սիրո նորա :  
Ժաղովեալ հըրեիցըն կըրաեցին արծաթ բաղրում  
Վահանական առ Պիղասոս ասեն ՚ի խաչ հան ՚ի խաչ :  
Առեալ ատրան առ Պիղասոս ասեն ՚ի խաչ հան ՚ի խաչ :  
Սուրբ Առհան Պարին :

Ո՞ր զօրինակ Մարիամու , հոգիդ , ցուցեր մարդարէին .  
Այսօր զաւակ Յովակիմայ ետուր ըզեառըն վիմածին : -  
Այսօր ցընծան երկնայինքն եւ պար առեալ ՚ի բարձունս  
Երգեն զերգըս հոգեւորս յաւուր ծննդեան Ալրունհւյն : -  
Նահապետայն Աբրահամու , Խասհակայ եւ Յակովայ  
Պարգևեւցար ՚ի յասուծայ , կոյս Մարիամ , գուստը նոցին : -  
Աւրախացիր Աստուածածին վերօրհնեալդ ՚ի սրովեէից :  
Աւրախացիր Եսուս մեղլ լցու մայր եղեր վերաձգողին : -  
Օսագելով ՚ի քէն մեղլ լցու մայր եղեր վերաձգողին : -  
Այս անտես եւ անքնին քառակերպիցըն վեհագոյն ,  
Ի փըրիել ըզմեզ եկեալ անմահից թագաւորն : -  
Խորհուրդ մեծ եւ պանչելի , որ յայսմ աւուր յայտնեցաւ .  
Հովիւքն երգեն ընդ հրեշտակս , տան աւետիս աշխարհի :  
Խոհեացին :

Անձինք նըւիրեալըք սիրոյն Վրիսասոսի ,  
Երկնատոր նահասակք եւ կուսանք իմաստունք .  
Ի պարծանըս ձեր բարձրացեալ տօնէ  
Այսու գըստերօրըն իւրովք :  
Բարբառք երկնաւորըք լցոյն զերկիր ,  
Վանդի հոտ անուշելք , որ յայսմ աւուր յայտնեցաւ .  
Աղջակէքք բանաւորք եւ զոհք փըրկութեան ,

Եւ որոջք անարատոք ընծայեալք Աստուծոց :  
 Վեղեցկութիւնը մարմնաւոր պայծառութեան ձերոց  
 Յիմարեցոց ըզթագաւորներ եւ պակեան հեթանոսք .  
 Ի գեղ ըսբանչելի աստուածաստուր կուսանացն  
 Տարփացեալ զըւարժունք ընդ մարդկան տօնեցին .  
 Հուխուսիմէ մեծ խորհուրդ եւ անուն ցանկալի ,  
 Շնարդեալ ՚ի յերկրի եւ դասեալ ընդ հրեշտակո .  
 Ղղեր օրինակ սըրբութեան կուսանաց ,  
 Վարդապետութիւն արանց արդարոց :

ՏԵՐ Կ.Դ.\*\*\*.

Անըսկիզբն բանն Աստուած որ վասն մեր համբեր մահու ,  
 Բառնալով ըզթատակնիք անիմիցն առ ՚ի մէնջ .  
 Վերապանծ մարդութեամբ ըզմարդիկ վերագրեաց ,  
 Խաչակից իւր եւ վրկայք կամաւոր մահուամբ իւրեանց :  
 Վիմամարտ գոլով սըրբոցն ընդ կուազարիշտ պաշտամունսն ,  
 Արձանիկ ճակատամարտ յայտնեցան անպարտելիք .  
 Օ ի զ Աստուած բոլորից սիրաբար սիրեցին ,  
 Խակիցն հօր հետեւեալ ստացան ըզթագըն պարծանաց :  
 Երկանօք եւ քերանօք զարեան վըսակըս հոսեցին ,  
 Խորհրդոցն ոչ խոտրումն եւ ոչ փոխանդրութիւնն բարուց .  
 Շաղիկըսն նիւթեղէնք յաննիւթ ծաղիկըն յօդեցան ,  
 Կաստարեալըք քաղութեամբ զարին մուրհակըս կապակցին .  
 Նրով հոգեցին զինու վառեալ ըզհալսնիչըս վանեցին ,  
 Զօնեցան զենմամբ սրոց ՚ի բանաւոր ողջակիզւմն .  
 Վամբարմամբ ըւսոց կենաց զիսաւար մեղաց հալածեցին ,  
 Աղիսաբար հետեւեցան ըւսաշաւիզ ընդ պողոսացն :

Յօհան Սանդիոնին . իմ Օքնէդն .

Ի ստոնդանելն Ադամայ ՚ի կենագործ ՚ի գրախոսին  
 Խաբեմամբ պատրանօք փայտին ծառացն գիտութեան .  
 (Օ)ձաջամբ պատրանօքըն ձաշսկեալ ՚ի պըտղոցն ,  
 Եւ եղեւ վայրաբնակիւ մայրաբաղաքն Արուսաղէմ .  
 Վագաւինեցաք ՚ի խաչ քո արարիչ յաւիտենից ,  
 Որ ետուր մեզ պահապան յաղթուղ ընդ գէմ թըշնամոցն .  
 Վզաշեմք սովալ փրկիչ պահապանեա զանձինըս մեր :—  
 Յաղթուղ եւ զնոր օրհնութիւն միշտ ՚ի բարձունս երգեցուք  
 Թագաւորին ՚ի բիստոսի , հաւատացեալ ժողովուրդք .

Անոք Խանու Զորութէցն .

Առ սասացի տէր ողօրմեա հոգւոյ իմոյ բազմամեղի ,  
 Որ բնակեալդ ես ՚ի յերկինս եւ յանմարմնոց փառաբանիս : —  
 Հայեցայ ՚ի բարձունա առ քեզ կարող յամենայնի .  
 Ծնկալ զիս յարկս արդարոց ամրածածուկ աջովըդ քո : —  
 Դայ զօրութեանց լժադաւորն ՚ի նորոգել զարարածու  
 ՚ ձայն աշեղ բարբառոց զարթուցանէ զնլնչեցեալսն : —  
 Երարիչ եւ մարդասէր անօխակալ եւ բարեգութ ,  
 Որ գովիսդ ՚ի սրովըէից , տէր գատաւոր արդարութեան . . .  
 Գլեպուս գետութոյ :

Ունծահրաշ այս խորհուրդ աւանդութեամբ առ մեղ հասեալ ,  
 Օքր հոգւոց լրւսատուն ՚ի պաշտպանէն իւրմէ լրւեալ ,  
 Եթէ տօն մեծ է այսօր իմոյ գատուն որ ՚ի յերկինս : —  
 Եյսօր ցընծայ եկեղեցի երկրաւորաց եւ երկնայնոց ,  
 Բանզի մեկնեալն ՚ի միմեանց ըստ նախահօրըն յանցանաց  
 Ոխաւորի վերլստին արարչական խոնարհութեամբն :  
 Որ ՚ի լրումըն բոլորի մնօրինական մեծ խորհըրդացն  
 Եռեցելովի առ ՚ի մէնջ փառօք առ հայր վերհամբարձաւ :  
 Օքր տեսեալ ամովսածնին ՚ի հիացման ըզլերինսն ,  
 Բարբառելով առ միմեանս , եթէ այս ալ եկեալ յերկրէ ,  
 Կարմրացեալ հանգերձիւ ՚ի տիգախոց բըզիսեալ կողէն :  
 Ուստի լրւեալ ՚ի նմանէ զարժանահաս պատասխանին ,  
 Եթէ զգերեալ ազգ մարդկան ՚ի գերողէն արեամբ գնեցի .  
 Յորմէ օրհնութիւնք նըմա ՚ի փըրկելոց արեամբ նորա :

Գրիգոր Անապատ :

Որ զտիրականըդ կերպարան ըզտեցուցէր ծառային :  
 Որ ճաշակմամբ պլըսղան մահու յանմահից կենաց մեռաք ,  
 Խոկ գալլստեամբ քո վերլստին փակել դրախտին դուռըն բացաւ :  
 Որ արարեր զօրութեամբ զիմանալեաց աշխարհ վերին ,  
 Եւ ՚ի նմա հաստատեցեր ալնամես ըզպետլս հրեշինաց : —  
 Եղբւր կենաց բաշխող չնորհաց հոգիի իջեալ ՚ի բարձանց ,  
 Օսնսապական պարգեւըս քո բաժանեցեր յառաքեալսն : —  
 Եյսօր աղբիւր գիսութեան բըզիսեալ ՚ի սուրբ վերնատունն ,  
 Յորմէ լրցան տիեզերք գնացիւք գետոց ոռոգմամբ :  
 Եյսօր իջեալ ՚ի յերկիր ՞օր աւետիին ՚ի բարձանց ,  
 Տաւեւտիս Եդամայ գառնաւ յերեմ վերլստին : —  
 Եյսօր որ էն ՚ի յերկինս բան եւ ծընունդ ՞օր միածին

Ո զծածկեալն ՚ի յէից խորհուրդ յայտնեաց աշակերտաց ,  
 Շառայի զիերպարանըն ծածկելով աստուածութեամբն : —  
 Այսօր ցուցեր ՚ի թափօր զանտանելի լուսոյդ փայլումն .  
 Շագեցար աշխարհի արդարութեան արեգակն  
 Յայտնելով աշակերտացն ըզպարտքի ալ աստուածութիւնդ : —  
 Յաղթող եւ սուրբ Հայրապետ նրման մեծին Ոտիսիսի .  
 Շարձօլ խաչին պարծանաց ընդդիմամարտ հանդիսիւ . . .  
 Այլ մէք ձայնիւ ցընծութեամբ տանեմբ դքո սուրբ զիհատակս :  
 Պատուեալ վլկոյ Քրիստոսի սուրբ Հայրապետը Յակոր :  
 Խորահրաշ պըսակաւոր եւ զօրագլուխ առագինեաց ,  
 Աս եցար զինու հոգւցն արիաբար ընդ գէմ մահու .  
 Արդ ան քաջ նահատակ , որ վանեցեր ըզթըշնամին ,  
 Արդագլոյն արեամբը դքո պըսակեցեր զեկեղեցի :  
 Երկնաւոր թագաւորին զինու յաղթեալ պատերազմին ,  
 Խոհական խմասութեամբ խոհեմացեալ անձառապէս .  
 Խորէն խորհրդական եւ ծանուցեալ անսուն բարի ,  
 Խաչելոյն վլկոյ եղեալ հեղմամբ արեան պըսակեցաւ :  
 Ենական լուսով լըցեալ արիացեալըն քաջն Երտակ ,  
 Յամբաւեալ ՚ի կարմրութիւն բոսորային բըզիւեալ աղբերն .  
 Զ փրոկականն ըմպէալ զբաժակ եւ մըկըրտեալ արեամբն իւրով :  
 Դասակցեալ ընդ անմարմնոցն Երրորդութեանն երգել ըզփառա :  
 Ալբափայլ զգեստուք պըճնեալ ՚ի յերկինաւոր հանդիսագրէն ,  
 Երրորդութեամբըն զօրացեալ վանեալ զամուրս բանսարկուին .  
 Համայնակ Հօր ընծայեալ որգւոյ գործվ չարչարակից ,  
 Հոգւովին յաղթեալ պատերազմին եւ չարասէր թագաւորին .  
 Խական բարտոցն դիմամբ ընդ գէմ մեզացըն վառեցաւ ,  
 Տարագնաց ելիւք յերկինըս պարակցեալ ընդ անմարմնոցն .  
 Տաճառ զարմանալի տաճար եղեալ Երրորդութեանն ,  
 Տէրունեան սուրբ խորհրդոյն տուն եւ տեղի արեանացեալ .  
 Սուացեալ ըլշաւատաց վահան յուսոյն զրահիւք ծածկեալ ,  
 Զ փրոկականն սաղաւարտ ՚ի գլուխ եղեալ զնշան խաչին .  
 Վ ահան վեհ երեւեալն որ մանկութեամբ նահատակեալ ,  
 Խաչելոյն վլկոյ եղեալ պըսակեցաւ արեամբն իւրով :  
 Վ հաս անսոյշ ողջակիցեալ մասուցանէր զինքըն նըւեր  
 Ի անսաւոր պատարագաւ ընծայելով Հօր ՚ի յերկինն .  
 Վ րունըն ցանկալի արդարութեամբըն ճոխացեալ ,  
 Ի մասութիւն պայծառացեալ յեօթնարփեան ընօրհաց հոգւոյն :  
 Երկորումբք հարագատովիք ընտրելագոյն նահատակք

Յառաջեալ յամենեցունց գլուխ եւ աւարտ մարտիրոսաց .

Կախաշաւիդ գոլով բարեաց յառաջադէմըն Վարեգին

Ռնկալեալ ըզբրաբիոնըն յաղթանակ նահասակացն :

Դամկական խումբ հազարաց եւ երեսնից թիւ ընդ վեցից ,

Որք ընդ նոսին նահատակեալ արիաբար պատերազմաւ .

Եւ հեղին զարիւնս իւրեանց ՚ի նորոգումն եկեղեցւոց

Ռնդ նոսին պըսակելով ՚ի յերկնաւոր հանդիսադրէն :

Դոհութեամբ փառատրութիւն երրորդութեանըդ նըւագեմբ

Դաղմութեամբ պըսակելոց ըզմեօք մածեալ առաբինեացս .

Եկեղեցիք ։ այսաստանեաց պայծառապէս զարդարեցան

Անելով միշտ բարեխօս ըզմբանութիւն մարտի սոցա :

Հայութեալ :

Դարդագոյն վասեալ ծաղիկ ՚ի նորասունկ բուրասանի

Խուսազարդեալ երեւեցար , ով երանեալ սուրբ Վիրակոս :

Վասնի քաղցրաբարբառ հեղարանեալ ըզուէր Յիսուս .

Վ ըստակահոս արեամբ ներկեալ սոկեբողը ոչ գեռաթռուսիկ :

Դարունոյ վարդապեաին համեզ ողկոց արեամբ ճըմեալ

Պըսակեցար ՚ի Վրիստոսէ ընդ երջանիկ մարտիրոսացն :

Դու պարծանք սուրբ հաւասոյ լուսոյ պըսակ եկեղեցւոց .

Ոայր որդւով բերկրեալ այսօր , ով երանեալ սուրբ Յուղիդա .

Ծ զյիշատակ վակայիցն սըրբոյն մեծին Ոինասայ

Երմոգինեայ , Վրաքսոփ յուսով եկայք տօնեսցուք :

Ով սուրբ վրկայ Վրիստոսի քաղցրաբարբառութ Ոինաս .

Վրագահաս օգնական յուսով ըզբեզ իւլնդրողացս :

\* \* \*

## S U T R

Ոեւ եմ գեղեցիկ գուստոր Եւայի Երուսաղէմ .

Եհա նա հարան իմ ցանեկալի սիրով կապեալ ընդ փեսային :

Եման է եզրորորդին իմ այծեմանց որթուց եղանց .

Եհա նա ձայն եզրորորդւոյն խանդաղասեալ սիրով լոյեալ :

Եզք իւր աղաւնուոց , թեւ լայն կարմիր մանեակ սոկւոց .

Եհա նա լեառըն կրնդրուի , հոս նարդսոփ եւ զըմբոսի :

Գեղ էր գովելի մանուկ անհաս անժամանակ .

Եհա նա լեառըն գիտարան շուշան հովտաց ծաղիկ դաշտաց :

Աւետիս մեծ խորհըրդաց, խորհուրդ ծածկել մեզ յայտնեցաւ .  
Աւետիս, լսո հօր ծագեալ 'ի ծոցածին յէռթենէ .  
Աւետիս, յայանեալ լսուած 'ի հողեղեն գյացութիւնս :  
Աւետիս առաքեցաւ հրեշտակապետըն Պարրիել,  
Աւետիս աայր սրբուհւցյն դըսաեր Դաւթիթիթեն :  
Աւետիսքեզ ափամայր բերկրեալդ ուրախ լեր, տէր ընդ քեզ :  
Կարուին:

'Երբ թագաւորին անժամանակ չօր Ոիսճնին  
Վկայը երկրպագութ, եւ ընդ մոկուցն ընծայեցուք :  
Վամեալ զհագի զմարմին զմիալս տացուք երրեակ անձին :  
Ոիրով խոնարհեցյն մաքուր հոգւով տաճարացուք ,  
Ի սիրուս գըլուե սցուք որպէս 'ի զիրկըս Ոիմէօն  
Յօսայսուք սիս օրինակ զանարասա կոյն ըզ Վարիամ :  
Ընորհօք սրբոց հոգւցն լըցեալ եղեն սուրբ մարդարէքն ,  
Ըսրժեալ 'ի նմին ժամնու մեծ գոհութիւն մասուցաննեն .  
Ու ընդ հօր ես յէռթենէան եւ 'ի յաթու փառաց նըսափս ,  
Ու իջեր զմեզ փըրկեցեր արարշական քո զըլթութեամբք .  
Զիշսէին հայել 'ի քեզ հայլը երամիցըն որովեկից ,  
Զարաւար նախասանօք լըցեալ եղեր 'ի յատենի :  
Երբ ծաղկի պայծառ ցուցաւ ացօր 'ի նոր գերեզմաննէն .  
Երփնալսորդ հոգւոցըն սունկը կանաչացան կենդանութեամք .  
Ծենական լուսոյ սաղարթք 'ի հոգեւոր գարնան փըմթեալք :  
Ոիրով մեռեալըն վասըն մեր յարօց ընդ իւր զանկեալ ընունու :  
Երեւեալ լըս յարութեան 'ի խաւարի սոսուերաց մահու :

Տանիւ աւետաւոր բարառնաբար բարբառեացուք  
Առ քեզ եկեղեցի գուստը վերինըն սիսնի :  
Եսունք անթիւ ծընար գերապայծառ եւ երկնաձեմս ,  
Զագս աղմանակերպս բերեալ թաթաւելով արեամբն իւրեանց .  
Ոիրով անճառ կապիս 'ի սէր անմահ քո փեսային ,  
Եր զորդիս քո ընդ գըրկես խանդակարօտ սուրբ համբուրիւք .  
Երորդ նորուիետուր լուսապայծառ յորժամ ծագիս ,  
Երեւականն նըման յաբբայութեան ըստ ֆրամանին ,  
Ի մի յարմարութիւն զոգիս ընտարեալ քոյ տնդրանկաց  
Ժողովեալ բարեխօսեա ընդ կենդանեացը վըրկութեան :  
Նշնաբար պատես ծընար լուսազարդեալ աւապանաւան ,  
Ոիրըստին զմեզ նորուիել 'ի հնութենէ մեղաց մերոց :  
Վապեալը լսուածածորդւայն 'ի ծոցա չօր առաքելցն :


Դանաւոր հօտից հովիւք բանաւորաց պայծառ քարոզք ։  
 Վեղեցիկ սոք ընթացեալ աւետաւորք խաղաղութեան ,  
 Դատաւորք Խորսէլի աթոռակիցք Հօր անդրանիլին ։  
 Խորհրդոցն ասսուածայնոց առատաբաշխ հազարապետք  
 Օքնողք սրոբոյ առաջանաւն զորդիս մարդկան յորդիս լուսոյ ։  
 Արդինաստեամբ կաթն արբուցէք տղայացելցն առ ՚ի ՚Քրիստոս .  
 Հացիւ կենաց յերկնից իլեալ կերակրեցէք ըլվարօմեալս ։  
 Չայնեցէք առ յիմարեալըն բարձրագոչ ձայնիւ մեծաւ ,  
 Դամբարմամբ լուսոյ բանին գալ ՚ի յարբումն իմաստութեան :  
 Ռշմարիս որթոյն ստեղունք եւ բարունակիք ողկուզարելք ,  
 Ուշակին երկնաւորի յօամամբ խնամոց պլատարերեալք ։  
 Յորդահոս գետոց գնացիւք բառավատակ ՚ի ՅԱդինայ  
 Կրտսերս քաղաքըն սուրբ առոգելով ուրախանայ ։  
 Ըստուածային խորոցն անձառ խորհրդակից սուրբ մարդարէք .  
 Դանին պատամողք յառաջագոյն ասպագայիցն եղելութեան .  
 Դաղոնի գործոց Ըստուածորդւոյն անօրինական նը խորհրդոցն  
 Դաւանողք ամենեքբան բաղմապատիկ օրինակօք : —  
 Երեւեալ ՚ի ջոյն Ումսէս , գաւազանաւ զնուրսըն հերձօղ  
 Շզնունդ եաես ըլվուսական ՚ի մորենին անկիզական :  
 Հասէածին արբոց Դաւիթ հայր ըստ մարմնոյ Հօր միածնին ,  
 Շզօղ հոսեալ վերայ գեղման տրպաւորեալ որդւոյ իշման :  
 Յանկալին Գարբիէլի հրաշից տեսողըն Դանիէլ .  
 Խրւեալ նորին վարուց մանկունք , յորոց եւ հուրըն պատկառեաց .  
 Ընմարմնոյըն հրեցինաց մարմնով հալորդ սուրբ Յովհաննէս .  
 Բանին Հօր բանիւ քարոզ մեծի լուսոյն նախատեսող .  
 Գարնան գուշակ երկրի մերում քաղցրախօսիկ ձայն տատրակի :  
 Դրախտին հոգւոց աստուածատունկ առոգանող ջուր մաքրուե .  
 Երկնաւորին ճանապարհի յառաջնթաց աւետաւոր  
 Զօրական թագաւորին նախամարտիկ յասպարիսին :  
 Երեւմամբ Գաբրիէլի Զաքարիաս ՚ի տաճարին  
 Շնկալաւ ծնունդ աւետեաց անուանագրեալ ՚ի տախտակի :  
 Թափեցելոյն յանձառ փառաց պարագրելցն յարդանդ կուսին  
 Ժամանեցեր յոզդոյն կենաց յամուլ ծերոյն յորսվայնէ :  
 Երջանիկ հոգիահրաշ կոյսըն մաքուր սուրբ Հռիփսիմէ  
 Լոյս ծագեցաւ ՚ի Կատինէ Հայոց մեծաց յարեւմըաէ :  
 Կուսական փողըն գոչէր , տայր աւետիս սուրբ Վրիգորի .  
 Փութա եւ ՚ի վիրապէդ լուսաւորին Հայաստանի :  
 Օռլային շուշան ծաղիկ բուսեալ ՚ի տանըս թորդոմի ,

Առողեալ արեամբ սըրբոցըն Պետրոսի եւ Պօղոսի :  
 Արիք ելէք ՚ի Հռոմ քաղաք տուք աւետիս առաքելոցն .  
 Հարսանիք են ինձ այսօր եկայք տեսէք զիս հարմացեալ :  
 Փող հարէք , յօրինեցէք , կարմիր արեամբ պլասկեցէք .  
 | յառագաստ սուրբ հարսանեացն զիս տօնելով յուղարկեցէք :  
 Ըստհաւ :

Այդչափ եւ այդպիսի են , ոլուշիմ ընթերցող , հնագունիդ  
 աղնուականութեան շնորհ , զոր ընթերցեալ ծանեար իսկ թէ  
 իբրեւ զի քենազ եւ բոլոր մասամբք վայելացեալ գտանին .  
 զիարդ գեղայարմար եւ զուգախառն համբուրիւ անդամին ըդ  
 միմեանս գրիեալ են . եւ քանի գանակաւոր եւ քաղցրանուագ  
 ըսին նոցին ձայնակցութիւնքն . եւ որքան պայծառ փայլի յայդու  
 սիկ հայկական ոճոյն վսեմախօսութեան լցոն . զոր որչափ իցէ  
 ոք ճարտարագոյն շկարէ այդչափի փայլեցուցանել նորովն : Վշէ  
 բեր գու այժմ մերձ առ գոսին եւ զլանկաչափի յօրինուածու  
 համեմատեա դիտողութեամբ քային եւ թէ չգտանիցես զմեծ  
 զանազանութիւնս ՚ի մէջ երկուցյն՝ ըունիս ուրեմն ճաշակառու  
 քիմս այդպիսի ախտործակաց եւ ոչ նա եւ քաջ առողմանութիւն ,  
 զոր ՚ի քէն պահանջեն այդ մեծավայելուչ եւ ծանրաբայլ ձեմք  
 չափոցն սափից : | եր ուրեմն ոչ միայն սիրող եւ հաւանող , այլ  
 մանաւանդ հետեւող եւս զայնպիսի պերձ եւ պանչելի չափոց  
 նախնական տաղից . եւ եթէ ըզձալի են քեզ վաղեմի իմաստուն  
 հարցն սովեզէն դարուն արձակ շարագիբբ՝ առաւել եւս այդու  
 քիկ լիցին . որ իբրու զայնս հարազատ եւ անդրանիկ ծնունդք  
 են նոցին աղնուական ոգւոց եւ գիւտք ամենարուեստ եւ հան-  
 ճարաւոր մոսաց :



ՀՐԵՎԵՐԱԿ  
ԵՐԵՐԵՍԵՐԵ



Ն Ա Բ Ա Գ

Ա Խ Ա Զ Ի Ւ

## ԵՐԵՎԱՆԻ ԹԱՅԻ

ԱՌԱՋԻՆ ՆՈՒԱԳԻՆ

ՅԱՌԱՋԻՆ մասին այսմիկ՝ հրաւիրէ զմանկտիսն նախ ՚ի դը-  
րախտն եւ անդուստ հանեալ շրջեցուցանէ զվայրօք պանդխտու-  
թեան նախաստեղծիցն եւ որդւոց նոցին կայենի եւ Աքէլի .  
ածէ ապա յԱյրարատ եւ առ եղեր Երասխայ գետոյն ձեմե-  
ցուցեալ սակաւ ինչ՝ դարձուցանէ ՚ի դաշտս եւ յանմշակ ար-  
տորայս եւ ՚ի դաշտախիլ այգիս եւ բուրաստանս ծաղկոցաց .  
հանէ ապա ՚ի լերինս յԱյրարատու . եւ տանի յետոյ ՚ի Անսեաց  
ոտս . յորում եւ նկարագրութիւն շարժմամբ կործանելոց Ակո-  
ռոյ գեղջն եւ դրուատ ոսկեղէն դարուն ՚Այի :

# Ե Ա Ւ Ե Գ

## ԱՌԱՋԻՆ

Ան քեզ արեւելեան առ պերճ աշխարհըդ Հայաստան  
Հրաւիրեմ ըզբոյդ մանկոխս որ արդ ՚ի քէն կան հեռացեալ .  
Ոյց , գիտեմ , յոյժ կարօտիս որպէս ըզմայր որդեկորոյս  
Նազելի դիմաց նոցին մնացեալ կարօտ քո ընդ երկար :  
Առաւելեւ քան ըզմայրդ քեզ կարօտին եւ քո մանկունք .  
Ոյք ահա թէ ոչ ոտիւք գէթ անձկայրեաց սըրտին սիրով  
Դաւ ձեմել ՚ի հայրենուոյդ վայր տարփատենչ եւ վայելուչ  
Իբր ՚ի վարձու զիս գրաւեցին լինել նոցա ինձ առաջնորդ :  
Այլ զիարդ ՚ի հեռուստ ես կարացից դիտել ըզբեզ ,  
Որ յիմոյս աւասիկ ծածկիս աշացս անտեսութեամք .  
Կամ զի հնար է ձեմել ինձ ՚ի ցանկալի վայրըդ համայն  
Ոինչ եւ ես իբրու զնոսին ՚ի քո ծոցոյդ զատեալ կամ այժմ :  
Հընչեցէք ապա հողմունք որպէս Նոյեան անդ ՚ի դարուն ,  
Օիս ՚ի թեւս առեալ տարայք ՚ի յԱյրարատ իմ հայրենին .  
Եւ ընդիս թեւօք սըրտից թուուցեալ եկայք , հայկեան մանկունք ,  
Եկայք դուք տան թորդոմայ , ով տարագոյն զարմք եւ զաւակք ,  
Որ ընդ ոլորտս աշխարհի կայք տարածեալ դըմբախտաբար :  
Ահա զձեզ հրաւիրեալ տանիմ այսու ՚ի հայրենին .  
Ուր ըզձեր ըզձեռանէ կալեալ սիրով ձեմեցուցից  
Ի հեռուստ իբր ՚ի մօտոյ դիտել զաշխարհըն հայրենի ,  
1 Ում սըրտիւ կարօտագոյն տարփայք յաւէտ դուք ՚ի բացուստ :

Կամիմ ըզձեղ , նախ , մանկունք , ածել ՚ի վայրըն հրաշաբեր  
Ի դրախտն աղենական զոր տընկեցին արարչին ձեռք

Ուրդցին առաջնաստեղծ չնորհեալ վիճակ ամենազուարձ։  
 Դուք արդ մըտէք համարձակ գրախախս ընդ դուռն անպահապան  
 Շեմեցէք նախարբային ՚ի յարգունիս արարչակերտ,  
 Ուր ՚ի գահ գերամբարձ բազմէր Վշամ շքքեղակերպ,  
 Ուր ձեմեր ճոխ փառաւոր ընդ դըշխաղին ամենագեղ։  
 Օյնչ հըրձուանս կրիէին, ՚ի սիրտ մինչ նոր շքքնաղ էր վայր սորին  
 Երկրին սիրահարուստ աստուածազայտ պըսակաւորք.  
 Շնդ ծառովք ամբատունկ եւ աղբերօք հեղահոսան.  
 Կագելի կերպիւ ճեմեալ զուարձանային փոփոխ սիրով։  
 Դարձնեաց առ նորօք հոյլք անսանոց միշտ անփախուսուտ.  
 Եւ գաղանք ամեհիք համբուրասէր էին բնութեամբ  
 Եւ հուսկ եկեալ քընէին ընտանեբար նոցին զսակւք։  
 Ու եղերուն սըրընթաց խընդերէր տեղի զբարձունս լերանց.  
 Ու երկուսըն նապաստակ գընայր թաքչէր ՚ի սորս վիմաց.  
 Ու ՚ի թռուիս խուճապէին եւ օգապար երամբ հաւուց։  
 Երբ էր այս, յայնժամ, մանկունք, մինչ ըզմէհին պաստոիրանօք  
 Չեւ էին անցեալ նորին մերձեալ ՚ի ծառըն մահածու.  
 Խակ յորժամ անցին օձիւն, անցին անդէն եւ անսասունքն,  
 Որ իբրեւ զգառն էին հեղ, եղեն անսաստ եւ անողք։  
 Եւ ընդ նոցին մերկանալն ՚ի լուսանիւթ պաստմուճանէն  
 Մերկացաւ ընդ նոսին շյու եւ գրախստ նոցուն այս հրաշատունկ.  
 Օյ ոյց վասն էր զարդարեալ նորին յիւրմէն վլստարեցան։  
 Սակայն ոչ կորոյս խապառ զիւր առաջին վայելութիւնն.  
 Այսոր են այժմ քառավրտակ մըշտահոսան գետք յորդաբուխ  
 Եփրատ, Տիգրիս, Փիստն, Գեհնն, որ գնան ՚ի մէջ հայաստանեաց.  
 Աստ բըլսին բիւրակնեան այն բարեհամ եւ սառն աղբերք,  
 Շնդ մարմանդ մարդագետինս խաղան գընան մանուածաւալ.  
 Աստ եւ ծաղկունք բիւրազն բանին գեղալ գունակ գունակ,  
 Օյ հոս բուրեալ անմահութեան տան ըդմայլիլ ճեմողին այսր։  
 Օմայլեցարուք եւ դուք եւս որ աստ ճեմիք սըրտին սոթիւք,  
 Եւ քաղեալ փունջ կապեցէք ՚ի զուարթ ծաղկանցս անուշան.  
 Երբ գտոնայք ՚ի ձեր աշխարհ ընծայ տարջիք դրախտիս պարգեւ։  
 Եա ցըրտին եւ քաղցրահոս յաղբերակացդ առեալ ըզմուր

Իմպեցէք փափագանօք ձեր զովասցի սըրտից պասութ .  
 Օղծեցէք սիք անուշակ զոր ձեզ շընչեն հայոց լերինք .  
 Յերակունըս խաղացեն թեթեւ օդոցըն քաղցրութիւնք .  
 2 Առող գէթ ՚ի սիրտըս ձեր դիւր բագայցէք զհայրենւցն սէր :

Յագենեան դարաստանէս ելէք , մանկունք , եւ արտաքս  
 Եւ դրախախիւըս ձեմւսցութ ՚ի վայր պանդուխտ նախաստեղծիցն .  
 Ուր յանմահ կենաց վարեալ վրտարեցան սրով բոցեղեն ,  
 Շնդ տեղւցն Յրանալի զիհճակ կալան թըշուառութեան ,  
 Արպիսի ողբոմ կերպիւ սցուը նորեկ պըսակաւորքն  
 Չեռըն միոյն ՚ի ծնօտին միւսցն ՚ի ծոց ողորմագին  
 Եւ ընթերնըստեալք միմեանց հանդէպ դրախտիս փակեալ դըրան  
 Լային հառաջելով զոեղւցն կորուստ երջանկաւէտ :  
 Եյաչաց , որ ոչ երեէք լացեալ էին յանտըրտում վայրն ,  
 Հոսանք աղի արտաստաց իջանէին հողցոյ վերաց .  
 Եհ , անդրանիկ արտաստաթ առհաւատչեայ արտաստուելցոց  
 Վկիզբն առ.ին յաչաց նոցուն ցօղել յերկիր անիծաբեր :  
 Եւ երկիր , որ ի յանմոց ըմբէր անձրեւ գուարիթացուցիչ  
 Եւ չգիտէր յինքն ընդունել զգառըն վիժանս աչաց աղբեր  
 Աւսանէր այնուհետեւ եւ զայն ըմպել իբրեւ ըզնուր :  
 Զօր ըզկիփ և տրտոմածին զաւակելք նոցունց թըշուառական  
 Թափելց էին աստէն պէս պէս վըշաօք տաժանացեալ :

Եյս երկիր է , ո՞լ մանկունք , զոր մըշակեալ պանդըխտելցն  
 Ռզարթէն հայթայթէին վաստակաբեկ աշխատանօք :

Ոչ գոյր ասոր եւ խոփ երկրագործին դիւրութեան պէտ .  
 Վասն այն լարով ձեռօք , ոհ , բբէին զերկիր տատասկաբեր  
 Խառնէլով ըզբրտունս ընդ արտաստուս որ առ յանցմանն :  
 Եյոըր երկունքն անիծից ըմբըռնեցին ըզնախամայրն ,  
 Եւ ծընաւ նա զանդրանիկն ՚ի մահ կըրսեր հարազատին  
 Նախանձաբեկն ըզկայէն նախկին լացողն ՚ի խանձաբուրս :  
 Եյտ են նորին արիւնոտ այն անդաստանք յորս վաստակեր .  
 Եւ լերինք , ուր ըզխաշնս իւր արածէր հովիւն Եբէլ :  
 Ոին յերկրին իւրց պըսալոց հանէր նըւէր տեառն Եստուծոյ ,

Ա. Անհաճյ գըտանէր զի ոչ ուղիղ բաժանէր մասն .  
 Ոիւսն արդար պատարագին անարաս զոհ նըւիրելով  
 Հաճյանայր ընդունովին եւ ասելի լինէր եղբօրն .  
 Եւ այնու ՚ի մախանայ նենգախոշը հարազատին  
 Շաղանեալ ՚ի դաշտի աստ անպարտ արիւն հեղոցը յերկիր .  
 Երիւն՝ որ զգետնոյն հող քըսարմնեցոց անդ զառաջնն :  
 Քանի յայնժամ կոծ եւ կըսկիծ նոր յաւելոցը ծնողացն ՚ի սիրտ  
 Ծնդ լինել դիմահան սիրեցելոց որդւոյն անմեղ .  
 Ու անկեալ կայր անշըռունջ արիւնը ուշում մըշակին յանդ ,  
 Եւ խաշնիքն հովուասէր, ահ, անտերունջ մնացեալ այնպէս  
 Զայլէն բառաձելով ըզբորիւք հովուին իւրեանց  
 Աղքակից էւալ Շդամոց եւ Եւային եղերամայր :  
 Վ. անիրաւ երկրագործ, զպասուք երկրիդ ծարաւելով  
 Հանմեղուկ եղբօրդ արիւն դու շինուցեր ոռոգելով .  
 ՚ինդ միթէ ոչ էր շատ այս յորդագոյն դրախտիս վրտակք ,  
 Շառ էր երկրիդ, այլ ոչ զանախանձ սըրտիդ շինուցանել .  
 Եմիտ առէք աստ, մանկունք, թէ զի՞քուուն է նախանձուն կիրք .  
 Կայենին ՚ի սիրտ մըտեալ չետ խընայել ՚ի համարիւնն .  
 Երկերուք երկերուք դուք ՚ի նմանէ իրբեւ յօձէ .  
 Եւ զգուշացեք փակել միշտ ընդդէմ նորին զգուռաըն սըրտից .  
 Եւ պահպան դիք դուք նըմին զակըն սիրոյն աննիրհէլի  
 Շըտալ մուտ ընդ այն ծածուկ դըմնի օձին սոլոկելոց  
 Ծնդ եղբօրն եւ ըզհոգին ՚ի ներքս անդէն ըսպանանել :

Պատրաստեալ ելէք յուղի արդ ելանեմք ՚ի Ա. Արարատ  
 Եւ ՚ի վիճակ սեպհական Շըշակունեան վեհ արքայից .  
 Դէտ ակն ՚ի վեր ամբարձէք հա երեւի Մասեաց գագաթ ,  
 Եւ գըմբէթ Կաթուզիկէ եկեղեցւոյն երկնահանգէտ .  
 Ոիսյն ՚ի գըտւի հանգչի տասկանն ապրեցուցիչ արդար զարմին ,  
 Խոկ միւսոյն տէրունեան խան եւ ՚ի վերաց խաշեալն Շատուած .  
 Ոին էհան ՚ի գըտւի լերին անդրէն էած յաշխարհ թըշուատ ,  
 Ոիւսն ՚ի սուրբ լեռառըն երկնից յաբքայութիւն երանաւէտ .  
 Ծ զմիուլ ընըն օգոց փըմունք սաստիկ սառեցուցիչք ,

Դ զմիւտովըն հրացուցիչ հողմունք հոգւոյն քաղցրահոսան :  
Խնձ աստանօր չէ ՚ի գէպ զոտպանն եւ զլեհ կաթուղիկեն  
Այսպիսեաւ համեմատեալ գերագունին յաւելուլ փառս :

Յայրաբատ հասկը ահա մի մեայք մանկունք հրաւիրողիս ,  
Դուք ձեզէն ձեմեցարուք ՚ի վայր սորին ընաշխարհիկ ,  
Որ սպարծի քան զայլ գաւառու գոլ գեղեցիկ ՚ի Հայաստան ,  
Դիւր դաշտոք լայնատարած լերամբք պատեալ գեղեցիանիստ  
Որպէս այգի վայելու ցանկափակեալ շուրջանակի :  
Ի լերանց ազբիւրաբուխ յորդ վըտակունք յամեն կողմանց  
Խանեն յիւր դաշտորայս արբուցանեն ըզդալարիս .

Թողում ըզդեարն Արասիս որ գնայ ընդ մէջ ծովածաւալ  
Անձամեծ բաշխեալ զառուսու ջրասուն առնէ մըշակեալ վայրու  
Օսյզիս եւ զրուրաստանս անդս եւ ածուս բըրընձարեր ,  
Որ սիրէ զանումն ՚ի ջուրս իբրու զեղեգըն ձահճասէր :  
Նա եւ շատ բամբակենիս որ գովելին է յերկրին բերս .  
Ոչ միայն հայոց մանկաւոյն բաւեալ ՚ի զգեստը փափկանիւթ ,  
Այլ եւ այլում աշխարհաց զոր բառնալով ուղարկամօք  
Ի վաճառ տանէին զՃոին բեր երկրիս Արարատեան :  
Օսյսպիսի քաջաբերուն եւ արգաւանդ զերկիր թողուլ  
Հառաշէր ցաւագին եւ լայր Արշակն յորժամ մեկնէր ,  
Եւ թողոյր այլում եւ գնայր ըզդնիկ ժառանդ իւրում նախնեացն :

Առ եղերօք Արասիսայ ձեմեալ մանկունք յուշիկ յուշիկ  
Տեսէր պէտպէս ձըկունա համելութեամբք զանազանեալ :  
Որ կայտիռ ածեալ խաղան ոչ ըմբըռնէ զնոսին ուռկան .  
Օի ցանցորդք ուռկանաւորք , մ՛հ , սուգ առին եւ Արարատ  
Որպիսեօք ՚ի Հարէաստան ըստ նախաձայն գուշակողին :  
Տեսէր եւ ջրաստազակ մամռախլնդիր ըզմեծ թըռչունս  
Դ զիարապն անուշաձայն , սագ և ըզթանձըռն պարարուն  
Եւ պէս պէս և զայլ հաւուց հայլըս նորհեալ մարդկան ՚ի կեր ,  
Որ ՚ի լուզ խաղան ՚ի ջուրս , մ՛հ , որսականք պակասեցան :  
Ով գուք թըռչունք , որ ՚ի խալ գետոյս ՚ի մէջ խուռն եղեգանց  
Դէիք ըզձուս բազում հանել ըզձագս եւ բազմանսլ .

Վեղըուկ մայրըն մանկասէր գայր ժողովէր տանէր ըզձուս ,  
Եւ ձըւազեզ գիւրեփիկ շցտ պատրաստէր մանրիկ մանկուեաց :  
Այժմիկ ածէք ածէք եւ համարձակ հանէք ըզձագս .  
Եւանիկ ոչ գեղանք ոչ շինականք են շուրջ ըզձեւք  
Եւ ոչ մայր մանկան ի տաճ արդ ելանէ խընդրել ըզձուս :  
Օյնոքին առ հասարակ սրով թըշնամյն ըսպառեցան ,  
Փոխանակ զի ոչ գնային ըստ հրամանի տեառն Վատուծոյ ,  
Որով արդ իբրեւ ըզձեզ որ բազմանայք ձագըս հանեալ  
Եւնոքա մանկուն ծընեալ բազմանային տեառն օրհնութեամբ :

Յափանց գետոյս , մլ մանկունք , դարձէք այժմիկ ի դաշտորայս ,  
Ի մէջ խոսոց ուռաձավարդ ձէմ առէք դուք զուարձանալով .  
Տեսէք զի՞ գեղ գալարօք եւ այլ բուսովք ամենազան  
Օարդարեալ են գեղեցիկ երեսք դաշտոց Վարարատոց :  
Ասանօր բուսանին արմատք բուսոց եղեգնասէր ,  
Յօց ազնիւ կարմիր Որդան ծնանին որդունք մանրասեսակ ,  
Աշայնում գաւառիս այս ձեր սեպհական արարշասուր՝  
Պարդեւեալ մանկուոյն հայոց զարդ ըզդեստուց կարմիրասեսիլ .  
Տեսանէք և զըքանչարս մատաղագոյն եւ մեղրահամ ,  
Օոր եկեալ երամ երամ գեղջուկ կուսանքըն դաշտասէր  
Ժողովեալ կեր կազմին շուտամարտիկ ուառողջարար .  
Ակրելի հիւանդին եւ ժուժկալող ոգւցոյն ի պահու :  
Անդէորդ երամակօք ցընծայր ի մարդս այս խոսաբուղն .  
Խուռանախիս ըզդալարիս ձնդղեալ ձեմեր պաճարաց խումբ ,  
Վրածէր լիաբերան պրտկունս կախեալ առատ կախմամբ  
Յերեկուն ծանրաքայիկ բառաշելով դառնայր ի տուն ,  
Եւ զեղզոր փըրփըրագէզ ըզտանախինով ագահ կըլծոց .  
Ակր մածուն թող ուտէր յայնժամ որչափ կամեր մանկաին :  
Վաղոքիկ , աւա՛ղ , մանկունք , զարդիս եւ ոչ մի տեսանին ,  
Աչ աղջկունք բանչարաքաղ ոչ անդէորդք և երամակք .  
Վար բոլոր դաշտք ի սոցունց կան աւասիկ թափուրացեալ .  
Կարօտին ժողովովի այդ քաղցրահամ դալար բանչարք ,  
Եւ պաճարաց բերանոյ պարարտարօտ մարդագետինքդ :

Դարձարուք 'ի դաշտաց եւ յարտորայս Այրարատու  
 Յորս յաւետ բերկրէր 'ի սիրտ յարդիւնս արդար հողալաստակն :  
 Յայդ անդեայս բեղմնաբեր մինչ արկանէր մըշակն ըզսերմն  
 Յուսալց էր ընդ միսյն գհարիւրաւորըն ժողովել .  
 Ափանս, այդպէս այժմիկ խոպանացեալ կան բընաւին ,  
 Հասկաթուու ընդ ցորենոյն փուշք մոլախոտք են արդ բուսեալ  
 Յայս երկիր պարարտահող ոչ եզնամոլք ձըդեն զարօր .  
 Ոչ 'ի հերկ սերմանահան զբուռըն լընու յուսով 'ի ցան .  
 Ոչ հընձողն ըզգերանդին առեալ ուրախ գայ յանդաստան ,  
 Եշ ոչ սայլքըն որայիւք բարձեալ գընան ձըռընելով .  
 Լամ օրանք 'ի կալստեղս դէզ հարկանին բըլրատեսակ .  
 Լամ ատոք ցորենոյն թեղ շեղչակուտի լեռնահանդէտ .  
 Եշ լըցեալ 'ի շտեմարան ցընծայ մըշակն 'ի ձմերայնի :  
 Եշ զի հունձք եւ հողագործք յերկրէս յուռմթի պակասեցան .  
 Որ չունէր թիզ մի տեղի բընաւ երբեմն անմըշակեալ ,  
 Այսօր համայն իւր գետին կայ կորդացեալ եւ անարօր .  
 Օի կորսոյ հայոց աշխարհ զմեծ Արտաշէսըն մըշակող :  
 Օայս թողեալ լսցից եւ արդ ըզպարտիզաց պըտզապարդեւ  
 Եշ զայդեացըն գինէրուխ , զբուրաստանացն եւ ծաղկաբեր .  
 Որ հուսպ շնիցըս մնացելոց եւ ընդ հողով ծածկելոց այժմ  
 Քաղաքաց եւ աւանց եւ շէն գիւղից , գերդաստանաց  
 Խիտ ընդ խիտ առ միմեանս տընկեալ էին դրախտանըման ,  
 Եշ սօսիք հասակաբարձ ըզբոլորիւք նոցին 'ի պար :  
 Անկարօտ էին բընաւք ըուրց ուռոգման զուարթացուցիչ  
 Օի շատ ընդ մէջ գալարուն վլտականիք գետոյն Երասխ  
 Մեթացեալ յամարայնի ջուր բաշևէին նոցին առատ .  
 Որով բազմաբեզուն պըտուղ տային ճոխ գարաստանքն  
 Եշ այգիքն անոյց գինեօքըն լընուին ըզկարասունս ,  
 Օոր յաւէժ 'ի խրախճանի արբեալ հըրճուէր մանկախին հայոց :  
 Աւր սորին , աւերեցան , արդ ոչ պարտէզք ոչ ծաղկանոցք :  
 Զորացեալ ազաղեցան , ահ , ըստ երգոյն Եզիշէի .  
 Դաշտախիլ եղեն խաղառ եւ որմք այգեացըն գինէրեր ,  
 Եշ տեղիքն աղարտեալ այնչափ մինչ ոչ երեւին հետք :

Առ հովտիւք ծաղկաբոյս եւ ընդ մարմանդըս հովտաշունչ  
 Շեմ առեւալ ելք մանկունք արդ ՚ի լերինս Այրարատոց .  
 Յորս հովտացն երջանիկ քաղցր էր ձեմել երբեմ հօտիւք  
 ՚ վերս նորաբացիկ պէսպէս ծաղկանցդ անուշաբոյս .  
 Որ ՚ի վերուսս գիշերի ցօղ ընդունին ՚ի գլուխս իւրեանց .  
 Եւ ընդ այդ մինչ արեւուն ցայտի գրաքօք շառագոյն շող  
 ՚ թերթիցըն շաղանիստ փայլը հարկանին ոսկեճամանչ .  
 Վաշ, յայնժամ քանի ախորդ արօս հօտին դալարասէր,  
 Օդո ճարակեր շաղախառն եւ որոճայր կակուղ կակուղ .  
 Եւ հովունին խաշնասէր որչափ հեշտանք կրէին ՚ի սիրտ,  
 Ոինչ բղջօտին տեսաներ խայտալ խաղալ ՚ի դալարիս .  
 Ինքն անգեն առնոյր յայնժամ ըլհօվուական փողն ՚ի ձեռին  
 Եւ նըստեալ առ աղբերօք ընդ թաւաթուփս ինչ հովանեաւ  
 Ուղմաճայն հընչեր անոյշ եւ ասցր հրաման հօտին իւրոց  
 Ըրածելուր եւ կամին ՚ի մէջ հովտաց դալարաբոյս :  
 5 Եւ պահ կըթոյն երբ լինէր առեւալ բերէր ՚ի պէրատեղն .  
 Կրտժ ՚ի յուս գնային յայնժամ գեղաստանեաց կանայքըն ժիր  
 Եւ կըթէր մէն մի զիւր հօտ լցեալ զամանս մաքեաց կաթամի ,  
 Տարեալ ՚ի տուն խընդալից եւ ՚ի պանիր մակարդելով  
 Տային առն ածել վաճառ ՚ի ձոփ քաղաքըս հայկաղանց .  
 Եւ այնու զինչ պէտ լինէր անդուսս գընել բերէլ ՚ի գեղ .  
 Տեսէր եւ այժմ, ո՛լ մանկունք, զի՞ կան դատարկ լերինք եւ բլուրը ,  
 Օդոր խաշանց հօտք բիւրաւոր իբրու զմարախ ծածկէին ,  
 Եւ նոցին անոյշ բրձիւն ըղթորաձօրս լընցր լերանց .  
 Ո՛չ, աւասիկ լըռեցին ընդ հօտին ձայն եւ փողք հովուային .  
 Այս դալարիք ծաղկախառն քընքուշ գառանց փափկիկ արօս  
 Այսպէս ոչ ճարակեալ՝ վայր թօթափին թառամելով .  
 Այս աղբիւրք ականակիս արդ ոչ ընկին ՚ի խաշանց .  
 Այս լերանց մարմանդալավայրը ու ամարային մակարասեղք  
 ՚ հօտից դատարկացեալ լեալ են տեղիք էրէվայրից .  
 Ոչ եւս հովուն կենաւեւտ յայդ վրտակունս յըստակաջուր  
 Լըւանայ զհօտն ասրաբեր փայլի գեղման ձիւնակերպիկ .  
 Կամ խաշին տէրն ՚ի կըտուրս գայ ՚ի խուղել ըդգեղնաբարձու ,

Եւ կանանց սստայնսագործ նիւթ ընծայէլ ասրեզինաց .

Այս մատանց ձարտարութիւննք ցարդ տեսանին ՚ի Հայաստան՝ Ապօտնարօտ հիւսուածք ՚ի գորդուեւ ՚ի պէս պէս գործու մատանց :

ԱՅԼ զի՞քեզ , այ ողբերդու , զդոցունց ողբալ թողեալ ըզմեծն : Ողերինս հայոց թափուր յորսականաց տեսանես դու ,

Այն չէ քեզ ցաւ եւ կըսկիծ ըզմէ ոչ լաս զայն առաւել :

Աւր են արդ մանր այն մանկունք նախարարացն եւ ազատացն Շաղէիւ ելեալք ՚ի յորս օրսալ այնու զմանրիկ թըռչունս :

Ավելիողը ՚ի ձմերանի առապարացն արեգջեր

Կարկշաձայն կարմրակըսուց մանրաբայլիկ , այ կաթաւունք .

Եւ գուք եւս մացառազոլ եւ թըրփամուտ պարարտ աքարդ :

Ելք ՚ի գուրս աներկիւզ եւ ձեմեցէք կարկաչելով .

ԱՅԼ ոչ եւս պընդին զէետ ձեր այն օրսատենչնոր պատանիք :

Խջեք եւ գուք ՚ի բարձանց , ովլ լեռնասուն երէվայրիք ,

Ի մէջ լերանց անմարդի արձակ արձակ ըըրջեցարուք .

Վրդ ոչ այն կորովաձիկ սուսերաւոր երիտասարդք :

Զիափրովս յարձակմամբ հարեալ գլորեն ըզձեզ ՚ի վայր :

Վրի օն , որպէս յայնժամ ՚ի մէջ քարուտ լերանց Առկաց :

Ըըրջէիր , եւ անդ առայս ձառագրէիր արտասուալից :

Եկ եւ ըքթեաց այսր ընդիս ես ողբակից լինիմ քեզ արդ :

Եւ նըստեալ առցուք ՚ի յողը զողջ ըզմէրինս Այրարատոյ .

Օ ի սպառեցան օրսականքն արբուներամ եւ ամճասէր ,

Եւ խըցեալ կուրացան եւ արշաւանքըն օրսորդաց :

Ժամէ արդէն անցանել զիոքքիկ լերամբք երիտասարդ :

Երանել ՚ի մեծապարծ հըռչակելին աւագ Ամսիս .

Այր ՚ի գլուխ վեհաւէտ նըստի նոյեան մեծ լսաափայտն .

Ակնարկութեամբըն վեհին , որ զկըրկնակի մարդկան աճումն .

Կամեցաւ եւ յերկրորդումն լինել ՚ի մէջ Հայաստանեաց :

Օքնչ այսու , յայտնել մարդկան զտեղի գրախայն կորուսելոյ :

Աթէ չէ յաշխարհի ասս յանկիւն ուրեք վայր անծանօթ ,

ԱՅԼ ՚ի բարձր եւ լայնածիր վայելսավայր Հայոց աշխարհ .

Օքք իբրեւ գեղեցիկ մասն ՚ի մէջ հանուր տիեզերաց  
 Ծնորեաց եւ ետ ժառանգ զոյդ նազելեացըն նորաստեղծ ։  
 Դադարեցէք ասոտ, մանկոնք, հասաք ահա յուացն Ամսեաց.  
 Յորում՝ Եց գերդաստանքն ՚ի տապանէն մինչ ել ՚ի դուրս  
 Եց այսր ողջան երկրիս ետ զառաջննն ուրախութեամբ,  
 Եւ սեղան շնուեալ ասոտ հան պատարագ հաճոյական  
 Երկնաւոր նաւապետին տեառն Կյոսուծց ամենախնամ,  
 Ար ըզնա դաշղըն լսատիւ ՚ի ցասմանէ ջուրցն ազատեաց.  
 Յոզակիզէ արդարոյն հոտ անուշց բուրեալ ՚ի վեր  
 Հաստէր Տէրն ՚ի բարձանց եւ խնարհէր ՚ի գլուխ լերինս  
 Ըզնոր պատգամ սիրաբուն խօսէր անգուստ առ սիրելին.  
 Եւ արփին ընդ երեկուն մինչ յարեւ մուտս մօտէր ՚ի մայրն  
 Եւ նըշոյլ ՚ի յարեւելս շողէր ՚ի յամզս անձրեւածին,  
 Երեւէր նորապանչ եօթնագունեան ազեղն ՚ի յօդս  
 Ի վերայ Այրարասոռ կամար ածեալ կարակնաձեւ  
 Այշան ուստիին հաշոռութեան տեառուն ցուցեալ ցանկալի հօրն  
 Ասոանօր նոր անդրանիկ հողայն տրւեալ զանձն ՚ի վաստակ  
 Արդարաշահ այդեպանն յերկիր արկեալ որլժոյն զուռիկ,  
 Աչ յամով յեօթներորդումն, այլ շցան ամեալ բերէր զիազող.  
 Եւ ՚ի յուժեղ նոր գինւցն արբեալ նընչէր մերկ ՚ի մարմին:  
 Աստ Քանան, որ զմերկութեամբ հօրեն իւրայ քըսքիջ էած,  
 Յօրհնութենէն մերկացեալ զգեցաւ զանձամբ իւրով անէծս:  
 Խեկ եզրայրքըն երկրին Աէմեւ չարեթ առաքինիք  
 Յմերկութիւն մարմնոյն պարկեցն, որմիշտ պահէր ըզկուսութիւն,  
 Շածկեցին շութափելով տրւեալ պատիւ պատկառերցն.  
 Այսու նորին զօրհնութիւն հօրն ըզգեցան իբրու զհաներձ  
 Ժառանդեալ զերկիր բարի բնակեալ սիրով ընդ առ միմեանս:  
 Այլ անպատկառ ազատ Քամ ծառայ եկաց հարազատիցն,  
 Եւ յաւիտեան անիծից կըրեաց զանուն յիւր նախատինս:  
 Աւսարուք աստի, մանկակիք, ձեզ օրինակ լիցին սոքա.  
 Տեառն ըզպատուէր յուշ բերեալ միշտ պատուեցէք ըզհարըս ձեր:  
 Ո՞ի դուցէ ըստ Քանանուն լիջիք անմասն յօրհնութենէն.  
 Այլ ըստ որդւոցն օրհնելոց դուք զօրհնութիւն ժառանդիցէք:

Ասկայն յինէն աստանօք հարցէք, մանկունք, եթէ ուր է  
 լկոսի հին գերդաստան որ կոյր չինեալ յսորն լերինս,  
 Յոր կոյրին վանք եւ տաճար հայրապետին պանչելագործ  
 Եւ առ ընթեր բարեհամ աղբիւր բըղխեալ շնորհիս նորին,  
 Քանզի որ խի աշօք ՚ի տեսանել զփայտ փրկութեանն  
 ՚ Ալծթին մեծ քաղաքէն գիմեաց եւ ել ՚ի յլ յրարատ.  
 Եւ խոնջեալ կըսանել յն ընդ զառ ՚ի վեր գըժուարին ել  
 Ո այրիկ մի առ այս գիւղեւ նըստաւ գիւրել զվաստակ ոսիցն,  
 Եւ ըզգլուխն առ ըրբով եղեալ վիմի վերդ ուղեւոր.  
 Եւ այն ինչ անսյշ թըմքիր առնոյր ծըծեալ զպարզ օդ Վասեաց  
 Օ աշօք պատմէր քուն քազցրիկ կազդուրէին խոնջեալ անդամէն,  
 Եւ տեսնեալ տէրն սիրով զփափագ սըստի վաստակելոյն  
 ՚ ձեռըն հրեշտակին շնորհէր ըզմանն ՚ի տապանեն,  
 Օ որ աւեալ խընէալից դառնայր անդէն ՚ի միջագետա  
 Ենհաւատիցըն ցուցեալ յանդիմանէր զնոյին կարծիս :

Այլ զաջոս ձեր դարձուցեալ՝ շուրջ ըգձեւք այժմնայեցարուք  
 Ձեզ ցուցից զԱկոսի թէ եւ չժուժայք ՚ի աեսանել.  
 Վհա մերձ, որ երեւի ահագին վիհ եւ փլատակեալ.  
 Վյն է խիկ, ոհ, ես ցաւիմ պատմէլ ըզգէպ նորին անցից:  
 Օ ի զբաժակ սըստմըստթեան տեառըն՝ լցեալ լի ծըծըմքով,  
 Օ որ նախ երբեմն արք Առգամ տանջեալ բոցովն երկնատեղաց,  
 Օ նոյն եւ Վկոսի յաւուրըս մեր լի դառնութեամբ.  
 Ու յերկնուստ այլ ՚ի յերկրէ անօրինակ պատուհանք:  
 Եւ զի մինչ ինքն ՚ի յորդիս իւր բնակաւոր խընդայր յաւէտ  
 Վհազին որոստագու ձայնիւր գոռաց ներքուստ Վասիս,  
 Թընդացին բոլոր լերինք դըղբեցան վլմին ՚ի աեզեացն:  
 Եւ զինչ անդէն լայնավիհ բաց ըզբերան իւրու զվիշապ,  
 Ուստ ՚ի վեր ՚ի յանդընդայ ժայթքեաց անբաւ նիւթ հրաբորքոք.  
 Ուխօրէն եւ մըրրախան վերուստ ՚ի վայր շառաչելալ  
 Օ անտրդիկ վէմըս լերին թաւալըրուք վայրաբերեալ  
 Եւ բախեալ սաստիկ թափով զՎկոսի գիւղդ ասպալեաց.  
 Եւ հրային ջրով ներսուզեալ անյայտացոյց համայն շինուածս :

Ո՞ր ՚ի բարձր այդ հովասուն մարմանդ տեղւոջ բնակեր՝ երբեմն ,  
 Այսպիսեաւ գառն աղիտիւք եղեւ յանկարծ անդընդաբնակ :  
 Չեղեն իւր զաւակաց մարմինք շիրմաց արժանաւոր ,  
 Ոչ անուանդն ՚ի մահարձանս անմահացան յիշատակօք .  
 Այլ մէն մի ընդ իւր յարկաւ հեղձամըզձուկ տըզմաթաւաւլ  
 7 Աղբամ կերպիւ վախճանեալ եւ թաղեցան անարդ աբար :

Օ այս ՚ի խրատ մեզ , մանկունք , տէրունեան բան յուշ առնէ իսկ  
 Այ կրելց նոցին զայս դառն անցս անսպայման եւ դըմընդաբն  
 Այլը պատժոց պարտաւոր ոչ համարել զնոսին միայն :  
 Տէրն այսու խրատէ եւ զմեզ փութալ սրբափիւ յապաշտանս .  
 Եթէ ոչ , ասէ , դուք եւս անշուշտ ըզնցն կորընչիցիք :

Ի սեղւցս փոխեսցուք , եւ ըզբոլոր սովիւք Վասեաց  
 Երջեսցուք պարտաւաբար հօրըն ՚Խի ըզվիճակօք .  
 Յաց ոչ երեկք զատեաւ նա մնացեալ զարմօք իւր նազելիք :  
 Ոչ սիրեաց յարեւելից գնալ յարեւմուսս ընդ խաղացեալըն ,  
 Եւ կամ հազըրդ եւ հաւան գըստաւ շմաման ամբարտակին :  
 Աիրեաց ըզվասիս եւ ՚ի սմանէ եկաց անբաժ ,  
 Եզիողիւք սորին մարմանդ հար ըզվըրան եւ բնակեցաւ  
 Եւ եղեւ սըմս յաւէժ բուն բնակաւոր ժողովուրդ :  
 Աիրեաց ողկուզաւէտ զորթն նորատանկ այդւցն իւրոց ,  
 Ի սեղան քաղցր ըզգինին անոյշ անոյշ արբեալ զուարթ  
 Նին աւուրց մարմին զառամ նոր մանկութեամբ մատաղանայր :  
 Աիրեաց զամոլք եզանց եւ մածակալ եղեւ յօժար ,  
 Աըշակեաց զայս երկիր արդիւնաբար ու արդատաւոր ,  
 Ի սմանէ կերակրեցաւ մինչեւ ՚ի կէտ կէնաց իւրոց ,  
 Ոչ թաքեաւ յաշացն երբէք ալեւորեալ գլուխ Վասիսին  
 Ոինչեւ ալիք իւր ծերութեան հանգոցն նըմին սպիտակափառ .  
 Չիւնացաւ , եւ ծաղկեցաւ ինքըն գործովք արդարութեան :  
 Աիրեցին որպէս ըզնա եւ իւր թուսունքըն հաւասէր  
 Այնոքիկ , որ ՚ի նմանէ եւ ՚ի ծոց հայրենական  
 Ոչ կամեցան բաժանիլ զմայրենի գիրկ մոռանալով .  
 Ետք ոընան ամենէրին եւ աճեցան կաթնասպարար :


Վնձ առ այս , ազնիւ մանկունք , յոյժ սիրելի է նըւագել  
 Կոտանօր խաղաղիկ եւ զոսկեղէն դարըն ՚Վցեան ,  
 Օքր վարէր յայնժամ աստէն ՚Եց ընտ թոռին իւր թորգոմայ :  
 Վաշ , քանի՞քազզր էր նոցին կենցաղ երկրիս Շայրաբատու .  
 Յարժամ ոչ էր բըռնաւոր եւ հարկահան անագորոյն ,  
 Ոչ կըռփումն անաւագին եւ աղաղակ զըրկեցելոյն ,  
 Ոչ իշխան ոչ իշխեցեալ կամ թագաւոր եւ ժողովուրդ ,  
 Ոչ զօր ոչ պատերազմ եւ խաղմարար աշխարհաւեր .  
 Ոչ ՚ի սուր ձուլէր երկաթ այլ ՚ի մանդաղ եւ գերանդի  
 ՚ոկ ՚ի պէտս երկրագործին եւ ոչ մարդոյն մարդախոշոչ :  
 Չէր սահման լարաբաժանին ոչ այգեստանք ցանկապատեալ .  
 Ոչ պաճարաց կամ խաշանց վերայ գրոշմէր նըւան տաղին .  
 Օ ՚ի բարբառ դլժոխալուր չեւ էր լլսեալ աստ՝ իմ եւ քոյ :  
 Ոչ ըզբըսուանց վաստակ ուրումն յափիշտակէր ոմն անիբաւ ,  
 Կամ զըրկէր ոք զիւր ընկեր եւ կամ խըրւէր դըմնեայ բարուք ,  
 Կամ ՚ի գործ իւր առանձին վարէր բըռնի աարապարհակ :  
 Շայ համայնք համակարիք աշխատակից էին ՚ի գործս :  
 Եւ մէն մի յիւր ճակասուն թափեալ քըսուանցն ուտէր ըզհաց :  
 Ոչ ՚ի գահոյս բազմէր ոմն ՚ի յափարանս փաղփիւնափայլ .  
 Ոմն ՚ի գաշտ արեւակէզ մինչ ցերեկուն խարշէր քըսուամբք :  
 Օ այդիս եւ զարտորայս ՚ի գէպ էր առըն մըշակել ,  
 Եւ նոցին սուհմականօք լընուլ ըզառւն իւր լիուլի  
 Օ յոլով ամս գերգաստանին ՚ի վայելումն առատ առատ :  
 Շայ կընոջն ըզմերկութեանց լեալ հոգատար իւր զաւակաց  
 Շարտարէր ՚ի հիւս մատին զգեստ տօրեղէն մերկիկ մարմնոցն ,  
 Եւ առ անին իւր վիճակեալ եւ զայլ պաշտօն տանէր ՚ի ժիր :  
 Շայակէս սիրով լըծակցեալ զօյդ մըսէրմացըն ժըրագլուխ  
 Հառասար ընթանալով ըստ սարասու եզնամոլից  
 Հոգային զմարմնոյն կարիս եւ անտըրտունջ էին զմիմեանց :  
 Շաց կային դրունք համսապազ մնուտ համարձակ անցաւորաց ,  
 Ոիրով զուարթառատ հրաւիրէին զամենեսին :  
 ՚ սեղան պարզ անպաճոյք , այլ ըստ սիրոյն բազմախորսիկ :  
 Որ փոխ տայր կարօտելոյն անդրէն չառնոյր նա ըզկըմուն ,

- Օ ի միոյն պակասութիւն լընօյր սիրով միւսըն փարթամ .  
 Ի միջի էր ամենայն իբր ըստացուած հասարակաց ,  
 Ում պիտոյ լինէր առնօյր ոչ գըյուարէր որ վաստակեացն :  
 Վնինչ անփառասէր սակաւապէտ միշտ ՚ի վայելս ,  
 Ուլուեալ զոէրունեան բան անհոգացող էին զկենաց .  
 Ու ՚ի հոգ խուճապէին թէ իւ գըյոյեն զլազուեան պարէն .  
 Օ ի երկիր այս աննախանձ ազգի ազգի տոհմական բերս  
 Յիւր ծոցյն առատարութիւնորդ պարէն դիւրապատրանու :  
 Ու գոյր ասս յայնժամ ոսկի կամ ընդ երկրաւ գանձ թաղեցեալ .  
 Օ ի գեռ մարդոյն ՚ի սրբակ չեւ էր բունեալ ագահութիւն :  
 Խոքնազիւա էր գանձ նոցին եւ անըսպառ ՚ի յաւիտեան  
 Այրարատու աշխարհիս արդիւնաշատ հողացն պարզեւ ,  
 Ակաղձուն կարմըրահատ լեռնակուտակ ցորենոյն թեղ ,  
 Այգեաց եւ պարտիզաց համեղ գինիք եւ անցշ միրգք :  
 Գանձ էին նոցա դարձեալ ամոլք եզանց վաստակաւոր .  
 Հերկեալ զերկիր այնորիւք եւ ցորենոյն թաղեալ ըզգանձ  
 Շնդ ոսկւոյն անբուսաբէր հընձէին հասկ ոսկեբողքով .  
 Ուոց ոչ բազմատար համբարանոց բաւէր տեղի :  
 Ոչիթէ գանձ չէին նոցա ու աճուն պարգեւք նախապատրաստ .  
 Բազմահոյլ կովուց նախիրք եւ բիւրաւոր հօտք ոչխարաց  
 8 Օ ցո բարւոք գարմանելով՝ գաշտըս խնամեալըստ իրաատուն  
 Իւզասուն կամթնապարար գիրանայր տունըն թորգումայ :  
 Թողում աստանօր զերէվայրիսան լեռնասուն ,  
 Օ ցո որսացեալ ՚ի մերանց փափկանային նոցուն ամճովք :  
 Այսպէս ահա , ով մանկունք , գիւր եւ թեթեւ կեանս վարէին .  
 Օ ի վայելք զեխութեանց չեւ տակաւէին տիրէին ասս :  
 Ի սեղան ոչ գիտէին համել խորտիկըս համեմեալ  
 Կամ մարմնոյն ՚ի պատըսպար պաճուճալի զարդըս խընդրել :  
 Ու շուայէալ ցանկութեամբ շէն հոյակապ յօրինէին  
 Վայելել ուրախանալ ՚ի փափկութիւն անցաւորիս ,  
 Թէ եւ լի էին յուսով կենաց իւրեանց երկարագյն :  
 Կէպ թէպէտ շնէին տունս այլ յօյժ անշուք զերդ քարանձաւ ,  
 Կէպ ընտրեալ կեանս հովասուն վրանաբընակ աստանդէին

Ե հավիտըս հովանուտ եւ խոսաբուխ դաշտագետինս  
 Ա. գըլիսով յորդավթասկ ցուրտ աղքերաց հարեալ զխորան  
 Ուր առ ՚ի պէտս անդեայց խաշանց առաստ էին ջուր եւ ձորակ:  
 Վ. անդ որ, այս երջանինք քաղցրը կենցաղ նորոյ ծնընդոցն  
 Տեղի ետ տակաւ տակաւ յորժամ աճեալ բազմացան յոյժ.  
 Եշ երբ մեռաւ կենդանի քարոզն միոյ վեհ արարչնն  
 Օր աւուր նորագիւտ չարեօք ՚ի մեղս յաճախելով  
 Կուագարիչտ եղեն ողջոյն մոռանալով զլ'ստուած ՚Եցի:

Ի շնալի է ձեզ, մանկութիք, եւ յայլ լերինս գեղեցկանուն  
 Յարագած եւ ՚ի Ելսպտոն հանել այսպէս եւ շուրջ ածել.  
 ՚Եա եւ ինձ հրաւիրողիս քանի բերկրանք լինէր սրբուի  
 Թէ զայդ փափագ ձեր ազնիւ ես ածէի այդպէս ՚ի լրումն:  
 Ուակայն, ոհ, սիրոյ թեւոյս ոչ սատարէ եւ թեւ մըսացս,  
 Օ. ի քաջ թեւեալ երկոքումք վերանայի սարէ ՚ի սար,  
 Եշ ընդիս տարեալ ըզձեզ ՚ի գլուխս նոցին ամսպածածուկ  
 Վ. հովաննեօք ցօղագին ամսոց նըստեալ նըւագէի:  
 Վ ասն որոյ շատ լիցի այս Այրարասու զմերանց դաշտաց,  
 Օ՛ն առեալ եւ ՚ի նորին ՚ի պերճ քաղաքս աւերակեալ  
 Եթէ ոչ յամենեսին, գէթ ՚ի սակաւըս ձեմեսցուք  
 Յայնըս միայն յորս փայլէր պանծալի թագըն վեհազանց:





ՀՐԱՄԱՆ  
ԵՐԵՊԱՏԵՐՆ

Խ Ա Բ Ե Գ

ԵՐԿՐՈՐԴ

## ՆԵՐԿՐՈՒԹԻՒՆ

ԵՐԿՐՈՒԹ ՆՈՒԱԳԻՆ

ՅԵՐԿՐՈՐԴ մասինս այս՝ հրաւիրէ ՚ի քաղաքն Վաղարշապատ. ուր եւ բանք ինչ հրաւիրակին առ մանկութիւն թէ վասն էր անշքացաւ այն մայրաքաղաքն Այրարատոց. եւ հանեալ անտի ածէ Անի քաղաքն. Անդ ողբերգակն տայ քաղաքին պատմել ոճով զիւր առաջին բարեվայելը ութիւն եւ զվերջին անշքութիւն երկար ողբովք. յուսադրական քաջալերութիւնք մանկաւոյն առ քաղաքն. պատասխանիք քաղաքին առ նոցին բանս եւ վերջ.

# Ե Ա Ւ Ե Գ

## ԵՐԿՐՈՐԴ

ՎԻՇՆԵՎԻ ցարդ՝ ՚ի տեսարանս դաշտաց լեռանց եւ աղբերաց  
Ըուրջ եկեալ զուարձացայք թէպէտ եւ մերթ տըրտմեցարուք,  
Բայց արդ եւս ածեմ ըզձեղ՝ ՚ի տեսարանս ամենատխուր,  
Ուր յաւէտ տըրտմեսջիք եւ ճըմիւսցին սիրտք ձեր քընքուշ,  
Եւ զաջըս ձեր գրաւեսցեն դառն արտասուք աղիողորմ.

Յայժըմ ճեմեալ դուք այսչափ զվայրօք չեղէք շըրջահայեաց,  
Ու հարցէք յինէն, մանկունք, թէ ուր են արդ մեր պէտքաղաքք  
Արտաշատ, Վաղարշապատ, Ղնի քաղաք բաղմաժողով.  
Եւ ուր, որ ըզնոքօք ազատազգեաց այն մեծ դաւառք  
Դաբեղեանք եւ Խքեղեանք, Մշարունիք եւ Հաւնունիք,  
Դառնի եւ Բագրեւանդ, Օաղկոտն, Ոտան, Շիրակ, Անանդ.  
Եւ ՚ի մէջ նոցին անթիւ գեղանք աւանք եւ դաստակերոք  
Հուպ առ միմեանըս շննեալք ՚ի ծոց երկրիս մեծատարած.  
Հուպ առ միմեանք բոլոր ազատանեօք, սոսկականօք,  
Պայազանօք եւ ըսպայիւք եւ քաջամարտ զօրականօք,  
Պուշակն անդուստ տայր պատուեր Մարատեան արքայութեանց  
Եւ գընդին Աբանազեան ՚ի խումբ կազմիւ գրօշու գրօշու  
Եւանել ՚ի Բաբիլօն եւ նետակալս կանգնել զնովիաւ  
Արտաշեպար եւ ըզմէժ խընդրել նետիւք առ ՚ի նմանէ.  
Ուրտմըտելցյն եւ ըզմէժ խընդրել նետիւք առ ՚ի նմանէ.

Այդոքիկ այն, մանկունք, երեւէին երբեմն ՚ի սմա,  
Եւ յայնժամ մինչ Պարթեւաց ՚ի գլուխ փայլէր պանծալի թագն.

Որ իբրու զակն արեւու զլօյս իւր սըփուէր զԱյրարատաւ  
 Առ այս լուսով երեւէր այդ ճոխութիւն շիջեալ փառաց :  
 Խակ յորժամ 'ի մայրըն մուտ ճառագայթեալ թագին արեւն  
 Ռնդ նըմին եւ այդոքիկ նըսեմացան տակաւ տակաւ :

Եւսափկ տանիմ ըզձեղ անդր ուր էր այն քաջարսիի թագն  
 Ի վեհ արքունաշէն 'ի պանծալին Ալարշապատ  
 Արքայից Արշակունեան 'ի գահըն պերճ կայսերափառ .  
 Այլ , աւազ , ոչ տեսանեք ըստ առաջնոյն նորին ըզկերպ  
 Հայակապ եւ փառաւոր կանգնեալ հանդէպ լերին Ամսեաց .  
 Հապա գեղջիկ իմն անշուք , յոր չերեւին ինչ նըմարանք ,  
 Թէ երբեմն իցէ լեալ այս մայրաքաղաք Հայաստանէաց .  
 Ուր 'ի գահոյս Գերակայ փայլէր Տըրդատ կայսերակերպն  
 Օյիւրեւ շուրջ աւագանիս ըզնախարարս եւ զոստանիկս  
 Օչորեքհարիւր պետս աշխարհաց եւ կուսակալս պար ունելով  
 Ինքն 'ի մէջ ըզվեհային գլուխն ամբարձեալ հանգցն Ամսեաց  
 Առ ոսիւք հազարաւոր լերինք եւ բլուքք խոնարհագոյն .  
 Կամ զերդ լուսին լըրացեալ 'ի կամարին աստեղազարդ ,  
 Որ զիւրեւ բակ բոլորէ զբոյլ աստեղաց ճամանչաւոր ,  
 Յայնժամէր տեսանել աստ մեծ ատեան հիապատում .  
 Եւսարարքն արքայաշուք երբ զարդարեալ կարդ ըստ կարգի՝  
 Կապելով ըզպատուաւուրսն եւ զոսկեղէն խօրն 'ի վերայ  
 Եւ ածեալ ընդ մէջ կամար ոսկիակուռ ականակապ  
 Ըզթիկամբք արկեալ սամցըս եւ գումարտակս 'ի պարանոցս  
 Այնպէս փառօք եւ ըքովլ մըտանէին 'ի յայս քաղաք  
 Ի սպասու կալ հրամանին պերճացելցն իշխանասաստ :

Հարցանք , որ 'ի զընին կայք աստանօր , ուշեղ մանկունք ,  
 Թէ առ ինչ երբեմըն սա էր պանծալի բոլոր մասամբք ,  
 Եւսափկ մերկացեալ կայ 'ի համայն վայելըութեանցն  
 Ոիրով տամշանք պատասխան , որ զայդ յինէն հարցանք այժմ ,  
 Անաշառ եւ ճըմարին եւ ոչ բանիւ սուտակասապաս :  
 Յորժամ Աէս վազարշապատ զոճիր ահեղ մըտարերեաց ,  
 Տերանենք եւ դաւաճան գըտաւ յարքայն իւր Տըրդատէս .  
 Օչահըն շիջոյց գերալոյս մահուն ըզդեղ մատըռուակեալ .

Յայնժամ եւ զիւրեւ այս օրինակ պատեաց խաւար :  
 Ու գիտաց ու շակորոյսն թէ իւր փառաց շուք համօրէն  
 Ինդ լուսով նորին փայլէր իւրու զաշաարհ առ արեւով .  
 Եւ թեւոյն պարթեւական , որ պարփակեալ պաշտպանէր զինքն .  
 | արեալ զաղեղ նենգութեան՝ նետ դիպեցցց եւ խոցուեաց .  
 Օհովանին գրլսոյն իւրում արհամարհեաց ողբանին  
 Այսպէս խարշեալ 'ի տապոյ թօթափեցան փառաց ծաղկիք ,  
 Այլ ընդ այս ես շատ լացից երբ ըզէրիմ սըրբոյն գըրկեմ .  
 Ու առ սա եւ եթ գըտաւ ապախտառոր Ապարշապատ ,  
 Եա եւ 'ի սուրբն Կտորուծոյ դոյն օրինակ յանդըքնեցաւ .  
 Արդարոյն անիրաւեաց յոյր օրհնութեւն բարձրանայր ինքն ,  
 Արժանի օրհնից նորուն չեղեւ գործովք իւր անարժան .  
 Այլ անիծից որ այսպէս խոնարհեցաւ 'ի բարձրութեանցն .  
 Եւ զի տէրն առ այս ոճիր արագ զարթեաւ յերկնուսուն 'ի վրէժ ,  
 Օայրարատ իւր քաղաքօք մատնեաց 'ի ձեռըս թըշնամեաց .  
 Որ բիւրովք հրոսակօք ելին դիմել 'ի Հայաստան .  
 Չայն ետուն , այլ ոչ զարթեաւ քաջ մարտադիրն եւ ախոյեանն ,  
 Ու մըռնչեաց ահեղ ձայնիւ առիւծազօք Արշակունին .  
 Վհ , 'ի Թորդան ընդ շիրմաւ նա զբուն մահու նընջէր յայնժամ ,  
 Ու 'ի գլուխ Կըպատ լերին թեւատարած կայր եւ Ներսէսն ,  
 Հայոց գընդին զօրավիր կալ ալօթիւքըն սըրտագոչ ,  
 Յոյժ տըրտում եւ տըխուր ոգիք սոցուն ելին յերկինն ,  
 Ու եւ անդուստ կամեցան քաղըըր հայել նդ հայոց աշխարհ ,  
 Կամ միջնորդ ու աղերսարկու եղեն անդէն առ վրէժիւընդիրն  
 | ինել վերակացու ըստ քաղաքին Կըուսաղէմ ,  
 Եւ այգւոյն Այրարատայ չքանդել զցանկըն նորաշէն .  
 | կոխումն անցաւորաց ու անտառասուն խոզերամիցն .  
 Իբրեւ յերկնուստ եւ յերկը թողաւ լըքաւ անօդնական  
 Գունդագունդ գումարտակեալ զօրք թըշնամեաց զօրէն ամպոց  
 | յիլն յայնժամ եւ խաղացին ահագնագոչ որոտալով  
 Օպայնժառ եւ պարզ օգ սորին լըցին հողմով մըրըրկալից .  
 | շանթիս թօթափելով 'ի ծառատունկըս Թորդումեան  
 | եխեցին վերուստ ի վայր ըզգեցուղէշ ուսոըս նոցին .

Եւ զկարկուտ ազգի ազգի վրիժառութեան թափեալ սաստիկ  
 Տապալեալ աւերեցին զամուր աշխարհը մեր համայն :  
 Ու միայն արտաքին սուր թըշնամեաց եւ արհաւելք  
 Եկին յայնժամ եւ այսպէս հասին վերայ Հայոց երկրիս .  
 Այլ եւ մարտք ՚ի ներքուստ գըրգըռեցան ՚ի նախարարսն ,  
 Կատաղաբար մոլեգնեալ տոհմընդ տոհմի հարան ՚ի մարտ ,  
 Եւ իսպատ ջրնշեալ զերեարս թափուր կացին ՚ի սերընդոց :  
 Այսպէս ՚ի ներքուստ ընտանի սուր մըլսեալ սիսով  
 Անդրադոյն քան զարտաքինն գտաւ սատակիչ տանս Այսամեան ,  
 Անդ ոչ եր ՚ի միջի վեհ իմաստունըն Տըրդատէս ,  
 Որ ՚ի հրաման ահացուցիչ եւ կամ բանիւն ամենիմաստ  
 Դաշնագիր սիրոյն առներ ըզգըժտութիւն նախարարեանն ,  
 Չիմացան ոգիք պանդցր ըզմարդ յօդին շաղկապովի  
 Որ ըզնոսին զամս վաթսուն կապեաց ՚ի սէր անխըզէլի :  
 Ո՞հ , ՚ի բաց չանացին կըտրել զայն կապ միացուցիչ ,  
 Որով անդէն ՚ի միմեանց քակտեալ ւինքեանք բաժանեցան ,  
 Եւ փոխան սիրոյն քաղցրիկ սուր ՚ի միմեանց կողմ մըլսեցին :  
 Օյս ըզփոխարէնս առ ընկալան վազվազակի  
 Անդ մահարբոց բաժակայն որ արդարոցըն մատուցին :  
 Եզկելիք ոչ իմացան եթէ կենաց իւրեանց առիթ  
 Իբրեւ հոգիք էին նոքա բնակեալ սիրով յանձինս իւրեանց .  
 Կարծեցին եթէ կարեն շարժիլ գընալ առանց հոգւոյ ,  
 Շնոսին ՚ի յանձանց վասն այն ՚ի բաց վըտարեցին :  
 Խսկ յորժամ ըզփորձ առին ծանեան անդէն նոցին ըզյարդ ,  
 Եւ ընտրել յօժարեցան զպատիւ ոգւոյն անարատից .  
 Իայց , աւան , այլ ոչ դարձան , որ ՚ի նոցունց ելին ցաւով :  
 Այս ոգիք կենդանասու Տըրդատ , Աերսէս էին նոցա ,  
 Օյրս արտալած արարին գաղտնածածուկ խարդաւանօք .  
 Թողում զլրիստակէս , Յուսակ եւ զծերըն Դանիէլ ,  
 Օյս յայտնի սրոյն սիսութեան զոհ արարին յանդիմանեալըն :  
 Ցուցի ահա ձեզ , մանկունք , եւ քաջ հասու եղէք ուշով ,  
 Եթէ յինչ այս մեծ քաղաք փոքրիկացեալ գեղիկ դարձաւ .  
 Այլ մի դուք այնպէս կարծէք թէ արդ իսպատ Ազգարշապատ

Թափեալ յիւր փառաց եւ է բնաւին անփառունակ .

Եւագիկ առ ինքն ունի զանկողոպուտ շոքն եւ պարծանք

Օվեհագոյն երկնամըման կաթուղիկ լշկեցին ,

Ոյ անխախտ եղին հիմունս ձեռք Տըրդատայ եւ Վրիդորին

Ոյ անխախտ եղին հիմունս ձեռք Տըրդատայ եւ Վրիդորին

Յաւիտեան անդըրդուելի կալ 'ի հողմոցըն սաստկաշունչ

Յոր ըզինի եկեսցուք ձեմել եւ անդը ՚ի հոգեւորսն :

Երդ ըզար իմ քնարիս եւըս պլնդեալ 'ի ձայն ողբոց

Արաւուեալ ըզձեզ աստի տարեալ դընեմ յշնի քաղաք .

Ուր նըստիմ ես ՚ի վերայ աւերակացըն հողաբլուր ,

Ուր նըստիմ ես ՚ի ծնօտի եդեալ եւ դուք .

Ենդէն զինեւ ողբանուեր ձեռն 'ի ծնօտի եդեալ եւ դուք .

Ենդանձրյթ իբր աղաւնի ըսկիզբն առնում հանել մըրմունջ

Օւահ հարկանիմ դառնապէս եւ դուք ընդիժ շարժեալ 'ի լաց

Թափեսցուք արտասուս ՚ի նըշնարեալ յշնի քաղաքն :

Ինձ սակայն դըմուար է այս քսդ առաջին ըզպերճ փառացդ

Եւ զիւրջին դըմքաղդութեանցդ երգել յինէն ձահողապէս .

Վեզ, քաղաքդ անշուք, թողում պատմել ըզքէն կարդաւ ,

Դու 'որ նախ արբեր զքաղզըր բաժակըն բերկրակից ,

Ի վերջում այդպէս ապա զդառըն մըրուր այդ կործանման ,

Դիտես ինքնըդ լաւագոյն զհամ կըրկնակի քսդ բաժակաց .

Եսա մեզ արդ լալագին մեք լուռ կացեալ լուիցուք աստ ,

Եւ լացցուք ըզքեզ յաւեկտ զքեզ որ այդչափ անշըքացար .

Ուշ յոդի հայրենասէր վառեաց ըզքեզ, այ ողբերգու ,

Օ 'ի այդպէս ՚ի վաղուստ մեկնեալ զմանկտիսդ իմ սիրասուն

Ենդեր այսրէն ՚ի հեւուստ յայցելութիւն տառապէալ մօրս ,

Եւ լալ զիս ՚ի մեծ լալիւն զպացեալըս միշտ ՚ի բիւր աչաց .

Ենդ քեզ եւ մանկտուցդ զիմ առաջին նաւշնարհիկ շուք

Ենդ քեզ եւ մանկտուցդ զիմ առաջին նաւշնարհիկ շուք :

Ես քաղաք հարակերտ ՚ի Շիրակայ ճոխ գաւառիս

Եւ Եխուրեան գետոցդ եզերը եւ հուպ ձորոյդ ծաղկոցաց

Յարդաւանդ եւ բարեբուզիս դաշտի շինեալ վայելապէս :

Այսանիստ յարմարադիր զարմանալի յօրինուածովք ,  
 Դրամբք աշխարհամուտ եւ մեծամեծ ապարանօք ,  
 Պարսպօք ընտիր ընտիր աշտարակօք բարձրադիտակ ,  
 Ես ՚ի մէջ աներկեղուտ ոչ սարսէի յիմ թընամեաց .  
 Եւ քանի բիւրաւոր եւ բնաշխարհիկ ժողովըրդօք  
 | Ծցեալ հարըստացեալ քան զհամօրէն հայոց քաղաքս :  
 | Ըբքունիք արքայաձեմ շինեալ էին յիս փառաւոր ,  
 | Նոսին Խագրատունեան գահըն կազմեալ շըքեղաճոխ ,  
 | Յոր բազմէին ծիրանեօք Շատ, Ալմբատ եւ Շահընշահ :  
 | Կախարաբք , աւագանիք եւ իմ իշխանք ազատատօհմ  
 | Հրապարակս այդ խըցեալ նըստեալք ՚ի կառըս քառաձի  
 | Նըումուտ առնեին միշտ յիմ արքունիս փառազարդեալ ,  
 | Պլուակաւորն իմ ընդ այդւոյն մինչ ելանէր գրանէս ՚ի դուրս  
 | Պազպաջուն զգեստուք պձնեալ և թագ ՚ի գլուխ մարգարտախուռան  
 | Օզրէն նոր գիւսայի որ ելանէ յառագաստէն .  
 | Ըռաջի ընթանային կարգ ըստ կարգի ազատագունդք ,  
 | Եւ նըժցդք ոսկեսարեան թեթեւ թաթուլ ձոխմելով .  
 | Խուռաըն ժողով քաղաքիս խըունէր յանժամ ՚ի հրապարակս  
 | Տեսանել ըղհանդէս Խագրատունի թագաւորացն .  
 | Հանգոյն արեգական յառաւօտուն ձաճանչելոյ ,  
 | Որ ծիրանի լուսոյն ՚ի գեղ գրաւէ հանուր ըզտիեղերս ,  
 | Զաշըս ողջոյն եւ նորին ՚ի տես պայծառ գիմաց իւրեանց .  
 | Օքնչ ասացից եւ զարի զօրականացըս բիւրախումք  
 | Օըսպայից ահեղազօր զբաջամարտիկ նահատակացս .  
 | Ոյք ՚ի զէն վառեալ ՚ի կուռ գունդ գունդ մէն մի ընդ իւր գրօշու  
 | Խագրանէս ելանէին փողով մարտի խրախուսելով .  
 | Ոյք չեւ մըտեալ յասպարէլ ահն ընթանայր ընդ առաջոյ .  
 | Զանարի գունդ թընամեաց ահաբեկեալ լլքուցանէր .  
 | Եւ զահանդեալ զենընկէց ըշտապէին առ ՚ի փախուստ  
 | Յերեսաց անդիմահար իմցս քաջաց շահատակով .  
 | Որ ՚ի հոգի միասիրտ յօժար ՚ի մարտ ընթանային ,  
 | Ոիրելի գողով նոցա զմահ գեղցիկ առ հայրենսոյս  
 | Ոեռանել , զի գեթ յաւէրդ ես մընայի փառօք անմահ .

Եսկ ըզբուլոր ժողովը ըրդոցս որով ողբով պատմեցից արդ ,  
 Այ կենօք երկրաւորին փարթամ էին եւ ընչաւէտ ,  
 Կալուածովք եւ անդովք , այդեստանեօք , բուրաստանօք ,  
 Հորենոց եւ գինւոց լցցեալ պըսովով լիապատար ,  
 Եւ հօտիւք խաշանց անթիւ եւ պաճարաց երամակօք :  
 Որովք ըզկեանս անկարօտ քան զամենայն հայատանեայս  
 Վարէին բնակիչք իմ գերաբատիկ եւ երջանիկ  
 Գըրդեալք ամենեքին ճոխ վայելիւք մարմնապարար :  
 Եւ մանկունք իմ նորատիք եւ կուսագեղ գիրդ օրիորդք  
 Օգեստուք պըճնեալ ըզհասակս նոճիանման գեղաշխտակ  
 Վր ՚ի զըօս ելանէին առ Խխուրեան Գեասյդ ափամեք .  
 Ուր շատ այդիք եւ պարտէզք տընկեալ էին դրախտանման ,  
 Որոց ըեր բառ էր բիւրուց մանրիկ մանկաւոյս մըրդասէր :  
 Օի եւ ընդէր մսանամ ասել զանթիւ գեղօրէից ,  
 Այ զինեւ շուրջ մօտ ՚ի մօտ ՚ի ջրաւէտ վայրս շինեալ էին  
 Ըինականք շահաւոր զարդք վայելուչ դաշտաց լերանց ,  
 Ոյց վաստակ արդիւնաբեր լընոյր զամբարըս Ծիրակայ  
 Բաւ եւ առատ առ ՚ի պէտո իմ քաղաքիս բաղմամարդիկ :  
 Ըսլափ եւ այսպիսի զեղուն բարեօք առաւելեալ  
 Ուտէին եւ ըմպէին յառատութեանցըն յափրացեալ :  
 Յիս հընչէր անդադար ձայն գուսանաց եւ երգեցին ,  
 Զայն հարսին եւ փեսային եւ կաքաւող պարաւորաց ,  
 Եւ սեղանոյն խրախնձանաց ՚ի զուարթ խընձոյս պարապելոց :

Յողեալ անցից զայսորիւք որ ըստ մարմնոյն էին բարիք  
 Յաննախանձ պարգեւատուէն չնորհեալ նոցին առատապէս  
 Վրդ հեծելով յոդւոց հանից եւ ըզփառաց իմ հոդեւոր  
 Հազար եւ մի զեկեղեցեաց , որ յիս երբեմըն վայելուչ  
 Կառուցան կամարաշէն յիմ իշխանաց բարեւարիշտ  
 Ի նոցունց , որ ըզփոյթ զաստուածայնոցըն տանէին :  
 Ոյք լցցեալ էին բազում քահանայիւք վարդապէտօք ,  
 Զարդարեալք վայելորէն իբրու զտաճարն այն որ ՚ի հնում  
 Զահիւք , աշտանակօք եւ կանթեղօք արծաթակուռ :

|շւ այլովք զարմանազան հանդերձանօք սըրբանըւէր :  
 ||պասաւորք եւ պաշտօնեայք եկեղեցեացըս համօրէն  
 ||ինչ ըզգեստուք սըրբափայլ զարդ արէին կարդ ըստ կարգի ,  
 |շւ մանկունք քաղցրանըւագ զերգս օրհնութեան եղանակեալ  
 |Օտէրունեան հանդէս տօնից պայծառապէս զարդարէին .  
 ||ը ՚ի զնին՝ հիանայր հանդիսականըն տօնասէր :  
 |Օիս այսպէս երբեմն տէր որպէս ըզհարսն ՚ի յառագաստ  
 |Օարդարեաց քաղցրագ պըսակազգեաց վայելըութեամբ .  
 ||ըով եղէ ցանկալի գեղով երկնից սուրբ փեսային ,  
 ||ը սիրով հաճեցաւ բնակիլ ընդիս ՚ի յաւիտեան .  
 |Ռյլ ինձ վայ , զի վազյինէն զատեաւ փեսայն սըրբասէր  
 |Յորժամ ոչ ըզպատուձան ես կարացի պահել մաքուր ,  
 |Ըուեցին ձայնք ցընծութեան յառագաստ հարսնարանիս  
 |Օինդ փեսային հեռանալն ու երդող մանկունքս ելեալ գնացին .  
 |Նս մենացեալ մնացի , ո՞հ , լըքեալ թողեալ զերդ զայրի կին ,  
 |Դառնացեալ անձամբ այսպէս լամ եւ ողբամ ըզմենացեալս .  
 |Ռյլ թէ հիմ զատեաւ փեսայն եւ էր դիպաւ ինձ այս աղէտ ,  
 |Շնիւ մանկուսդ իմոյ զայս արդ խօսեցայց իրաւապէս :

·Քանդի ես ըստ |շայեայ այգի եղէ սիրեցելոյն  
 |յրարատու յերկրիս մեծ տընկեալ տեղւո՞ն պարարտութեան .  
 |Հանգով ամրափակեալ եւ զարդարեալ ձողաբարձ ,  
 |Ծարարակ , գուրք եւ հընձան շինեալ փորեալ յիս գեղեցիկ ,  
 |շւ բոլոր պիտոյիւք առ ՚ի տեառնէ խնամակալեալ ,  
 |Խկ յորժամ որթքըն սորեկ ընդ խաղողցն բերին ըզփուշ  
 |Դըժուարացաւ տէրն ընդ այս , որ խաղողցն մընայր յուսով ,  
 |Խրամատեաց ըզցանկ այգւոյս ես անխընամ եղէ խսպառ  
 |Շւ յիս մըտեալ թըլնամեաց , ո՞հ , արարին զիս ձըռափաղ .  
 |Զեզ , ո՞վ իմ մանկունք , ասեմ բանիւ ըստուգութեան ,  
 |Թէ այգւոյս որթ ժողովուրդ խաղող բերէր մըշակողին ,  
 |Դարմանէր ապաքէն գեռ . ՚ի նմանէ ցանկապատեալ ,  
 |Ի հօրէն ուռքըն սըրբեալ եւս առաւել տայր ըզպատուշ .  
 |Շւ ոչ այսպէս անխընայ կոխան եղեալ անցաւորաց

Դաշտանայր տեղի այգւոյս , յիս արածէր երէվայրի :  
 Երեկ աստ , Երեմիաս , եւ ողբակից լեր դու մանկտույս ,  
 Լաց եւ զիս որպէս յայնժամ զայրիացեալն Երուսաղէմ ,  
 Օք եւ ես արբի զբաժակըն դառնութեան եւ կործանման ,  
 Եւ այսպէս նըման նըմին զատեալ նըստայ միայնացեալ ,  
 Ես քաղաք բազմորդի այրիացայ լի տըրամութեամբ :  
 Չեզ ասեմ ձեզ ասեմ , ով անցաւորք ճանապարհաց ,  
 Յիս դարձեալ նայեցարուք տեսէք զանբաւ ցաւս աղէտից  
 Ոյք հասին խուճապաւ ՚ի վերայ իմ պերճացելոյս ,  
 Վասն այն եւ ես աւասիկ յողք եւ ՚ի լաց մատուցեալ եմ .  
 Ոչ ըզտիւ եւ գիշեր դադար եւ դուլ տամ արտասուացս .  
 Ես որ , ո՛հ , երբեմն էի մինչեւ յերկինը բարձրացեալ  
 Երդ խոնարհեալ մինչ յերկիր եղէ գետնայն հարթ հաւասար  
 Եւ ընդ հողով իմ ամենայն փառք թաղեցան որպէս մեռեալ  
 Եյս եղեւ , զի տէրն խեթիւ յիս հայեցաւ աիդօք աշաց ,  
 Եւ դարձոյց յինէն զերեսս այլ ոչ հայել քաղցր իւր ակամբ :  
 Տեսին զայս թըշնամիք թեթեւացան իբրեւ զարծուիս ,  
 Կըրանց բարձանց Ճախրեալ շատ եկին զիս պաշարեցին ,  
 9 Յայնժամ մեռեալ էր վանողն եւ մարտադիր քաջըն Վահրամ  
 10 Եւ Գագիկ հըզօր առիւծն ՚ի դառագիզն ՚ի Յունաստան  
 Ոշունչէր վասն իմ ցաւօք , ա՛հ , սիրադրումքն արարին զայ  
 Եւ պարիսպք ահաւոր չեղեն պաշտպան պաշարելոյս ,  
 Ոչ եւ դրունք մայրագերան երկաթապատ բեւեռապինդ  
 Կարացին ըզդէմ ունել գոռ եւ խըրոխտ բըռնաւորաց ,  
 Օք զան ամրածածուկ , որ պահպանէր զիս ՚ի նոցունց  
 Տէրն ՚ի վերուստ ամփոփեաց ես մընացի անպատըսպար .  
 Օք յայնժամ դրունք եւ պարիսպք մարդոյ հընարք խորտակել  
 Կարէին պաշտպանել զիս ՚ի ձեռաց պաշարողաց ,  
 Եւ ՚ի նանիր տըքնեցան իմ պահպանքն եւ ընդունայն  
 Յորժամ ինձ պահպանիչ չեկաց յերկնից արթուն պահպան  
 Հեռի եղեն եւ յինէն իմ արդարոց սուրբ օրհնութիւնք ,  
 Փոխանակ զի ես քըզքիջ միշտ ածէի զնոցին խրատովք  
 Որով զիս յուղիդ շաւիդ յորդորէին գընալ սիրով :

- Եւ մինչ այսպէս յամենուստ լրքոյ թողայ անզրտավիկ ,  
 Օ ինչ այնուհետեւ արձակ արձակ յիս թըշնամիք  
 Աըտին գագանաբար՝ գինէդինեալ իբրեւ ըզփիզս  
 Եւ առաթուր ճըմիցին ըզմեծ այգիս ովկուզալի .  
 Յօրմէ գետ յորգեալ արեան լրցեալ գընայր ՚ի հրագարակս  
 Աինչ ըզմանկունս գիեցիկ , որ մարցն ՚ի գիրկըս խովսողեալ ,  
 Ուաւալբըր առեալ տանէր թափէր ի վասակն Կյուրանեն ,  
 Ով անագորոյն գագանացեալ ոգւոյն անգութ ,  
 Այսափ արիւն մարդոյ առ որ սոսկայ սիրտ մարդկային  
 Ու կարաց նորա սըրոյին շիջուցանել լրպոց վրիժուն .  
 Ոինչեւ եւըս գըդընդակ զայլ իմն ըզփէժ մըտաբերեաց ,  
 Օ որ թէ պատմեմ՝ սարսուեալ քըսմինս ոսկերք ձեր , ով մանկունք ,  
 Այլ պատմեմ , զի գիալցէք եւ զիս լացցէք գուք առաւել .  
 Յիս այն մարդաբանան եւ ծարաւին մարդոյ արեան  
 Աւազն , այլ ոչ թէ ջրոյ անդէն գործել ետ ծառայիցն  
 Օ էնոււլ անդ գիրգ եւ գեղեցիկ զերիտասարդս իմ չերմարիւն  
 Եւ լընոււլ զայն ասպամցդ կարմիր ջըրով լըմարդաշափ  
 Ար ի՞նչ այս . . . մըտանել անդր իբրեւ ՚ի մեջ լագարանի  
 11 Երւանիւ , զի գեթ սըրափին սասափիկ զայրոյթ զովանացէ :  
 Օ այս լըւեալ , ո մանկունք , լացէք լացէք կականալիք ,  
 Խնչ քանի այսպիսում արիւնախան լափիկ ընձուց  
 Ո անկուսց իմց արիւն անցշ թուեցաւ լափեալ այսպէս ,  
 Եւ քանից իմ յանդասան ազգ ՚Նետազաց գերանդազէն  
 Ո ըտեալ այսպէս հընձեցին զհասկահասուն Հայոց մանկուխ .  
 Բարդ ՚ի բարդ ՚ի մեջ արտօսյս տապաստ արկին իբրու զորայս .  
 Գեղեցիկ էին եւ իմ ցուրտ դիակունք արիւնազանդ  
 Ի փողոցս անկեալ ՚ի սրոյ մի ըզմիով մածեալ արեամբ .  
 Որոց չէր գր գիալմազ , թըռչոց երկնից կուր եզէն , ան .  
 Այս գըմնեաց գաւազանօք ըզմիէժ լուծի սըրամբանելցն  
 Օ զրս առ ՚ի ձեռն արտապուստ նոքօք տանջեաց զապերասանս ,  
 Ո ակայն ոչ եւ այսու զիջաւ նորին սըրամբանեթիւն :  
 Եւ զի ոչ ժողովաւրդք իմ խրառեալ այսափ սրով թըշնամցն  
 Տակաւին գարձան սըրափիւք հեղսով զանձինս իբրեւ ըզջուր

Վաալի տեռառն Արտուծոյ զոր ՚ի ցասումըն շարժեցին  
Անհաճոյ վարուք իւրեանց զորոց ասել չկարեմ մի մի :

Վասն որոյ նոր պատուհաս ինձ պատրաստեաց արդարավոէմն  
Իներբուստ հողմով շարժման տատանելով զիս խոր հիմամբքս

- 12 Դըզրդեալ վըրդովեցոց ամուր շինուածըս վեր ՚ի վայր :  
Անկեալ կործանեցան յայնժամ պարխապք ու աշտարակեայք ,  
Յամօթ եղեն յուսացեալքն , որ ոչ զանձինս պարըսպեցին  
Կործովք առաբինի , զոր կործանել չկարեն հողմունք :
- Տապալեալ աւերեցան եւ ապարանք արքայարնակ ,  
Ուրկացան ՚ի ծիրանեաց պայծառ գահայք Աագրաստունեան :  
Խըն յատակեցան այն պաղպաջուն քարձըր շինուածք .  
Փոխանակ զի ոչ երկնից ըզշինուածոյն անձեռագործ  
Առնեին ինչ ուշ երբէք շինել գործովք արդարութեան  
Բընակիչք իմ երկրապիշք անխորհեցողք միշտ ըզվերնոյն :  
Խոցեալ կուրացան լայնավողոցք եւ հրապարակք ,  
Յորս նըստեին ծերքն ալեւոյթ գոլ զանցելոց միշտ հնապատու  
Ընդ առաջ նոցին ՚ի զըօս խաղուց՝ մանկակիք զուարձանային .  
Այլ ոչ ողբամ ես այնչափ զկորուստ փառացըս մարմնաւոր ,

Այլ ողբամ զհոգեւորաց հազար եւ մի զեկեղեցեաց ,  
Այլ ողբամ զերկնանման խորանաշէն վեհ տաճարացն .  
Օորս եւ նոյն շարժն ահագին վլուզեալ ՚ի վայր խոնարհեցոց  
Աիրուն մանկունք մօտ եկայք ձեզ ցուցանեմ ես արդ մատամք  
Ահա որ անդ երեւի յաւերակս իմ դեռ ՚ի կանգուն ,  
Այն է մայր կաթուղիկէ եկեղեցին զարմանակերտ .  
Օոր հիմնեաց արքայն Աըմբատ մինչ թագ ՚ի գլուխփայլէր ՚ի գահ  
Եւ լուռն հան կատարեաց կատրամիդէ մեծ թագուհին :  
Եւ այտի , ողբերգակ , ելքք մանկունք եւ մօտ գնացէք ,  
Եւ քաջիկ դիտեցէք զհիացուցիչ կերտուած նորին .  
Յոր տեսանի դեռ ձըշգրիտ հրաշարուեստին ճարտարութիւն

- 13 Տըրդատայ առն անուանի , որ էր դորին ճարտարապետ .  
Որ այնչափ ըսկանէլի եւ գեղազան հրաշակերտեաց  
Ոինչ միակ փայլէր ՚ի մէջ հազարաւոր եկեղեցեաց ,  
Եւ զարդիւք վայելսութեան գեր անցանէք զամենեքումք .

Ի զգեստովք անկուածոյ ծաղկէնըկար եւ ոսկեհուռն ,  
 Ենօթիւք արծաթեզէն եւ կանթեզօք մեծապայծառ :  
 Թողում ըզբիւրեղէն ջահն եւ ըզմեծ խաշն արծաթի .  
 Դործ անդիւտ եւ չնաշնարհիկ գլուեալ միայն յԱնի քաղաք :  
 Եյսպիւք նըման երկնից լայն կամարին արփաճաճանչ  
 Ջահանայր այդ վեհ տաճար հիանալին տեսանողաց :  
 Ի դա զազըս գարձուցեալ հայեցարուք մանկալք եւ այժմ ,  
 Տեսէք զի՞ այլակերպեալ տեսմի դորին աղարսեցաւ :  
 Եյդ խորանք կամարակապ փլուզեալ ՚ի վայր խոնարհեցան ,  
 Եշ կըմեայ սիւնքդ ՚ի կանգուն կացին այդպէս անվերնայտրէ :  
 Եյդ սեղան սըրբութեան եւ զենարան անմահ գտունն  
 Քանդեալ եւ թանձրախուռն հողով ծածկեալ անյայտացաւ :  
 Եյդ գաւիթ մակաղատեզ , ուր փարախէր բանաւոր հօսն ,  
 Փոշւովք լրցեալ կուրացաւ , կաղաղ եղեւ արդ գաղանայ :  
 Օի հովիւրն երկնաւոր անփոյթ արար զհօտէն իւրոյ ,  
 Երբ հօս նորուն քաղցրը ձայնին ոչ լըսելով թափառեցաւ :  
 Դոյնակէս եւ միւս հազար եկեղեցիք յաւեր գարձան .  
 Եըւեցին երգոց մըրմունջք որ ՚ի նոսին լըսէր անոյշ ,  
 Եըւեցին փողք բարձրագոչ գուշակողացն ըդ՛Յիսոսոսէն ,  
 Եըւեցին նորոյ կոտակին եւ աւետեաց հեշտալուր ձայնք ,  
 Ոուգ առին ձանապարհք Եշեղեցեաց , վանորէից ,  
 Ոհ . ոչ գոյր երթ եւ եկ բնաւ հանդէս տօնից տարեկանաց ,  
 Եշ ոչ խսկ ՚ի նոսին տօնակատար ըսպասաւոր :  
 Ոանկութքո օրհներգու զենեալ եղեն առ սեղանովք ,  
 Յարեանց նոցին հեղմանէ լրցան հիմունք սուրբ տաճարաց ,  
 Քահանայր եւ պաշտօնեայք գերի գնացին կտակարանօք ,  
 Եշ տարեալ՝ առ գետեղերք ՚ի յայլ ուռեացլն կախեցին ,  
 Եշ ոչ որպէս Խորայէլ դարձան առ իս այցելութեամբ ,  
 Եյլ անդէն դարեալ մնացին մոռանալով զիւ եղիւլիս .  
 Եշ զնուագ օրհնութեան հընչեն այժմիկ յերկիր օտար ,  
 Օոր հընչել ոչ կամէր մինչ ըստիպէր անդ Խորայէլ :  
 Ոինչեւ յերբ մոռանաս տէր զիս իսպառ ՚ի յաւիտեան ,  
 Ոինչեւ յերբ ըսպասեցից այսպէս քոյս այցելութեան .

Աւասիկ ոչ եթէ եօթանասուն ամք 'ի վերայ ,  
 Այլ ամաց հարիւրաւոր զինեւ անցին արդ շըրջանակք ,  
 Այսպէս տակաւին ես մընացի անայցելու :  
 Տէր ինձ Երբ դու առաքես Օօրաբաբէլ նորոգիչ ,  
 Եւ Երբ ժողովուրդք իմ դառնան առիս գան ցընծալից .  
 Որ յինէն զատեալ յայնժամ լալով գնացին 'ի տարաշխարհս  
 Յերեսաց սըրտմըտելցն ահիւ սաստիկ խուճապելով .  
 Դէթ այնու անցանիցէ օր բարկութեան արագահաս ,  
 Որ զյետին բաժակ պատժոյն արբոյց շարժմամբն ահագնադղորդ :

Պատիպիմ ասատ 'ի ցաւոյս ձեզ , ով մանկունք ողբանըւէր ,  
 Ջաւալի բանիւ պատմել զգավթականաց գերաշխարհումն .  
 Օոր առնէին աստանօր մինչ հայրենի զերկիր թողեալ  
 Ողորմիկ լալոտ աչօք ելեալ յինէն բաժանեցան .  
 Յայնժամ էր այսր տեսանել զնոցին լալիւն աշխարհահեծ ,  
 Եւ ըզկերպ անձընիւր թըշուառագոյն ուղեւորացն :  
 'Օերքն 'ի ձեռըս գաւազան առեալ ելին դողդոջաքայլ ,  
 Որ բազմէին 'ի յաթուս գօտեպաշտեալ 'ի ծառայից :  
 Իշխանքըն փառաւոր , որ յերիվարս պալարակապ  
 Նըստէին շըքեղապէս եւ շըրջէին 'ի հրապարակս ,  
 Այնպէս գնացին հետիոտս քանացք ըզգեստուցըն փոշտեալ :  
 Տընաշէն կանայքն ըզտունս եւ ըզմառանս թողեալ 'ի լի  
 Ելին ըզդիասունս 'ի գիրկս առեալ միով ձեռամբ  
 Եւ միւսով ըզձեռանէ մանկանց կալեալ յուշիկաքայլ  
 Շոկանի գնացին լալով ընդ ձանապարհս տաժանալից .  
 Ո՛հ , քընքուշ զոտըս մանկանց պատառոտէր դըժուար գետին :  
 Ելին յառագաստից հարսունքն անքօղ փեսայազուրկ  
 Օի փեսայքըն նոցին զենան 'ի սուր գերչացն անգութ :  
 Ելին եւ նորապսակ փեսայք զըրկեալ 'ի նոր հարսանցն .  
 Օի հարսունք պըսակասէր գերի գնացին 'ի խուժաստան :  
 Ելին այն պատկառոտ կօյս օրիորդք չըքնաղագեղ  
 Հերածակ հոլանի գնացին 'ի մէջ կարաւանին :  
 Ելին հովիւքն 'ի գաշտացըն Ծիրակայ մնացեալ հօտիւք ,

՚Նորածին գառինքն ըզկնի մարց երթային բառաշելով :  
 ՚Նդ հովիւմն եւ հովագործն յակօս հերկին թողեալ զարօր  
 ՚Ն զեղինս առեալ ելին ցց ու գոյր արտ յօտար երկիր :  
 ՚Նապունակ գառըն կոծով ելին յինէն իմ ժողովուրդք .  
 ՚Ծողին զամենապառուղ պարակ զս ու այգիարն գինէբուխ .  
 ՚Ծողին ըզգաշորաց եւ զանդաստան ցորենաբեր ,  
 ՚Ն բազմատար մեծ ամբարս լի ցորենով ատոքաճեմ :  
 ՚Նդ սոսին զինչս եւ ըզգանձըս մեծութեան թողեալ ՚ի միտ  
 ՚Նինչ եւ հացազուրկ ՚ի վայր օտար սպանդըխտեցան .  
 ՚Ուր կարօտ բերեալ հացի տառապէին թըշտառապէս :  
 ՚Ու գոյր նոցա բնաւին անդ ափ մի հողիկ սերմանելց .  
 ՚Ուց արտոնց չեր սահման ՚ի Շիրակայ գաշտ լայնատարք .  
 ՚Ու այգի եւ զինէրեր , ոչ գարաստն եւ մըրգաւետ ,  
 ՚Ու բիւրաւոր խաշանց հօտ կամ պաճարաց խուռն երամակք .  
 ՚Որով անդ եւ այնորիւք փափկանային ՚ի ճոխ վայելս :  
 ՚Վասն այն յուշ բերեալ նոցա զիլ բարութիւն երկիրս իմց  
 ՚Իառնապէս հառաւչեն զօր ամենայն արտասուելով :  
 ՚Վարք զինչ այն ոդորմուկ ածեալ մանկան կարօտելց .  
 ՚Վա ծընողն աղքամիկ , լայր եւ ասէր հեկեկալով .  
 ՚Վւր են մեր հըմարք եւ իմ սիրուն քընկուշ գառինք ,  
 ՚Որոց անոյշ կամթամբ դուք բուծանէիք զիս անդանօր :  
 ՚Վւր կովուց իւղ զսւարթարար որ զիս առնէր փափուկ կայտան :  
 ՚Վւր այն Շիրակայ գարնանագեղ մարդագետիք  
 ՚Վւր ՚ի վերաց գալարեաց ես խայտացի ընդ գառնուկիս :  
 ՚Վւր հովիոք եւ այն խաղացք յորդասահ ջուրցըն խոխոջիւն ,  
 ՚Վա որովք յամարան կեանս վարէաք մեք հովասուն :  
 ՚Վւր է ձորն այն ծաղկոցաց ուր ընդ ընկերոս իմ ժընայի ,  
 ՚Ճաղովեալ յազնիւ ծաղկանց եւ փունջ կապեալ բերէի ձեզ .  
 ՚Վւր , աւանդ , պարափիլին իմ ; որ Շիսուրեան գետոյն յեղերս ,  
 ՚Օքը հայրիկի իմ աղնիեաց ձեռօք , ես ջուր ետու մասաղ տընկոցն  
 ՚Ն ուր այգեաց բարունակք յորոց ողիոյզքըն կախին .  
 ՚Ն կըթեալ ես ուտէի , ա՞հ , մեծապառուղ սեւ սեւ ողկոյզք ,  
 ՚Վ՛ հայր իմ եւ դու մայրիկ ես մեռանիմ ՚ի կարօտոց

Հայրենւոյն , թէ ոչ աստի զիս տարջիք դուք ՚ի հայրենին :

Այսպէս կարօտէին եւ ընդ մանկան ծնողքն անձարակ ,  
Որպիսեօք Ագամ , Եւայ յորժամ ելին յիշեմ դրախտէն  
Ոիշտ ՚ի մըտի անմոռաց ըզփափկութեան վայրն ունելով :  
Քանզի դրախտ էի եւ ես ամենագիւտ եւ շահեկան ,  
Ըզնոսին յիս որ տէրն եդ պարարէի առատ բարեօք :  
Եաց յորժամ ստունգանեցին նորա բանիցն ստուածայնոյ  
Ոչ կացեալ յուխտի նորա եւ ոչ գնացեալ ըստ իրաւանցն ,  
Տէրն եհան ՚ի փափկութեանցս եւ վըտարեաց յօտարութիւն  
Եւ զնոսա յինէն խսպառ եւ ՚ի նոցունց զիս բաժանեաց ,  
Չետ անգամ նոցա տեղի գոն է բնակիլ դրախտիս ՚ի մօտ .  
Որով ոչ ես ՚ի նոսա եւ նորա յիս մնայաք կարօտ :

Այլ ես արդ ձայն արկանեմառ ձեզ որդիք իմ անջատեալ  
Ի գըրկաց տածողիս ըզձեզ երբեմն մայրաբար ,  
Ոի մոռանայք դուք խսպառ զողորմէլի Անի քաղաքս .  
Փութացէք փութացէք յաց նըշնարաց այդ մնացելոց .  
Որ ահա տակաւ տակաւ վայր իջանեն բարձրակամարդու ,  
Եւ ընդ երկրաւ զերդ մեռեալ ծածկին բնաւին անյայտանան .  
Ո՛հ , եկեալ յայնժամ առխս ոչ գըտանէք նըշնարիկ մի :  
Ով երկին , անձրեւահար եւ ձիւնածեծ զիս մի առներ ,  
Եւ հողմունք սասանիչ յիս մի բախէք ՚ի հիւսիսոյ .  
Ոի նոր նոր այլ զիս քանգէք եւ դուք , ով ձեռք աւերածող .  
Թող մնացեն անկորուստ իմ այս նըշնարք առ ՚ի նըշան  
Առաջին իմոյս փառաց , որ յինէն խոյս ետ եւ փախեաւ :  
Եւ ոգին աշխարհագէտ որ շուրջ յածի զոփեզերօք ,  
Յիս եկեալ ինեւ զայոց պարծանս նա քաջ նըմարեսցէ .  
Եւ դոյլ ինչ մնացուածովքս ՚ի միտ առցէ զանցելոց շուքն :  
Եաւ յաւէտ , որ այժմ եկեալ էք դուք մանկունք իմ հարազատ ,  
Եայեցայք աւագ աշօք յիմ այս տեսիլ աշխարիկի ,  
Եցէ թէ գութ շարժիցի մանկուտոյդ ՚ի սիրտ դիւրագորով  
Ոնացելոյս այս խնայել եւ նորոգել զիս վերըստին .  
Եւ ՚ի ծոց այրւոյս կըրկին ձեզ բընակիլ ուրախազուարճ ,

|| աշ յայժմնամ տառապեալս լինի ոգւով ուրախամիտ  
|| ստերով եւ դըստերովք բերկրեալ իբրու զմայր եօթնածին .  
|| յւ փառօք ըստ առաջնոյն բարդաւաճեալ ամենայնիւ :

Այդպէս եղիցի քեզ , դու ովքաղաք անզաւակեալ .  
Տուր այժմիկ դուլ եւ դադար ողբայտ այդմիկ դառնահառաւ .  
Ճամէ տրպէն եւ որդւոցս առ քեզ ըզձայն յուսագրական  
Արձակել ուրախալիք ծանրաթախծիդ լինել սփոփիչ .  
Եւ նոր ՚ի քեզ աւեախս հընել ձայնիւ գուշակաւոր \*  
Զի ահա եկեալ եհաս դար սկեղէն բարենըսան ,  
Որ ըզքեզ ըստ առաջն նոր նորոգէ դարձեալ ՚ի փառու .  
Հաշոտոթեան նըսան ուխտին արդ երեւի զքեւ ՚ի կամար ,  
Քաղցրութեան յամպոյն անձրեւ ցողի մանրիկ ՚ի քո վերայ .  
Եւ ընդ քեզ , ովտառապեալ , սրոտմըսելցն հաշտեցաւ սիրու ,  
Եւ երդնու նա յաւիտեան այլ ոչ ըզքեզ մերժել այդպէս ,  
Որ ըզքեզ այրութեամբ տառապեցոց այդշափ երկար ,  
Եցն եւ արդէն ողորմել հանդերձեալ է սիրովն անշափ  
Ու մերժեալ յաւիտեան , թէպէտ եհար այլ բըժըշէկէ .  
Են այդբան երկար ձմերանդ նա քեզ բերէ նորեկ գարուն .  
Որ այժմիկ հողաբըսուր թանձըր ձիւնովք թալեալ հեծես ,  
Դու զօրէն գարնայն զգեզ վայելուն զարդարիցիս :  
Հընեցոի հարաւն ՚ի քեզ եւ հալեսցին ձիւնքը դիզեալ ,  
Եւ ՚ի հողոյդ քաջաբայս ծըլին ծաղկունք նորափըթիթ .  
Դուրեսցին անոյշ հոսով եւ զմայլցիս գու ՚ի նոսին :  
Առաւօս նոր արեւով ծագենցի քեզ լուսանորոդ ,  
Ուերժեսցէ զգիւերդ ՚ի քէն եւ զուարձասցիս գու առ լուսով .  
Դ խաւար երկրէդ ելեալ ՚ոդ երկնից արփւով երեւեսցիս ,  
Եւ յայդչափ խոնարհելցոդ ՚ի վեր կըրկին բարձրանայցես :  
Ընեւոցին քու աւերակք եւ կանգնեսցին վայելըապանձ ,  
Ծնկարձակ ըստ առաջնոյն յօրինեսցին եւ հրապարակքդ ,  
Հարկեւոր եւ պատուական ծերք ՚ի յաթոռս բազմեսցին անդ ,  
Խուռաներամ գնասոցեն մարդիկ եւ խալայցեն ՚ի նմա մանկունք .  
Օարմասցին որ զայս տեսոցեն ըզնորոգումըն լքքելցոդ :

Այսհարձանքըդ կիսաթաղ յոտըս կացցեն հըսկայաբարձ ,  
 Որ ՚ի նմա հողածածուկ քաջաց անուանքընչկարդասցին ,  
 Համբարուք յուշկապարիկք մերժեալ ՚ի քէն հեռանայցին ,  
 Ոզնիք աղուէսք մի այլ եւս եկեալ ՚ի քեզ դընիցին բոյն ,  
 Եւ զգայրց վոհմակն ՚ի քէն հալածեսցէ հովիւրն քաջ ,  
 Եւ ըզհօտ իւր սիրեցեալ անդրէն ՚ի քեզ արածեսցէ :  
 Այդ փընեալ եկեղեցիքդ կանգնին դարձեալ վայելւագցն ,  
 Եւ խորանքըդ խոնարհեալ վեր բարձրասցին կամարազարդ .  
 Տնդ հողով ծածկեալ սեղանքդ անդրէն սըրբեալ յարդարեսցին  
 15 Եւ ՚ի հրոյն թաքուցելցա զրը եւ ՚ի քեզ ցարդ պահէ տէրն ,  
 Խուցցին նոր վառ ՚ի վառ ճրագունքդ եւ ջահքըդ խաւարեալ  
 Յայնժամ երկին արփաւոր ՚ի մէջ երկրի երեւեսցիս :  
 Դու յորժամ այսգունակ զարդարիցիս հարսին ՚ի գեղ ,  
 Դարձ առնու փեսայն անդրէն , որ ելն ՚ի քէն մեկուսացաւ ,  
 Յառագաստ քյոյն առ հարմնըդ քօղազարդ նորապլանեալ .  
 Որ խանդակաթ ես ՚ի սէր քո անձկալւոյդ հեռացելց :  
 Եւ ապա զհարսնարանին երդ ցընծալից նործին մանկունքդ  
 Հընչեսցեն եւ դու հարսն ընդ փեսայիդ քո հըրճուեսցիս :  
 Այսպէս ուրախամիտ որպէս ըզմայր որդւովիք բերկրեալ  
 Եինիցիս , դու՝ որ այժմիկ յայրւոյդ վերայ սուրգ ըզգենուս :  
 Այլ եւ քո յանդս անմըշակ ելցեն յայնժամ հողավաստակք ,  
 Հասկաթուու ցորենով խարտիշասցին ողջ արտօրայքդ .  
 Եւ այդիք քո դաշտախիլ սորեկ որթով նոր տընկեսցին ,  
 Եւ նոցին տոհմականօք լընանիցիս դու պատարուն .  
 Աիրելիքն ՚ի խընճոյից սեղան ակումբ առցեն զըւարձ ,  
 Ելսիցին եւ նոր ՚ի քեզ ձայն գուսանաց եւ երգեցին :  
 Քո լըրինք եւ դաշտօրայք լըցեալ հօտիւք ու երամակօք ,  
 Այն անոյշ նոցին բըցիւն անդ ՚ի նոսա հընչեսցի քաղցր .  
 Եւ զըստինս ուռուցիկ բարձեալ բերցեն ՚ի տուն կաթամիք .  
 Մանկունքըդ քո նորածին վայելւսցեն ուրախ ուրախ :  
 Օ՛չ քեզ յայնժամ ասասցեն , զի այդ բաժմակ լի դառնութեա  
 Փոխարկեալ ՚ի քաղցրութիւն անուշանայ քո բերանսցդ .  
 Եւ արբցես ախորժօրէն եւ հեշտասցիս յաւէտ ՚ի նայն :


Օօրէն զաւակածին կընո՞ն որ ճիչ բառնայ յերկունս,  
 Եւ յորժամ ծնանի ողջամբ շցտ մոռանայ զերկանցն ըզցաւ,  
 Եւ որ այդքան վրշտօք ՚ի քեզ կրկցեր զերկունս ցաւոց,  
 Դայ ժամէւ հասեալ է զի մոռասցիս զայն ամենայն,  
 16 Հերիք ապա լսո այդպէս, այլ յընծառնիր յուսապատար,  
  
 Ալսպէս զի քաղցր են այդ բանիք դառնայելց անձինս դիւրիչ.  
 Ովլ զձեղ աւետառու արսամեցելցս յըզեաց, մանկունք,  
 Օի այդշափ յուսալից բանիւ եղէք ինձ մըխիթար  
 Եւ սփոփիչ վրշտագին մօրըս ձերց երկար երկանցս,  
 Երանի՛ թշայդոցիկ լոռումըն բանից գայր հասանէր,  
 Օայցելու ձեռն ՚ի վերուստ յիս կարկառեալ տեսանէի,  
 Որ ՚ի գեղն առաջն զիս նորոգէր վայելօրէն.  
 Վաշ, յայնժամ ըզձայն ողբայս փոխարիկէի յուրախութեանն,  
 Եւ խրցեալ զակն աղբեր աշացս այլ ոչ տայի բընել ջուր դառն:  
 Եւ զրդեակորդ մայրասէր դըքուեալ ՚ի կիրկոս փափկատուն  
 Տածէի որպէս յայնժամ ՚ի կամժնաբռոխ ստեանց Ը իրակայ.  
 Միրով անձուկ եւ ըզձեւք խանդաղատեալ փայփայէի:  
 Վ. Ն. Խիմամ, զի մի գուցէ լսոս առաջնոյն նոր ժողվուրդք  
 Վագնորհ օրինազանց առ այցելուն գըտանիցին.  
 Ելբանն Խարայէլի սիրեալ ազգին ուժասագըրութ.  
 Որ զայնշափ բարութիւնս ՚ի ձեռանէ անառն ընկալան  
 ՚ յերկիր բարի բնակիւալ ՚ի կամժն եւ մեզքը պարարեալ  
 Վոռացան տակաւին զզարդեւասուն եւ բարերարն:  
 Արով նա զուխտին պայման ՚ի գլուխ ածեալ վազվազակի  
 Ռ զնոսին սրով ըսպառէր, եւ ՚ի բարի յերկրէն հանեալ  
 Օերուսաղէմ եւ ըզտաճար մասնէր ՚ի ձեռըս թընամեաց,  
 Այք ասէին քակեցէք զդա մինչ ՚ի հիմըն հասուցեալ:  
 Ոի եւ զայս ընդիս արասցէ տէրն իրաւագաս,  
 Կըրկնակի տացէ ըմզէլ սըստմըսութեան իւրօյ զբաժակ,  
 Ոինչ ՚ի նոյն խոսոր շաւիլ ընթանացիւն իմ ժողովուրդք.  
 Եղուկ ինձ եւ վայ յայնժամ, զի դառնագոյն եւս է վերջինն  
 Գնայէք ապա օն առ այժմ, մանկունք, ինձ մօրըս մըխիթարք.

Արացէ թող եւ որպէս տէրըն կամի նախատեսող :  
 Դու եւս արդ , ողբերկու , փոխեա ըզձայն քնարիդ ողբոց ,  
 Շատ եղեւ մանկուցդ իմց կալ տըրտմառիթ յայս տեսարան  
 Ու՞ի սեւաթօր քօղ պատեալ մօրս ըզգըլխով անկանելով  
 Ի սիրուն յաշաց այդչափ աղի վըտակըս կայլակել  
 Յայդ նըշխարաց ՚ի վերայ եւ թաւալեալ մահարձանացդ :  
 Ու կարեմ այլ հանդուրժել եւ չունիմ յիս տեղ արտասուաց .  
 Օ՞ի լըցաւ ծոցըս ողջոյն ՚ի գերարտոսր աշաց գետոց .  
 Ո՞ւ , ով տէր , զիս արտասուաց աման եդեր Հայոց մանկուցն  
 Ե՞ւ յինէն , ողբերգակ , զի գիւրեցայց գէթ ՚ի ցաւոցս  
 Ե՞ւ գոքին ՚ի հոսմանէ դառնավիժման լալեաց աղբեր .  
 Ե՞ւ եւ տար այժմ ըզգոսին ՚ի տեսարան ինչ հոգեզուարձ ,  
 Որ սփոփէ ըզտուգ սըրտի եւ սըրբէ զաշ արտասուեցեալ :



11  
12  
13  
14  
15  
16  
17  
18  
19  
20  
21  
22  
23  
24  
25  
26  
27  
28  
29  
30  
31  
32  
33  
34  
35  
36  
37  
38  
39  
40  
41  
42  
43  
44  
45  
46  
47  
48  
49  
50  
51  
52  
53  
54  
55  
56  
57  
58  
59  
60  
61  
62  
63  
64  
65  
66  
67  
68  
69  
70  
71  
72  
73  
74  
75  
76  
77  
78  
79  
80  
81  
82  
83  
84  
85  
86  
87  
88  
89  
90  
91  
92  
93  
94  
95  
96  
97  
98  
99  
100  
101  
102  
103  
104  
105  
106  
107  
108  
109  
110  
111  
112  
113  
114  
115  
116  
117  
118  
119  
120  
121  
122  
123  
124  
125  
126  
127  
128  
129  
130  
131  
132  
133  
134  
135  
136  
137  
138  
139  
140  
141  
142  
143  
144  
145  
146  
147  
148  
149  
150  
151  
152  
153  
154  
155  
156  
157  
158  
159  
160  
161  
162  
163  
164  
165  
166  
167  
168  
169  
170  
171  
172  
173  
174  
175  
176  
177  
178  
179  
180  
181  
182  
183  
184  
185  
186  
187  
188  
189  
190  
191  
192  
193  
194  
195  
196  
197  
198  
199  
200  
201  
202  
203  
204  
205  
206  
207  
208  
209  
210  
211  
212  
213  
214  
215  
216  
217  
218  
219  
220  
221  
222  
223  
224  
225  
226  
227  
228  
229  
230  
231  
232  
233  
234  
235  
236  
237  
238  
239  
240  
241  
242  
243  
244  
245  
246  
247  
248  
249  
250  
251  
252  
253  
254  
255  
256  
257  
258  
259  
260  
261  
262  
263  
264  
265  
266  
267  
268  
269  
270  
271  
272  
273  
274  
275  
276  
277  
278  
279  
280  
281  
282  
283  
284  
285  
286  
287  
288  
289  
290  
291  
292  
293  
294  
295  
296  
297  
298  
299  
300  
301  
302  
303  
304  
305  
306  
307  
308  
309  
310  
311  
312  
313  
314  
315  
316  
317  
318  
319  
320  
321  
322  
323  
324  
325  
326  
327  
328  
329  
330  
331  
332  
333  
334  
335  
336  
337  
338  
339  
340  
341  
342  
343  
344  
345  
346  
347  
348  
349  
350  
351  
352  
353  
354  
355  
356  
357  
358  
359  
360  
361  
362  
363  
364  
365  
366  
367  
368  
369  
370  
371  
372  
373  
374  
375  
376  
377  
378  
379  
380  
381  
382  
383  
384  
385  
386  
387  
388  
389  
390  
391  
392  
393  
394  
395  
396  
397  
398  
399  
400  
401  
402  
403  
404  
405  
406  
407  
408  
409  
410  
411  
412  
413  
414  
415  
416  
417  
418  
419  
420  
421  
422  
423  
424  
425  
426  
427  
428  
429  
430  
431  
432  
433  
434  
435  
436  
437  
438  
439  
440  
441  
442  
443  
444  
445  
446  
447  
448  
449  
450  
451  
452  
453  
454  
455  
456  
457  
458  
459  
460  
461  
462  
463  
464  
465  
466  
467  
468  
469  
470  
471  
472  
473  
474  
475  
476  
477  
478  
479  
480  
481  
482  
483  
484  
485  
486  
487  
488  
489  
490  
491  
492  
493  
494  
495  
496  
497  
498  
499  
500  
501  
502  
503  
504  
505  
506  
507  
508  
509  
510  
511  
512  
513  
514  
515  
516  
517  
518  
519  
520  
521  
522  
523  
524  
525  
526  
527  
528  
529  
530  
531  
532  
533  
534  
535  
536  
537  
538  
539  
540  
541  
542  
543  
544  
545  
546  
547  
548  
549  
550  
551  
552  
553  
554  
555  
556  
557  
558  
559  
560  
561  
562  
563  
564  
565  
566  
567  
568  
569  
570  
571  
572  
573  
574  
575  
576  
577  
578  
579  
580  
581  
582  
583  
584  
585  
586  
587  
588  
589  
589  
590  
591  
592  
593  
594  
595  
596  
597  
598  
599  
600  
601  
602  
603  
604  
605  
606  
607  
608  
609  
610  
611  
612  
613  
614  
615  
616  
617  
618  
619  
620  
621  
622  
623  
624  
625  
626  
627  
628  
629  
630  
631  
632  
633  
634  
635  
636  
637  
638  
639  
640  
641  
642  
643  
644  
645  
646  
647  
648  
649  
650  
651  
652  
653  
654  
655  
656  
657  
658  
659  
660  
661  
662  
663  
664  
665  
666  
667  
668  
669  
669  
670  
671  
672  
673  
674  
675  
676  
677  
678  
679  
679  
680  
681  
682  
683  
684  
685  
686  
687  
688  
689  
689  
690  
691  
692  
693  
694  
695  
696  
697  
698  
699  
700  
701  
702  
703  
704  
705  
706  
707  
708  
709  
709  
710  
711  
712  
713  
714  
715  
716  
717  
718  
719  
719  
720  
721  
722  
723  
724  
725  
726  
727  
728  
729  
729  
730  
731  
732  
733  
734  
735  
736  
737  
738  
739  
739  
740  
741  
742  
743  
744  
745  
746  
747  
748  
749  
749  
750  
751  
752  
753  
754  
755  
756  
757  
758  
759  
759  
760  
761  
762  
763  
764  
765  
766  
767  
768  
769  
769  
770  
771  
772  
773  
774  
775  
776  
777  
778  
779  
779  
780  
781  
782  
783  
784  
785  
786  
787  
788  
789  
789  
790  
791  
792  
793  
794  
795  
796  
797  
798  
799  
800  
801  
802  
803  
804  
805  
806  
807  
808  
809  
809  
810  
811  
812  
813  
814  
815  
816  
817  
818  
819  
819  
820  
821  
822  
823  
824  
825  
826  
827  
828  
829  
829  
830  
831  
832  
833  
834  
835  
836  
837  
838  
839  
839  
840  
841  
842  
843  
844  
845  
846  
847  
848  
849  
849  
850  
851  
852  
853  
854  
855  
856  
857  
858  
859  
859  
860  
861  
862  
863  
864  
865  
866  
867  
868  
869  
869  
870  
871  
872  
873  
874  
875  
876  
877  
878  
879  
879  
880  
881  
882  
883  
884  
885  
886  
887  
888  
889  
889  
890  
891  
892  
893  
894  
895  
896  
897  
898  
899  
900  
901  
902  
903  
904  
905  
906  
907  
908  
909  
909  
910  
911  
912  
913  
914  
915  
916  
917  
918  
919  
919  
920  
921  
922  
923  
924  
925  
926  
927  
928  
929  
929  
930  
931  
932  
933  
934  
935  
936  
937  
938  
939  
939  
940  
941  
942  
943  
944  
945  
946  
947  
948  
949  
949  
950  
951  
952  
953  
954  
955  
956  
957  
958  
959  
959  
960  
961  
962  
963  
964  
965  
966  
967  
968  
969  
969  
970  
971  
972  
973  
974  
975  
976  
977  
978  
979  
979  
980  
981  
982  
983  
984  
985  
986  
987  
988  
989  
989  
990  
991  
992  
993  
994  
995  
996  
997  
998  
999  
1000

ՀՐԱՄԱՆ  
ԵՐԵՎԱՆԻ ՏԵՂԵԿԱԿ



ԵՐԵՎԱՆԻ

ԵՐԵՎԱՆԻ

## ԵՐԵՎԱՆԻ ՊՐՈՍՏ Թ. ԴԻՇԵ

ԵՐԵՎԱՆԻ ՆՈՒԱԳԻԿԻՆ

Ե յերբորդ մասին այսմիկ՝ հրաւիրէ ՚ի սուրբ եւ մայր կա-  
թուղիկէ եկեղեցին Վաղիածնի եւ ՚ի տաճարն վկայուհւոյն Հը-  
ռիփսիմեայ . անտի Արտաշատ ՚ի խոր վիրապն , ուր արկա-  
լ ուսատուն մեր Գրիգորիոս . բերէ անտի Աշվիրատ եւ անդուստ  
հանէ ՚ի լեռան Անգուհ . յորում տայ հրաւիրակն զմանկտիսն  
Պատղ Յամշանես վարդապետին Երջնկացւոյ ընթեցուցանել Ըզ-  
նոսին անդք . եւ իջուցեալ ածէ յօշական գիւղն ՚ի տապան  
սրբյն Ուսորովայ . աւետիս հրաւիրակին առ նա . խրառք Ե-  
րանելցյն առ մանկտիսն . եւ տանի ապա Արտաքայրի դաշտն ,  
ուր թախանձանօք հրաւիրակին իջանէ Եղիշէ վարդապետն եւ  
ձեմեցուցանէ զմանկտիսն ՚ի տեղի նահասակութեան քաջին  
Աարդանայ եւ նորին նիզակակցացն . խրառք նորա առ մանկտի-  
սըն . բանիք հրաւիրակին եւ վերը :

# Ե Ա Ւ Ա Դ

## ԵՐԻՌՈՒԴԻ

Ա հ Ա զոր սնդդ խոստացայ ասս կատարեմ սիրողապէս ,  
Առեալ ըզձեղ , ով մանկալիք , տանիմ անդոէն՝ վաղարշապատ  
Ի տաճարն աստուածակերտ ՚ի մայրըն մեր ամենածին  
՚ վեհ եւ գերտապանծ աթոռ Հայոց Լուսաւորչին :  
Ա ստանօր ցուցաւ ահա տեսիլն այն մեծ զարմանապանչ  
Հըսկողին գիշերաժամ առ փրկութեան գերեալ ոգւոց ,  
Շայումն խորանաշէն երկնից յարկին հաստատութեանն ,  
Խջանել լուսաւոր առն ուռն ՚ի ձեռին ոսկիածոյլ .  
Որ բախեալ զյատակ երկրիս հնչեաց թընթիւն ՚ի խոր անդունդ  
Օ տաճարիս վեհական՝ զհիմըն կառոց անխախտելի  
Այն վերին ճարտարապետն առ ՚ի հօրէն միածին բանն :  
Ա զբիւր վերնահոսան ջրոյն կենդանի շնորհաց հոգւոյն  
Շըզիւցաւ եւ աստանօր որպէս երբեմն յԱ; երուսաղէմ ,  
Օ աւալետ ՚ի յԱ; յրարատ լեալ աւազն մըկրտաւթեան .  
Կապուտակ եւ երկնադոյն ՚ի ծով գարձան երեսք դաշտաց .  
Յոր իջեալ հօտ սեւաթոյր ազգըն Հայոց խաւարազքած  
Վըկրտեալ սպիտակացան փայլեալք ՚ի գեղմըն լուսակիզն .  
Ղշ այնպէս մաքրազարդեալք արժանացան վերին կենաց :

Ո ըտէք , մանկունք , երկիւղիւ երկիրազագուք տեզւոյն իջման .  
Ուր ներբանք աստուածային կացին որպէս ՚ի Վինայ լեառն .  
Ա նդ հրաշիւք տըպաւորէր տիստ աղիւսոց շաղիիւզափայլ ,  
Օ զր Վովսէս , Յեսու եւ ծերք նըմարէին զարմանալքօք .  
Ա ակայն աստ ոչ իջելցն ոտից նըմարք մնացին եւ եթ ,  
Հ ապա նոյն հայրածին բան եկաց ՚ի սմին ողջամբ յաւել :

Օ ի սա է լեառն ընդ որում Տեառըն հաճեալ յերկնուստ անսփ  
լ ք բոլոր աստուածութեամբն եւ ընակեցաւ ՚ի սմի խսպան  
խոստացաւ այլ եւս աստէն ոչ բաժանիլ ՚ի յաւխտեան ,  
Ա յս տուն վեհինաձեմ պայծառապարծ եւ մեծահրաշ  
Ո չ իբրեւ Ասղմոնեան ըստ տաճարին այն գերաշուք  
Կերտեցաւ ՚ի նիւթյ քարանց լերանց կոփեալ մըրճօք .  
Ա յլ ՚ի վիճաց մարմնեղէն կոփեալ ՚ի մուրճ խաշն ՚ի վիշտ  
Հ այն ընտիր ընտիր քարանց հիմնազարդեալ յօրինեցաւ .

Օ տաճարաւս կան պարաւոր եւ կուսանաց վեկոյարանք ,  
Եւ հընձանք արեան գինեւոյն ուր ճըմկեցան խաչն ողկոցք  
Հ ախսիմեէ , Դայիհանէ սուրբ ընկերօք ընտրելսագոյն :  
Որ ՚ի ծայրից արեւմըսեան գիմեալ համին խուճապելով  
Հ արեւելս ՚ի Ա յրարատ փեսաւերին լինել սասար ,  
Ի նդ արեան Վրիգորին եւ կուսական հեղուլ զարիւն .  
Օ ի այնու զհեռացեալ հարսն Եկեղեցին Հ այաստանեաց  
Փեսային երկնաւորի մուժանիցն ՚ի յառագաստ ,  
Խմասուն սուրբ կուսանք եւ հրաւիրեալքն ՚ի հարսանիսն  
Օ աղնիւ հանդերձ հարսանեաց կարմիր նիւթով կազմեցին սաստ ,  
Ծ զգեցեալ զարդարացան արիւնազգեստ վայելըութեամբ .  
Եւ լուցեալ ըզլապտերս իւզով պարկեշտ մաքուր վարուց  
Փութացան ջահազգեստեալ ՚ի մուտ երկնից հարսնարանին .  
Ա եղան խաշն կանդնեցաւ աստ հաճոյական պատարագաց ,  
Յ այր վերայ ելին ՚ի զոհ ողջակիզաց ամբիծ որոջք ,  
Յ որոց անոց հոս բուրեալ հոտուեցաւ հայրն ՚ի վերուստ .  
Ի նդ խախտեալ եւ տառապեալ Եկեղեցւոյն Հ այստանեաց  
Հ աշտեցաւ սիրովն անչափ ՚ի հաշտարար ընծայ սոցին :  
Ա ւասիկ ՚ի կարկեհան եւ շափիւզայ աղնիւ քարանց  
Հ այստան եկեղեցւոյն ետ ըգհիմունս անդըրդուելի :  
Ո լսէք ծն եւ ՚ի տաճար օրիորդին Հ ըսիփոհմեաց  
Ե որին այն քրիստոսակիր մաքուր մասանց տալ ըշշամբ ոյր .  
Ո ր փախեաւ յառագաստէն եւ պըսակէն եղծանելի ,  
Ո ր սիրեաց ոչ երկրաւոր թագաւորին լինել ափին

Տարսիացեալ երկնաւորին եւ անթառամ սուրբ պըսակին :  
 Ենդ այս քարինս նիւթական բարձրակամար մեծ խորանիս  
 Հայեցեալ զարմացարուք ընդ օժ սաստիկ անպարտելոյն ,  
 Օնորին ասեմ որ եղեւ առ ՚ի մանուկ կուսէն պարտեալ .  
 Որ ինքնին ՚ի Անուաց ութ մեծամեծ զայս յաղթ արձանս  
 Բարձ ՚ի յուս հումկու բազկաւն ած ՚ի տաճար վեկայուհոյս .  
 Որ յայնժամ ըզմարմնեղէն շնուած քակեաց հրաշագեղոյն ,  
 Կա ընդ այն զփոխարէնն հատոյց յետոյ ջերմըն սիրով  
 Բարձրագոյն զայս գեղեցիկ տաճար կանգնեալ նորին յանուն  
 Վու ՚ի լինել սրբամնունդ խաչարչար մարմնոյն հանդիսաւ :

Հանեալ ըզմեզ արդ , մանկունք , հարսնացելոյն ՚ի սենեկէս  
 Յարտաշատ փեսաւերին ՚ի խոր սենեակըն մուծանեմ  
 ՚ վիրապն անդընդային գատապարտիցըն պատժարան .  
 Ուր արկաւ մեզապարտ յազգէն Վրիգորն անդատապարտ  
 կապեալ ոտիւք եւ ձեռօք ՚ի մէջ օձիցըն գառնաշունչ .  
 Որպիսեօք Նըրեմիսան այն որ յազգէն իւր ապաշնորհ  
 Շնկեցաւ ՚ի գուբն անջուր ՚ի մէջ տըզմին գանդազամած :  
 Ոըրտիւ ՚ի վայր խոնարհեալ իջէք մինչեւ յատակ խորոյս  
 Նըր յերկիր եղեալ զերեսըս մածուսցուք զոեղեօքըն սուրբ ,  
 Որ պանդաւանդան եւ կայան եղեւ ոտից Նըրանելոյն .  
 Նըր ուր զամն հընդետասան տոկաց ոգւսով համբերատար  
 Վզօթիւք մըշտամբուռնչ հըսկեալ ըզմիւ եւ ըզգիչեր .  
 Զայն մինչեւ հընչեաց վերուստ , արի որ կաս ՚ի գրիդ նելքնում  
 Նըր ՚ի գուրս , Վրիգորիէ , եկ լուսատու խաւարելոց .  
 Իմծառայիդ շառ եղեւ յայդ վայր ժուժել խաւարաբնակ :  
 Օյնչ յայնժամ աստուստ ՚ի վերծագեալ արփոյն գերապայծ  
 Օմութըն մերժէր նըշղիւքն ՚ի մեծ տանէս թորդոմական .  
 Վիւազգեաց մոլէգնելոց լինէր անդէն զգաստացուցիւ ,  
 Նըր զարքայն վարազակերպ փոխէր ՚ի տիպ նոր եւ ըքնալ .  
 Ովլ , աստ ոչ մեղան նըմա թիւնաւոր օձք եւ շարաշունչ ,  
 Որոգէս ոչ Դանիէլին քաղց առիւծունքըն գէշագեշ .  
 Քանզի տէրն իւր ըզմառայն չեթող երբէք ՚ի ձեռ անէ ,

- Ա. Ա. Ենդ նըմա էջ ՚ի խորս որպէս ՚ի գուբ վաճառելցին ,
- 17 Եւ պաշտպան յըղեաց նըմա ՚ի հրեշտակաց չորրորդ գասէն .  
Որ եւ զայ ՚ի պաշտպանէն աեղեկանացը մարմնով հրեշտակն  
Ի տօնի համբառնալցն խաչադրու յաղթանակին  
Յեդովմայ ՚ի յերկես դիմեալ յերկինս արփւնաձորձ :  
Յուշ այսր , ո մանկունք , յուշ լիցին ձեղ մեծ երախտիք  
Դրիգորի չարչարելցն յորդիս լուսց զմեզ ծընողին .  
Որ յետ այնչափ կըտանաց էջ եւ յայս գուբ դըմովիլմբեր ,  
Եւ ըզմեզ , որ կենդանւոցն իջեալ էաք ՚ի բանան անել ,  
Չարչարանօքըն մարմնոյն ալատուլով եհան ՚ի վեր .  
Եւ երկնից արքայութեան նոր ժողովուրդ կազմեալ մաքուր  
Խօսեցաւ ՚ի բիստոսին զմեզ իբրու զկցոյս մի անարատ .  
Եւ տարեալ յանդիման կացոց յերկնից հարսնարանին :

Հրաւիրէ անդուստ ըզմեզ , մանկունք , Եփրատ դըդըւալով  
Յորդանան ադինարուխ , որ գնայ ընդ մէջ Հայաստանեաց ,  
Երթալ եւ անդ նըւագել զմըկըտաւթիւն նորածնելցն  
Ժորդոմեան ազին ողջոյն յաւագանին իւր նորապանչ  
Իյանուն հօր եւ որդւց եւ վերածնող հոգւոյն սրբոց :

Հիացումն եւ նոր տեսարան աշխարհախումբ էր աստանօր ,  
Նորընծայ սուրբ հայրապետ ՚ի որ Յովհաննէս ՚ի բիգորիս  
Պլանեալ պայծառազգեստ պատումուճանաւն Շարօնեան  
Խջանէր ՚ի մէջ գետոյս հաւատացեալ թագաւորաւն .  
Որ հեղանայր զերդ ըզգառն եւ ըզգլուխ իւր ընդ առ աջովն  
Խոնարհէր , եւ ՚ի նմանէ զմըկըտաւթիւն հայցէր սիրով :  
Բազմութիւր ընդ արքային եւ զօքք նորուն նորահաւատ  
Ուերկացեալ մըտանէին յարգանդ ծնողիս նոր ընդունակ :  
Երշան հրաշալուր որպէս անդէն ՚ի Յորդանան  
Երեւէր եւ աստանօր յերկնուստ , յերկե զարմանամքօք .  
Ուի զոտեղի առեալ Եփրատ բանայր ըզծոյն եւ ծովանայր .  
Ընդ բոլոր դաշտիս երես հարթածաւալ տարածանէր ,  
Շնապէս առ ինքն ընդունէր զալցը ողջոյն Հայաստանեաց :  
Եւ ալիքն յադինակցոյս վէտ վէտ յակունը գաւնուցին

Ենթանալ պատգամաւոր լինել դրախտին արբամեցելոյ  
 Նոր աւետիս ցընծութեան մասուցանել խոխտելովն .  
 Դու խընդա զուարձացեալ , ով դարաստան նախամարդոյն ,  
 Ոչ այլ եւս այսուհետեւ ողբար զնորին զըրկումն ՚ի քէն .  
 Եհա ծնունդք որ ՚ի նմանէ բնակեալ յաւէժ ըզբոլորիւքդ ,  
 Եռիս եկեալ մըկրտին եւ զօրանան զինու հոդւոյն  
 Ի ջարդել եւ ջախջախել զգլուխ վիշապին սողեալ ՚ի քեզ :  
 Եւ փայլին փառօք որպէս յայնժամ Վդամ քոյդ թագաւորն ,  
 Ելանեն վերձեմեալ երկնից ՚ի դրախտըն լուսազուարձ ,  
 Երբա ոչ այլ կարօտին երկրաւորիդ եւ եղծելոյդ :  
 Օի՞ ապա զարմանաց նըշան յայտնէր եւ ՚ի յերկնուստ ,  
 Երկին ցելոյր ՚ի վերոյ զուարթունք յերկիր իջանէին ,  
 Ծնդ նոսին լուսոյ ցընցուղ հոսէր զգետովլս ծիրանափայլ ,  
 Երեւէր եւ տէրունեան նըշան խաչին լուսաճաճանչ  
 Ի վերայ օդոյն կացեալ վրկայ լիներ խաչեցելոյն +  
 Եւ ՚ի ջուրը մըկրտելոյն ՚ի ոլոհապան եւ զօրալիգ :  
 Հայրապետըն խաչակիր մինչ արկանէր զիւղն օծութեան  
 Օանձամբ երախայից եւ ՚ի ՚իրիստոս տղայացելոյց ,  
 Կաթ իւղոյն ծաւալսայր ընդ բովանդակ ըրոյն ՚ի յերես  
 Ի կապոյտ ՚ի ծիրանի եւ գոյն կանաչ ծածանելով .  
 Եւ շըրջան առեալ խաղայր զմէն մի մարմնովլք մերկեալ անձանցն  
 Օնոսին այնպէս իւրովին նոր քրիստոնեայս կընքէր ողջոյն :  
 Եւ զուարթունքն , որ ըզնաշիւն յօդոյն վերայ սաւառնէին ,  
 Վա նոսա հընչէին զձայն աւետեաց ուրախաւէտ .  
 Դուք , ով մըկրտեալք , այսօր զգեցայք դուք ըզբիստոս ,  
 Հարազատ որդիք եղէք եւ երկնաւոր հօրըն ձերոյ ,  
 Եւ եղբարք Հիսուսի եւ իսկ նորուն ժառանգակիցք :  
 Վասպէս ելին ՚ի լոյս ազգըն Հայոց խաւարամնունդ .  
 Երահրաշ եղանակաւս մըկրտելով ՚ի ՚իրիգորէն  
 Օդոյն այծից սեւութեան ՚ի մաքրութիւն ձեան փոխարկեալ  
 Ուսազգեաց եղեն ողջոյն հոգւոյն ծնընդեամբըն կըրկնակիր :

Ոիրելի է ձեզ , մանկունք , անդըր որ հուսէ Եփրամիս ,

Ի Աեպուհ ամենագով լեռաւըն հանել Վարանալեաց .  
 Որ տենչալի դադար եղեւ փախուցելոյն ՚ի յաշխարհէ .  
 Եւ քըսունաջան մըշակին հանգըստարան ՚ի փաստակոցն :  
 Այլ ասոտ իմ տըկարաձայն թող լըռեսցէ այժմիկ քընար ,  
 Հընչեսցէ Պըւզ Յովիշաննուն . որ քաղցրաձայն է եւ անոյշ :  
 Ե՛կ ապա , հասիր ուրեմն եւ զբոյդ հար դու ճարտար մատամբդ ,  
 Աքանչելի Սեպուհ լերինը գովասան ճահովապէս .  
 Ե՛կ , ժըտեմ , ես դիւր առից , դու զձեռանէ կալ ըդմանկուոյս ,  
 Ի տեղիսն , յոր Վրիդորին կոփեցին ոտքըն երկնամեմ ,  
 Ըուրջ ածեալ սպատմեա դոցա զնորին խորհուրդ բարձառ լերինս :

Տարփացէ ալ այդչափ , մանկունք , լըռսատուին հօր ոգւոց ձերում .  
 Ոինչեւ ՚ի սէր նորին այժմ բարձրամասլով ՚ի գլուխ լերինս  
 Յանկալոյն ՚ի տուն սիրեալ եւ ճեմարան ճեմել կամիք .  
 Ես յօժար եւ անձանձրոյժ ածեալ ըզձեզ շուրջ արդ ՚ի սմին  
 Օքարձրագոյն խորհուրդ սորա խուն ինչ բանիւ արկից ՚ի ճառ  
 Լըրանելոյն ՚ի պարձանս եւ ձեր նորին որդեացդ ՚ի սէր :

Ի արձր է սա քան ըդԱասիս գերազանցիկ փառ օք Սեպուհ .  
 Օ՛ ՚ի նմա հանգեաւ տապանն ՚ի փայտեղէն կազմեալ նիւթոց ,  
 Որ փըրկիչ ութից անձանցն եւ եթ գըտաւ ՚ի հեղձմանէն ,  
 Այլ ՚ի սմա Վրիդորիս նոր հրաշակերտ տասպան հոգւոյն ,  
 Որ զհանուր հայաստանեայս զերծ ՚ի ծամին կուապաշտութեան ,  
 Եւտարկեալ յերկրէ յերկինս հան ՚ի վերին նաւաշհանդիստն :  
 Երեւի սա գերագոյն եւ քան ըզեւան Մյօրհացւոց ,  
 Յոր ՚ի զոհ ըզմիրելին սիրոյն հանէր սաստուածակոչն ,  
 Եւ փոխան նըսին ըզիսոյն անդ ընդունէր ՚ի Սաբեկայն :  
 Խոկ ՚ի սա Վրիդորիս գերաբուն անձն սաստուածազգեաց  
 Օքանեղէն ոգւոյն ծընունդս եւ զաղօթից անոյշ բուրմունս  
 Ծզմասունս ընտիր վարուց եւ զըրգնութիւնս մարմացն ժուժկալ  
 Ինձայէր տեառն Աստուծոյն նըւէր համց քան զպատարագս .  
 Եւ փոխան սոցին առնոյր զազդ մի ողջոյն հաւատացեալ :  
 Ոիրով քաղցր է եւ Սեպուհ քան զլարմելուըն խըստագոյն ,

Ուր ելքալ աղօթէր նախանձաւորն աստուածային  
 Առ ՚ի ոչ տեղալ ամոզոց յայտի անբեր Խորայէլեան .  
 Եւ զինդրազ ինքեան մատնէր հրոյն ՚ի լուցկիս երկնատեղաց :  
 Իսցց ՚ի սա հայրըն խնամոտ ճշգրիտ պատկեր սիրաբուն հօրն  
 Եղօթեալ զանձրեւ չնորհաց իջուցանէր յորդ ՚ի վերուստ  
 Ի վերոց նորատունկ այդւոյն իւրում Երարատեան .  
 Օսր տընկեաց չարչարանքն եւ աճեցցց սուրբ աղօթիւքն :  
 Ենոտանօր Եղիսէ տիպարն իւրոց վարդապետին  
 Տեսանէր առ ինքն իջեալ ըզհոգեղէն զօրաց բանակս .  
 Եւ պատանւոյն անտեսող բանայր անդէն զաշ աղօթիւք ,  
 Որ զեւան ետես լրցեալ հրեղէն կառօք եւ հեծելք :  
 Եստանօր ըզհրիգորիւ եւ սէրարփի վեհ Որոքէիւն  
 Իջեալ կային ՚ի յերկնուուստ հոյլք սրովեհից պարառաբար  
 Կալ ՚ի դէտ հանդիսի ժուժկալատար ճշգնաւորին .  
 Եւ զարմացմամբ սաւառնեալ պատուամաւոր գոլ ՚ի յերկինս  
 Օօրս վերին ՚ի տեսարան զարմանալւոյն՝ փութացուցեալ :  
 Թողումեւնդ այլ լերանց վեհագունից համեմատել  
 Յաւէտ ըզփառս եւ պարծանս առաւելուլ իմց լերինս ,  
 Օսր սիրեալ՝ ես յայլ նըւագ ներբողեցի բազմապատիկ :  
 18 Խաչեցելցն ըզփառհուրդ , որ երեւի հրաշիւ ՚ի սմա ,  
 Յօժարիմ արդ պատմել , զի լըսելով զարմանացէք :  
 Ոչ ժուժեալ ընդ անբարի գնացըս իւրոց նախարարացն՝  
 Օթագն ընկեց արքայական նախանձաւորըն Տըրդատէս ,  
 Չոդաւ եւ ընթացաւ կամաւն ըզհետ երկնաւորին  
 Եւ ընդ իւրում լուսատուին սիրեաց մինել լեռնակեցիկ :  
 Եստ յայնժամ արտասուեալ զալլըսամբիցըն գանդատէր  
 Հեռագէտ հովուին ՚ի լուր որ կանխապէս գիտէր հոգւովին .  
 Եւ սըրբացն բազում ինչ աստ խօսեալ նըմա զապագայիցն  
 Երնոյր զարքայական ըզզէն նորին կայսերաձիր ,  
 Եւ օծեալ խաչանըման հրաշիւք տընկէր յօդոյն վերայ :  
 Եյսպէս խաչին փոխանակ ձօնեալ գործի զայն ըսպանման .  
 Որ եւ իմ աչացս երբեմն երեւեցաւ յայանատեսիլ  
 Ի լեռան այս հրաշանուն զօր ՚ի գովել յորդորեցայ :

- 19 Տանիմ այժմ ըզձեղ, մանկունք, 'ի մենարան Անի կուսին .  
 Որ զայլ իմն ընտրեալ ըզվարս այլով խաչիւ հանդիսանայր :  
 Ու արեամբ իբրեւ զընկերս նըւէր ձնէր զինքն անձկալւցն ,  
 Այլ անարիւն հանապազ հոգւովն 'ի սիրտ ողջակիցեալ  
 Պատարագ բոլորանուէր ընծայէր զանձլն փեսային .  
 Եւ այսու վեհ եւս կրօնիւք նա փայլեցաւ 'ի խաչակիրսն :  
 Ի լեառն այս աղօթէր մինչ եւ զուարթուն Կրիգորիոս  
 Պատահէր յաւուք միում Անի կուսին 'ի յայրիս այս ,  
 Եւ կուսին տեսեալ աստուստ աղերս ածէր առ նա ձայնիւ ,  
 Ո՞ի առ իս եկեսչիր, ասէր, այժմիկ զի մերկ եմ, հայր ,  
 Պատկառիմ ես աղամինս պատկառելի քոյդ յերեսաց .  
 Երժ եւ յետ երից աւուրց ապա ել դու յաց աղամնոյս ,  
 Եւ սուցր հօրն ըսպասելով եկին դարձեալ ըստ պայմանին  
 Օ հարսըն եգիտ հրաւիրեալ յայրէս երկնից 'ի հարսնարան  
 Եռ ցանկալին իւր Յիսուս որում եղեւ մայր կուսութեամբ ,  
 Եւ զնորս մարմին մաքուր ամփոփելով յիւր ճշգնարան  
 Փեսաւէրն այնուհետեւ զհարսին սենեակըն ժառանգէր .  
 Ո՞ինչեւ հաս եւ նորա յայրէս այսմիկ փոփիլ յերկինս ,  
 Շնդ հարսին նախահրաւէր 'ի լուսաձեմ առագաստին  
 Յաւէրժ պարել զուարթանալ առ տարփալին փեսայն Յիսուս ,  
 Այլ հըսկող հավուբն մարմնոյ հովիւքն եղեն ըսպասաւոր ,  
 Օ ի վայել էր իսկ նոցին՝ ասէ պատմիլըն խորենեան ,  
 Որ փրեկին մերոյ ծննդեան եղեն անդէն խորհըրդածուք ,  
 Աշակերտին յուզարկման լինել աստեն եւ սպասաւոր :  
 Հուպ այրիս առ նըշխարօք նորին բըզիսի լուսոյ ազբիւրն ,  
 Ոյր չնորհիւ ընդ լուանալ կուրին՝ բացան աչքըն հրաշխւք ,  
 Կայ եւ մի այլ ազբիւր ջուր բարեհամ վերանայնեալ ,  
 Որ անդուսս իսկըզբանէ դառն էր իբրու զնուր Անոային .  
 Իսկ խաչակնիք նըշանաւ դրոշմեալ յաջոն իմ Կրիգորի ,  
 Յաղտալսուկ 'ի ընութենէն յանուշակ ջաւր փոխարկեցաւ .  
 Խջուցից արդ ըզձեղ եւ 'ի ծործորս Կարանազեաց ,  
 Ուրանօր զնոցին ազնիւ սեպհական ձիք զարմանալի  
 Պատմեցից , որ չէ այլուր լերանց չնորհեալ այն մեծ պարգեւ :

Դարնայնի ջերին օդովը մինչ զօրանայ տապ արեւուն  
Զիւնք այդ լերանց բարձրաբերձ եւ պընդութիւնք սառնամանեաց  
Լուծանին , եւ կաթելով գիղեալ լընուն 'ի քարանձաւու ,  
Եւ պաղեալ ոչ գիտեմ զի՞՝ դառնան սառոցց բիւրեղափայլ ,  
Զմերանի եւ երբ սառին ջուրցըն բնութիւնք լուծական ,  
Ըսկուսնուն այն սառոցցք հալիլ ծորիլ յայնժամ յանձաւու .  
Յօց եկեալ տանեին միշտ երբեմն 'ի պէտու մեր արքայից ,  
Օսր արքեալ զօրանային 'ատ առողջային ջրոյն զօրութեան :  
Եւա եւ լերանցս 'ի խոր ձորս 'ի ծոց հողոյն ընդ առ երկրաւ  
Դարանեալ կան բազմագոյն աղբիւրք աղի սպիտակ աղնիւ ,  
Օսր արեւուն ջերմութիւն հանե 'ի վեր 'ի խորութեանցն ,  
Եւ ծըծեալ հրոյն զօրութեամբ զիսառնեալ մասունս խոնաւուն ,  
Յըստակեալ պարզի յայնժամ պատուական աղն անուշարար ,  
Յայսմանէ առեալ զանուն՝ կոչին լերինք 'Դարանաղեաց :

Այսոքիկ են ահա իմանալի եւ ըզգալի

Արխրալի Աեպուհ լերինս փառք սեփհական եւ տիրաձիր .

Օսրոց ոչ ես համօրէն այլ համառօտըս պատումեցի .

20 Պերճագունին թէ ցանկայք 'ի նուագ նախկին զձեզ առաքեմ ,  
Ուր յաւէտ անդանօր դրուատեցի առ սէր սըրբոյն :  
Առ հապա , ո՛հրաւիրակ , առ ըզմանկամ տար , ուր կամին .  
Օքոյդ հայցուած հեշտալուր ահա սիրով կատարեցի :

Ուր տարայց , ոչ գիտեմ , առեալ ըզձեզ այժմիկ աստուստ ,  
Ի թորդան թէ յօշական գիւղն առ շիրիմ երանելցին  
Անրովպայ ըուսաւորչին խաւար մըտաց Հայկեան մանկաւոյդ :  
Ենդ այն , գիտեմ կամիք երթալ անդէն հատուցանել  
Օարժանին ըզպարտըս մեր այնպիսում հօր երախտամեծ  
Վարժողին 'ի դըպրութիւն զմեզ 'ի տառին իւր հրաշագիւտ ,  
Ու 'ի տաճարն իմաստութեան զդասըս մանկուոյդ մուծանողին ,  
Հասաք , ըզտապանաւ սըրբոյն ակումբ բոլորեցէք ,  
Ես նորին խռովեալ ոսկերց նոր առետեաց հընչեցից լուր .  
Որ անդէն սիրեցելց աշակերտին յողլերգութիւն  
Հեծեցին ցաւօք ներբուստ ընդ անպատուելն իմաստութեանն ,

Ուող այսօր ընդ մեծ պատիւ նորուն դարձեալ ուրախասցին :  
 Ա՛ն , մանկունք , այսօր երբեմն եկեալ նըստէր երգող լըզուն ,  
 Ար յուսաց երագելըվ առագ աստին զերգ նըւագել  
 Այսրէն հասեալ փոխէր , ո՞չ , սըստին զայն յոյս ՚ի խոր սեւ սուգ ,  
 Ա այր եւ ձայն ածէր առ փեսաւէրան երկնահրաւէր .  
 Արք մանկուցն չեւ հարսանեաց զերգ յօրինեալ պարագըւարձ  
 Փութացան զայն ՚ի զուարթնոց երկնից լըսել Աահակ , Անսրովզ .  
 Ա ասն որոյ հեղձամըղձուկ լեալ Աովիսի յանձուկ սըստին  
 Հեղզըր լըլիս յայս տապան եւ ձայն ուժգին հընչէր յերկինս .  
 Ա՛լ , ասէր , այսուհետեւ զմերո յարգեացէ զուսումն աղնիւ ,  
 Եւ ո՞լ ուրախասցի ընդ աշակերտ յառաջագէմ :  
 Աէ լըսէր զայս Այրարատ , լըսէր սակայն Անսրովզ յերկինից ,  
 Ա՛լ ՞նըմա տայր անդուսա այսօր իջանել կըսկին յայնժամ .  
 Յանկարծ այն բազմատիսուր սըստին բերել զուրախութիւն ,  
 Յանկարծ այն աշաց կարօս զդէմն իւր ծագել ժըպիս զըւարթ .  
 Այր ՚ի տես փութայր անձկով ՚ի քաղաքէն Իիւզանդից :  
 Ա՛լ ես տրուպքու աշակերտ ու աշակերտիդ քերթողահօր ,  
 Եւ նըման նըմին այսպէս առ քո շիրմաւ նըստէալ այսօր  
 Աէ նորին զեանչիւն ողբոց , այլ զաւետեաց քեզ արդ հընչեմ ,  
 Ա՛լ դըպիր չնորհադրուատ , ո՞լ հոգէհրաշ բարուն Անսրովզ :  
 Ահա քո այն ոսկեգար կըսկին դարձաւ ՚ի Հայաստան ,  
 Ար քեզ եւ քսյն Աովիսի նոր գովիւսոից հիւսէ պըսակ  
 Եւ շատ ընդ իւր առեալ բերէ Աքամանման հայրենասէրս ,  
 Եւ շատ եւս քսյդ դըպրութեան նոր աշակերտ անձնանըլէր ,  
 Քայինացէն այն դըպրոցք , որ ըզկին քո դարձան յաւեր ,  
 Եցնք նորոգ ըստ առաջնոյն կառուցանին վայելորէն .  
 Արոց ՚ի ծոց փութալով գիմեն մանկուիք վարժիլ յուսումն :  
 Եոր յայնժամ քերթողդ Աովիսւ եւ Պաղարիկու ճարտասան ,  
 Եզնիկ , Յովհան , Կորիւն , Ամերէ , Գաւիթը անյաղը ՚ի Հելենաց ,  
 Երեւեսցին Այրարատ եւ ոսկեգիր ելցեն մատեանիք :  
 Հապա գու ցընծառչիր յերկինս ոգւով նեդ այս աւետիս ,  
 Եւ ոսկերքդ ՚ի ծոց հողայ թող շունչ առցեն կենդանութեան ,  
 Այ լըսէր մի լըսէր զԱովիսիդ ձայն դառնաբողոք ,

Որ գուցէ եկեալ եւ այդք ըզնոյն կըրկնէ քեզ ՚ի մօտուստ  
 Յանուրբառւմ յայդ վայր երկնից քեզ տըրտմութեան լինել առիւ  
 Զի ոչ այլ եւս մեք ըզգա թողումք այնպէս թափառական  
 Պարկաբարձ անընդունակ ըըրջիլ ՚ի մէջ Հայաստանեայց .  
 | ուռումուռ անմըխիթար գալ եւ թաքչիլ յանկիւն գեղջիս  
 | նծանօթ մնալ այնպէս յանսիրողաց իմաստութեան .  
 | Առ տապանաւ եւ սըրբայդ ողբալ կոծավ զՀայոց աշխարհ :  
 | Օանուցաւ մեզ աւասիկ դա եւ դորին իմաստութիւն ,  
 | Եւ եկեալ են արդ մանկակից յանշուք գեղջէս հանել փառօք .  
 | Տանել ըզգա եւ ՚ի գահն Արշակունեան նըստուցանել ,  
 | Եւ ՚ի գլուխ իմաստութեան դընել ըզմագըն դիւցաղանցն ,  
 | Եւ կառաւար ոսնձարկու կացուցանել ըզնա միայն :  
 | Հայր , այդ խոնարհ քո Անվակո վեր բարձրացաւ քան ըզԱնսիս  
 | Եւ չկարէ այսուհետեւ ծածկիլ երբէք յաշաց մերոց .  
 | Ի պատուել ըզգա մեք սուն եւ օժանոց պատրաստեալ եմք ,  
 | Առաքեա գու այժմ յերկնից ընդառաջեմք ՚ի յողջունել ,  
 | Եւ սիրով ասպինջական լինել ծերպայդ ծանրաթախիծ .  
 | Ու ՚ի տուն այլ ՚ի յոդի եւ սիրա ըզգա հանգուցանել .  
 21 Թող դիւր առցէ եւ մի եւս բառնայց զմէնջ տըրտութըն զայն :  
 | Վասն որոց գունդ պատուհան երկնից յերկիր կարկասիր արդ ,  
 | Եւ աջովդ հայրականաւ օրհնեա զողջոյն մանկախ Հայոց .  
 | Առ որը քայդ յորդոր սէր զիս հրաւիրակ ԱՅՆըրաստայ  
 | Առաքեաց ՚ի հրաւիրել ձայնիւ քնարիդ քո լուեցեալ .  
 | Ոյք ՚ի լսել զայն հեռուստ ելին այսպէս եկին սիրով ,  
 | Եւ ձեմեալ ՚ի հայրենին հասին ՚ի դիր սուրբ նըշխարացդ  
 | Ծնդ օրհնութեանդ շնորհաքեր առնուլ եւ խրատ հայրենաստուր  
 | Բարբառեա ուրեմն այտի քո յորդորիչ լեզուաւդ անոց ,  
 | Արպիսեօք յերկրի զնոսին ըըրջեալ յայնժամ յորդորէիր :

| Այդպէս փութագոյն , ով հարազատ իմ աշակերտք ,  
 | Դագաց երկրի լըւեալ հրաւիրակիդ այդ սիրակոչ  
 | Եւ ՚ի սէր հայրենւայն յորդեալ՝ դիմեալ ելէք առ նս ,  
 | Եւ սըրտիւ հայրակարօտ գալ սիրեցիք եւ յիմ տապան

Տըրտմեցելցոս 'ի յերկինս ուրախութիւն լինել յերկրէ :  
 Օ 'ի յօրէ , յորմէ զալցն լըւայ ձայն ես որբ Ո՞վիսին  
 ի վերայ Այրարատայ սուգ առնէի մինչեւ ցայսօր .  
 Այ չեղեւ նաւահանգիստ այն շահաբեր նաւուն իւրայ  
 Ի՞արձելց 'ի Ա'թենայ զվաճառ անգին իմաստութեան  
 Օ աղքատիկ նորա մանկոփս առնել փարթամընչեք անհաս :  
 Խոկ այսօր , զայդ աւետիս , որում կայի յուսով յերկինուսու ,  
 ի ձէնջ լըւայ երբ յանկարծ , վաշ , բերկեցաւ հոդիս իմ յօդ ,  
 Եւ հասուալ մըստականչիւն ողբալի ձայն աշակերտիս  
 Օ 'ի բերկրեցաւ եւ նորա ոդին ընդ իմ նոր աւետօքս :  
 Օ Բ'նէ 'ի ձեղ այդ նոր փափագ առ գիտութիւն , ազնիւ մանկունք .  
 Օ մարդարիսն անգին ու անգիւտ , զօր 'ի գընել չելին յայնժամ ,  
 Ա յժըն դուք յօժար փութայք վաճառելով զամենայն ինչ  
 ի գընել ըզնա միայն որ պատուական է քան զոսկի  
 Գիտելով անթիւ բարիս գալ ընդ նըմին ըստ իմաստնոյն :  
 Դան այն , եւ ես առ այդ յերկնից լինիմ երաշխաւոր ,  
 Թէ զդովաւ շուրջ փակելով գիրկս արկանէք սըրտի մըտօք ,  
 Դա ըզձեղ առնէ անշուշտ կենք յապայ գերաբատափիկ :

Ա յիմ իրատ հայրապատուեր այս է զոր ձեղ սիրով տամ արդ ,  
 Դուք որդեակը հօրըս իրատու մատուցեք ունկն մըտադիւր :  
 Սի լցի ձեղ միայնոյ ըկ գիտութեան լինել սիրող ,  
 Ը զդործոց առաքինի եւ զանարատ վարուց անփոյթ :

Ա կարէ յերկրէ թըրչուն վերաթեւել միով թեւով ,  
 Ասպէս ոչ եւ գիտութիւն առանց թեւոյն ընտիր վարուց :  
 Ա ռաքինւոյն չեն պիտոց լինել սատար երկուցն ինքեան ,  
 Օ 'ի կարէ նա եւ միովն վերասանալ գեր 'ի վերց .  
 Ձեղ առ այս օրինակ լիցին Վ'նտօն ու Վ'րիստոնէլ :

Պատուիրեմ եւ զայս յաւէտ որում անսալ սիրով՝ յըսեմ ,  
 Հայրենիկ կրօնից շաւզաց եւ աւանդից փոյթ լիցի ձեղ  
 Հետեւեալ նախնի սուրբ հարց ուղիղ հետոց լուսաշաւիզ .  
 Օ որ նորին ձեր ընդ առաջ հորդեալ բացին իրատու հոգւոյն  
 Վ'նթանալ անխոտոր ընդ այն շաւիզ ձեղ 'ի յերկինս :  
 Ա ռաւել եւ ընդ սոսին յեափն պատուէր՝ այս է իմ ձեղ ,

Քա՛ւ, եւ մի երբէք լիցի զոտող իմ թողուլ տիրապարգեւ, Եւ ըզպերձ Հայկեան բարբառ նախամեծարն եւ անդրանիկն, Եւ ձերում լեալ անհըսուտ ախորժիցէք այլում լեզուի:

Յուշ լիցին ձեզ անմոռաց այնչափ ճրգունք իմ եւ վաստակք, Օքը ՚ի սակըս ձեր յայնժամ սիրով կրեցի առ գիւտ տառիդ, Բացէք զայդ իմ տապան հանգիստ մարմնոյս վաստակաւոր,

Վ ըկայ լիցին թող առ այս մասունք ոսկերցըդ մաշեցեալ:

Այսափ են խրատու բանք իմ ձեզ ՚ի սիրով հօրէս բաշխեալ, Այց յօժար թէ լըւիջիք եւ կամակար կատարիցէք

Օրհնեալ յերկինսաւոր հօր աջն լիջիք գուք շնորհաբաշխ :

Պաշտպան ձեզ ՚ի յերկինս լինիմ եւ ես պազատելով

Առ այն որ զցօղ շնորհաց անձրեւեսցէ ՚ի վերայ ձեր

Բողըսջիլ եւ նոր ծաղկիլ եւ քաղցրունակ բերել պըտուղ,

Իմ քաղցեալդ Այրաբատոյ բաց բերանոյ ճաշակ անոյշ:

Լըւարուք ահա, մանկոիք, ցանկալի զհօր բարի պատգամս, Օքը եթէ պահեսջիք երանելիս առնէ ըզձեզ

Ի յերկրի աստ եւ յերկինս ՚ի մէջ մարդկան եւ հրեշտակաց :

Մեկնեալ արդ գընամք աստեն, այլ կարօտավ սուրբ նըշխարացդ:

Առցուք սակայն զայս գոնէ մէն մի մասանց տըւեալ համբար :

Նախ գըլխոյդ աստուածազարդ խոնարհելոյ առ մեր յաղօթս,

Եւ աշացըդ նըւազեալ կալովն անքուն զտիւ եւ գիշեր,

Տերանոյդ շնորհաբուղիս գադարելոյ յընթերցմանէն,

Եւ լեզուիդ քաղցրախօսակ լըուեցելոյ յորդորմանէն.

Մատանցըդ հրաշարուեստ թարգման տառիցն աստուածայնոյ,

Եւ ոտիցըդ մաշեցէալ ՚ի շրջելոյ գրոյն առ ՚ի գիւտ:

Իոլորում այդ նըշխարաց ոգւով սրբակիւ տուք ըզհամբացը,

Ու վասըն մեր վաստակեցան զի մի մնացուք մէք անիմաստ :

Վ ա՛շ, լըցաւ ցանկութիւն եւ խոր փափագ սըրսոից մերոց Երջանիկ Վարդապետին սուրբ ոսկերօքդ անմահահոտ :

Ելէք ՚ի վեր երթիցուք, այլ ուր եւ յոր վայր, ով մանկունք,

Ի յէտապազ յէտարայրին, ուր Վաւնեակ գորին մընչեաց

Ի վերայ վարդագոյն եւ ճապաղեալ արեան քաջացն :  
 Ուր ես դարձեալ սիրաբար ձայն արկանեմ առ նա յերկինս  
 իշանել անդը կըրկին մընչել իւրով աղու ձայնիւն .  
 Եւ չուրջ ածել ըզձեզ ՚ի մէջ գաշտին ծաղկեալ կարմիր  
 Ուռոգեալ ՚ի յարենէ աստուածավառ նահատակացն :

Եջ այտի , դու որ այժմ ծառոյն կենաց վերայ հանդչխ ,  
 Ով ծիծառնը քաջքարիսու եւ հեզ ոգիով վլկայասէր :  
 Դրժար է , գիտեմ , թողուլ ըզդաշտ երկնից լուսասահման ,  
 Եւ զոգին քսյն Վարդանայ զորով փարիս աղապատեալ ,  
 Իշանել յայս գաշտ կըրկին ներկեալ նորուն հեղեալ արեամբ ,  
 Եւ գիտել որպէս յայնժամ ըզդիսկունս Հայոց քաջացն :  
 Ո՞ի գառն այս յիշատակաւ քընքուշ ոգիով քըսարմինցի ,  
 Օ՞ի գաշտն արդ Աւարայրի պայծառացեալ է ծաղկալից ,  
 Ու յամպոց անձրեւարեր , այլ ՚ի ցօղս արեան քաջացն .  
 Եւ այն մարմնիքն արիւնթաժախ ոչ տարածին աշացդ առաջ ,  
 Քանզի նոյնիքն իրբեւ ցորեան ծածկեալ եղեն ՚ի ծոց երկրին ,  
 Ու ՚ի գեղ պըճճնեալ բոսոր բողբոջեսցին ՚ի գալլաստեանն :  
 Եջ հապա , մի տար այսքան սպասել մանկուոյս քեզ աստանօր :

Այդ քո ձայն սիրահրաւեր զիս բաժանէ ՚ի սիրելոյն ,  
 Օքր յայնժամ յԱւարայրիդ , ո՞հ , ես լալով որոնէի .  
 Եւ ելեալ գըտի յերկինս ՚ի Վրիգորին գիրկ հանգուցեալ ,  
 Կալայ զնս եւ չէ հրնար այլ եւս թողուլ զիմ ոէրն ՚ի բաց :  
 Ամկայն ոչ եւ անձանձիր ձայնիո ժուժեմ , ով հրաւիրակ ,  
 Եցից օ՞ն , թէպէս վայրիկ մ՛ ՚ի նմանէ կացից ՚ի բաց .  
 Եւ զայդ սիրոց քո հայցուած կատարեցից յօժարաբար :

Դուք ՚ի սէր Վարդանայ վառեալք այդպէս , աղնիւ մանկունք ,  
 22 Ելիք ՚ի Կաւարըսն , յորում Հայոց քաջ նահատակք  
 Առ հաւատոյն ճշշմարիս եւ հայրենի կրօնին աղաս  
 Կամակար նահատակեալ կատարեցան սիրով փըրկչին :  
 Շեմեցէք արդ ընդիս առ արիւնոս Տըզմուտ գետովս ,

Յոր զինուորըն մանկագոյն շահատակէր հարազատովքն  
 Օսմն ՚ի գետ զոմն ՚ի յեղերս ՚ի թըշնամեացըն թօթափեալ .  
 Յաց նորախոց ՚ի վիրաց վըտակ վըտակ վիժեալ արեան .  
 Յորդելով գընայր Տըղմուտ արիւնախառն ՚ի մէջ շամբիցդ .  
 Եւ նոցին ըզգիակունս գլորեալ տանէր թաղէր ՚ի տիղմն :  
 Եյսր անկաւ նոյն շահատակ յառաջադէմըն Դարեգին  
 Երկորումք հարազատովք նախամարդիկ դիմագրաւեալ ,  
 Երեքին սիրուն եղբարք նախընծայեալք Երբորդութեան :  
 Որ անդէն յառաջ անցեալ ոգւովն արի քան զնախարարան  
 Եներկիւղ ՚ի յատենին յանդիմանեաց ըզցասուցեալն .  
 Եա եւ աստ ՚ի նոյն ոգի վառեալ յաւետ քան զամենայն  
 Փութացաւ նախ մեռանել եւ զանթառամն առնուլ պըտակ :  
 Երթալ եւ շոյտ ՚ի յերկինս մէծ աւետիս տալ Դրիգորին ,  
 23 Թէ գառինքըն կոտորեալ յարձակմանէ ՚ի թուի գայլոցն  
 Թեւարցու թըռչին ահա գան ՚ի յերկինըս վիրաւորք  
 Վաստակեալ յարիւն քըրաանց ՚ի մէջ դաշտին Եւարայրի .  
 Շնդառաջեա գըրկաբաց հանգուցանել զնոսին ՚ի գոգդ :  
 Եյսպէս նա մանուկ տիօք նախաշաւիդ եղեւ ծերոցն .  
 Ունկացելոյն Յիսուսի ընծայելով զիւր մանկութիւն :

Ենցէք աստի յասպարէղ , յորում անկաւ մեծն ախոյեան  
 Մամգունի քաջ շառաւիդն ընտրելագոյն նիզակացօքն :  
 Եղուկ զիս , ՚ի գիշերին մինչ միայնակ ՚ի մէջ դաշտիս  
 Երբ լրակը գառըն մընչիւն եւ մըռընչիւն վիրաւորացն  
 Եւ ձայն լալոյ ծերունւոյս , ես անձկալոյն եի խընդիր  
 Ոիրողին զիս Ա արգանայ , ահ , որ թող զիս չոգաւ յերկին :  
 Եւ գըտի զնոյն ինք սէր ոչ , այլ ըզմարմինըն մահաքուն  
 Թաթաւեալ ՚ի կարմրութիւն ՚ի մէջ արեան իւր վարդագոյն .  
 Երահրաչ փառօք փայլէր գեղ երեսացըն երկնադէմ  
 Ոինչ ոգին ըզյաղթութեանն առնոյր պըտակ ՚ի Դրիատուսէն :  
 Ոչ երբէք տեսեալ էր իմ զդէմըն նորին ծաղկեալ այնպէս  
 Երբ գառնայր յաղթանակաւ եւ պըտակէր յերկրաւորէն :  
 Որպէս ես նորին սէր զմարմնով անկեալ իմ սիրելոյն

՚ վերայ Վեհ ճակատուն եւ այն բացեալ լայնալանջացն  
 Թափէի արտասուս եւ ստէպ ըստէպ տայի համբցըր  
 Պատուական գրլիսցն այնմիկ պատուեալ յաւէտ ՚ի լայսերաց ,  
 Եւ աշացըն սիրային , յորմէ կաթէր սէր հայրենեաց .  
 Ըրբանցըն կափուցեալ որ տայր խրախոյս Հայոց քաջացն ,  
 Եւ բազիացըն կորովի յաղթող ազանց հիւսիսայնոց :  
 Վհ , մանկափ , ըրբունք սիրայս յարիւն մածնոյր ընդ համբուրելն ,  
 Եւ սիրտ իմ ՚ի ներբուստ աղէնարշեալ ճըմէր ցաւօք ,  
 Ոյնչ տեսի զմնացեալ նըշոյն Վարատեան շիֆեալ այնպէս :  
 Զաւ ՚ի վեր առի գիտել եւ ըլուսրուն նիզակակիցս ,  
 Տեսի զոմն հրսկայակերպ հուպ Վարդանաց գետնասարած ,  
 Եւ առ ոտիւք թօժմափեալ զքաջս ՚ի ԱՌեաց գընդէն մատեան .  
 Վնացեալ մօս նըշմարեցի զգէմը քաջն երկնահայեաց ,  
 Օանեայ զի էր կորովի հայկագն խորէն խորխոռունեան :  
 Կից նըմին կային երկու այլ նորատիք երիտասարդք .  
 Ի մահուն քան թէ յիւրեանց կենդանութեան փայլէ ալք զըւարիթ .  
 Վնկեալք՝ այլ ոչ ՚ի բաց թողեալ բընաւ զքաջութեան զէնս ,  
 Ոիսյն ՚ի ձեռին էր վահան , միւսոյն նիզակ խաչադրօշեալ ,  
 Պալունին արին Վրասակ զարմանալին եւ Տաճատ :  
 Ոչ հեռի կայր ՚ի սոցունց ոմըն տիօք սօսասարաս ,  
 Դոգ թէ նոր տապարահատ յերկիր անկեալ ճըզակոտոր ,  
 Բայքացեալ այն գեղանի շնուտան մարմնոյն վայցըստիպ ,  
 Վա ՚ի նոր ըքնազ չինիլ ՚ի Քրիստոսի գալքստեանն ,  
 Կերսեհըն հրաշակերտ , որ ՚ի տոհմէն Քաջքերունեաց :  
 Վու գըլսով սորուն հանգչէր գետնոյն վերայ իբր ՚ի հանգիստ ,  
 Ուղոյ աշկունք ընդ աշխարհ նոր կափուցեալ մահուն մըթով ,  
 Ի գիմաց զուարթագին արդարութիւն փայլէր պայծառու ,  
 Ուրկայ լինել անարատ վարուց նորին անդ ՚ի մահուն ,  
 Համեկալի արդարն Վրաէն տեառն ընծայեալ ՚ի Անծայնոց :  
 Ի հեռուստ լցու մի առիս Ճառագայթեաց արեւանման ,  
 Դիսացի թէ անդուստ էր որ զլսու սիրէր իմաստութեան .  
 Բայլ առի երթալ առնաւ եւ համբուրել ըլտարփալին ,  
 Տեսի զի նա զերդ ոշխար մի լուսակիզն ՚ի մէջ այծիցն

Թաւալեալ ունեն 'ի ձիգ գեղմն ըսպիտակ ներկեալ յարիւն .  
Իաց աչքը հայէր 'ի վեր ընդ երկնից դուռն բացեալ ընդ դէմ .  
Ինձ թըւէր թէն նա զհանդէս դիտել կամէր հանդիսաղըն ,  
Ժլպտէր երեան երբ 'ի գեղ ոգւոյն յառէր աստղապլասակ .  
Դմաստունըն Հըմայէակ ազնիւ բողբոջն 'Դիմաքսեան .  
Հապա ովէ էր այն որ անդ բացէ անկեալ ծաղկանց վերայ .  
Ոյր արեան շիկորակ շիթք ցայտեալ էին զցօղուտ ծաղկամբք .  
Կարմիաթուշ այտիցն ընդ մէջ նետ մի տիգեալ սուրասըլաք ,  
Այիրօքն այնու զըելիար վիրաւորեաց մինչեւ 'ի մահ .  
Ոյնուկ էր գեռ հասակաւ եւ կայր 'ի քուն նա քաղցրանինջ .  
Ողջ երեսք ծաղկեալ էին կարմիր քըրտան սուրբ կայլակօք  
Երբու զկոկն փլթթեալ վարդից շաղն 'ի վերայ յառաւոտուն .  
Ոօտեցայ զարթուցանել զայն , որ զարթնու 'ի ձայն փողոյն .  
Յանոյշ 'ի քնոյն ոչ զարթեաւ , ահ , մանկագոյն Դնունին Ա ահան .

Այսպիսի տեսարան ցցց ինձ գիշերն այն որդալի ,  
Գլուխը լընոյր տարափով եւ թաթաւէր ոտք իմ յարիւն ,  
Ի լալայն խաւարելոյս լուսին լինէր ինձ լուսատու ,  
Եւ նորին լուսով շրջեալ համարէի զայոց մանկոփի  
Ալնչեալք աստէն քաղցր 'ի քուն խրաստ վարեալք Աղղոմնեան .  
Ոյց զոգիս երկնիք քան զիս նախ համարեալ ետ ըզպըսակն :

Այսգունակ ովէ մանկունք , ջրով 'ի հոգւոյն նախ մըկըրտեալք  
Յաւաղան բոսորային մըկըրտեցան կըրկին արեամբ  
Օնորահրաշ մըկըրտութիւն փըրկչին մարմնով 'ի մահ խաչին .  
Ծով սիրոց հուրարկովին բորբոքեցաւ աստ 'ի հոգւոյն .  
Այդ մէջ անցեալ որպէս զակի հրով փորձեցան հոգիք սըրբոցն .  
Ի ժանգոյ մեղաց սըրբեալք եղեն մաքուրք եւ լուսափայլք .  
Վնաւալք՝ բայց կենդանի մըախն յերկինս առ Վսորդւած ,  
Թէ եւ յաշացս անըզգամնայն աւաղեցան իբրեւ մեռեալ .  
Օդուռն եթերին 'ի վերուստ բացին աստէն զուարթունք երկնից  
Մարմնեղէն զուարթնոց հոգիք մըախն ընդ այն ազաւնացեալ .  
Վուաչի հանդիսաղըն կացին փառաց յաղթանակաւ .  
Եւ ըղթագըն գեղեցիկ 'ի ձեռանէ տեսան ընկալան :

Վաստ եւ հրեշտակբըն չարին բացին ըզգբունըս դըմոխոց :  
Ենդ իջին ագռաւացեալ հոգիք գընդին ուրացողացն .  
Որ փափագեալը երկրայնոցն, առ ՚ի նմանէ եւ պղոսակէն  
Օըրիեցան եւ եղեն ժառանգաւորք տատարոսին :


- 24 Ի դաշտիս Աւարայրի արին Արդան աւարառուն  
Արար եւ կատարեաց զօր խօսեցաւ յատեան Պարսից .  
Խրախուսեալ զնիկերս իւր գիմել ՚ի մահ յօժարութեամբ ,  
Օոգիս նոցին աւարեալ յուրացողացըն յերամն  
Վերածեալ տարաւ յերկինս ընծայեցոյ հօր Աստուծոյ :  
Եւ այսուէս յաւիտեան անուան իւրում փառաց պարծանս  
Ի յերկին եւ ՚ի յերկինս յաւէրժացոյ նա քաջութեամբն :  
Դուքը դողով դաշտիս, մանկունք, անկելզգետնալ համբուրեցէք,  
Ուր կաթիլք արեան քաջին եւ երջանիկ նորա գընդին  
Ճօղեցան եւ շինուցին զորոքեալ հուրըն հրապաշտից .  
Որով նորոգեցան եկեղեցիք Հայաստանեաց ,  
Եւ յարիւն նոցին ամբիծ պայծառացան վայելապէս :

Ահա զձեղ թափանձանօք հրաւիրակիդ ձեր սիրավառ  
իջի այսոր ՚ի յերկնուստ եւ ՚ի դաշտիս ձեմեցուցի  
Յանդիման ձեր կըրկնակի նըկարելով զպատկեր քաջայն :  
Նըմանողը լերուք եւ դուք այնպիսում վիհ հ առաքինեացն  
Ի նոյն սէր աստուածացին եւ հայրենի ջեռեալք ոգւով .  
Եւ զինու վառեալք այլ իմն իմաստութեան եւ հանձարոց  
Դունք կազմեալ մատաղերամ ելեք Արքապ ՚ի յասպարէս ,  
Ու ՚ի վանել սեաւ ըզգունդն այլ ըզգաւար տրդիսութեան  
Օի ճամանչ արփեցին անմուռ ծաւալեացի յերկիր Հայոց .  
Եւ ՚ի ըստ նորա գնասալք դուք անվաստակք ՚ի դիւր շաւիդ :  
Այլ ես, որ յիմ անձկալցին զատեալ այսուափ եղէ ընդ ձեզ ,  
Թառանիմարդ սիրասլաց երթամ յերկինս առ աննշանին ,  
Վւետիս խընդութեան տամ Արդանայ եւ Ահանայ  
Երբաշուարձ լինել յոգի ընդ նոր ձեր այդ սէր հայրենեաց :


Վաղցր էր ինձ եւ ձեղ , մանկունք , ողջոյն յերկիրս Այրարաստաց

Եւ ՚ի յայլ տեղիս , յորում քաջքըն Հանդիսացան ,  
 Երթալ ձեմել եւ այսպէս անդ նըւագել զհանդէս նոցին :  
 Այլ անդուստ բըռնագոյն սէրն ըստիպէ բնիկ հայրենուցոս ,  
 Օիս վարեալ յլայրաբատու ՚ի մայրածնունդն ածէ յերկիր .  
 Ուրանօր գիրկը մայրենի զիս գըտուեցին քաղցրասընոյց ,  
 25 Եւ այն կակուղ մանրիկ մաղեալ հողն աճեցոց զիմ մանկութիւն ,  
 Որ քաղցրիկ իմն է մարմնոյ նախ ՚ի նմանէ գոլով ծընեալ ,  
 Վասն որոյ անդը փութամ ես այն հողոյն մնացեալ կարօտ ,  
 Եւ զձեզ , մանկտիք նազելի , բարձեալ յոտից լերին Վասեաց  
 Տանիմ արդ կացուցանեմ անդ առ ոտիւք լերին Վարագ :





ՀՐԵԲԻՆԻ  
ԸՐԱԲԱՏԵՐՆ,



Ն Ո Ւ Ը Գ

ԶՈՐՅՈՒԹ

## ԵՐԵՎԱՆԻ ԹՐՈՒԹՅՈՒՆ

ՉՈՐՏՈՐԴԻ ՆՈՒԱԳԻՆ

▶ Հորրորդ մասինս այս՝ հրաւիրէ նախ ՚ի քաղաքն վան, եւ շուրջ ածեալ ՚ի հրապարակս առ ուռենովք՝ ածէ ապայացեաւ տանս. եւ երգեալ զգեսպէս պառողը նոցին նա եւ զրթատունկս՝ հանէ ՚ի լեառն Վարագ եւ ձեմեցուցեալ ՚ի մենաստանս որ զնովաւ՝ դարձուցանէ ՚ի հարաւ կցս ՚ի խաչին եւ Խուճնկավանս, անտի յլ բատամետ ՚ի հայոց ձոր եւ յիստան. ուստի հանեալ տանի ՚ի հոգւոց վանք ՚ի տապան սրբոյն Տըրդատայ. ողբք հրաւիրակին եւ աղաշանք առ սուրբն. պատամիանիք նորին նախ առ նա եւ ազա առ մանկտին խրատովք հանդերձ. դարձուցեալ անտի բերէ ՚ի ՚արեկայ վանս եւ անդուստ յլ զթամար. ուր պատմագիրն թովմայ յլ քծրունին ցուցանէ զգրօշուածս մեծագործ տաճարին. հուսկ յետոց ածէ ՚ի ՚իմ եւ ՚ի կտուց անապաստ. ՚երբող ՚ի Գէորգ ձըդնաւորն. եւ հանեալ ՚ի նոցունց յեզր ծովուն ՚Բաղրերունեաց՝ աղերս ածէ առ նոսա ՚ի գիմաց հայրենոյն եւ այնպէս յուղարկաւորէ. եւ յինքն դարձուցեալ զգէմն բանիցն. կնքէ.

# Ե Ա Ւ Ե Գ

## ՉՈՐՐՈՐԴԻ

Ես եւսև հասի այժմ առ քեզ, ով դու տեղի ծնընդեան իմց, գաւառու Վասպուրական եւ հըլչակեալ քաղաքը Վան: Ոզքեզ արդ առնում ՚ի յերգ եւ գեղգեղեմ երկար նուագօք, գամ այսպէս տախւը ուգւոյս ճեմիմ ՚ի վայրը գեղեցիկ: Դոնէս սակաւ ինչ այսու առից ՚ի քէն զանձուկ սըրտիս:

Յոտից լերինդ, ով մանկունք, շուրջ հայեցեք ըզքաղաքաւ, Շաբէ, զինչ տեսարան ձեզ երեւի գեղազըւարձ Լացելոյ ՚ի ՅԱՀ յըտրատ աշացըդ ձեր զուարթացուցիչ: Ի կուսէ արեւմըտեան ծով ծածանի զեփիւռ հողմով, Յարեւելից՝ կան այդեստաննք ւուռիք, բարտիք դիսակաբարձ, Հարաւոյ՝ Ըամիրամայ ու Երտամիտու ճոխ բուրաստաննք, Ի հիւսիսոյ՝ Եւանսուց խիս ծառաստունկք ծովեղերեայ: 26 Եյսպէս ըզքոլորիւք պար են առեալ այս տեսարաննք, Ի միջի յարմարապէս հրաշակերտեալ Վան վաղաշն: Եյս է տեղին վայելուչ, ուր անուշակ շնչեն սրզոխք, Օոր ծըծեալ հեշտացաւ մեծ թագուհին այն Ըամիրամ: Եւ անդէն բիւրաւոր արուեստագէտ գործաւորաց Հրամայէր առ ծովակիս կառուցանել զայօ՝ փառաւոր: Եւ երագ ընդ հրամանին գործն ահաւոր փութայր ՚ի գլուխ: Եւ որ բազում արքայից անկարանայր ոյժ միաբան Օօրեցին ձեռք մեծագործ եւ առնասիրտ կընոջն այնմիկ:

Ի ճահէր ըզձեզ, մանկալիք, նախ մուժանել ՚նդ մէջ քաղաքիս:

- Եւ հանել անտի ապա լեռնասարաս յանառիկ բերդն ,  
 Ենդ մի առ մի ցուցանել զարմանալիս մեծագործին .  
 Ասկայն ոչ ՚ի նոսա գոն առաջին շուք շինուածոց  
 Դու երգոց արժանաւոր եւ զըննողացդ առ ՚ի զարմանս :  
 27 Թողեալ վասն այն ըգնոսին՝ հանեմըզձեզ ՚ի յայգեստանս ,  
 Ուր յաւէտ քաղցր է ձեմել քան ՚ի քաղաքն անծառատունկ :  
 Արտեք արդ լայնափողոց ՚ի հրապարակը հովանուտ ,  
 Յորլս շատ յըստակաջնոր գնան վըստակունք դըդըշալով .  
 Շուռակ առուակի բաժանեալ ոռոգանեն զողջ այդեստանս :  
 Ի զուարթ ափունս առուաց ուռենի ծառք ուղիշասփիւու  
 Շար'իշար տընկեալ են խիտ եւ ամբարձեալ սաղարթաձոյն ,  
 Եւ աստի ուանտի շինեալ տանց եւ շինից ածեն ըզուք :  
 28 Երաստարուք այսըր , մանկոիք , առ Հին եւ Կոր աղբեր ակամիք ,  
 Վայրիկ մի զով առցուք մեք ընդ հովանեօքս այս ուռենեաց :  
 Վաշ , իբրեւ զի՞զբօսուցիկ է եւ զուարթարար գլուխ այս աղբեր ,  
 29 Որպէս ջուքք ՚ի յականէն գրւէրալով բըզին՝ ՚ի դուրս .  
 Եւ ընդ այդ առուաց ափունս պըզնեալ մանրիկ կանաչ բուսովք ,  
 Ուռաձալուարձ մըշտափիրթիթ ընդ ջըրասէր ջըրոյ կարոս ,  
 Եւ ՚ի գնացըս պարզ վոակիդ , յոր իսազ առնուն մանր աւազունք ,  
 Եայեցեալ զմայլեցարուք , զի՞ հեշտալի են հայելեաց :  
 Եայըր , ո՞հ , նըստեալ երբեմն աշակերտիս աշխատութեան ,  
 Վաղցրախօս քնարին Հայկեան ըզհարկանելն ուսանէի .  
 Եւ հարեալ զայն լի յուսով եւ անձանձիր զոիւ եւ գիշեր  
 Ուսոյ ես իւրովի մատամբ հոգւցն ամենարուեստ ,  
 Ում զիս անդուստ միայնում ընծայեցի սըրտիւ բոլոր :  
 Եւաղլոր , անդ յոր ուսայ չեղեւ ինձ ժամ զայս աւաշէլ .  
 Պէթ ընկեալ զայն անոյշ ջուր եւ շունչ առեալ ՚ի ջինջ օդոյն  
 Երդողիս իմ ձայն պարզեր եւ քաղցրանայր Հայոց մանկուոյն :  
 Ոի յինէն զայսու բերեալ՝ ՚ի բաց թողի բանիցըս կարդ .  
 Երգեցից արդ զուռենիստ , որ ՚ի վերայ ոստոց իւրեանց  
 Զերգեցիկ եւ գաշնաւոր թըլուշունս երկնից հանդուցանէն  
 Եւալ նոցին ասպընջական եւ օթանոց խնամք վերնոյն :  
 Ուշ , ո՞գան զմայլի սիրոս որ ցընծայ զարարածովք ,

Ո՞ինչ նոքին ՚ի դաշտաց երամերամգան յերեկուն ,  
Ի ճօճան ճիւղոց վերայ թառին հանգչին ՚ի գիշերի :  
Եւ մերձ յայդն երբ արուսեակ բարձըր սարէն ՚ի Ա արագայ  
Ելանէ , եւ աւետիս տայ զծագմանէ մեծարփենւոյն .  
Երագենք քան զայլսն անդէն , որ ենն արթունք եւ երգասէր ,  
Ճընճըսւկք ճըռուողականք , սարեկ , ծիծուունք շատախօսիկք ,  
Ճըռուըռան ձայն տան միմեանց եւ յառաջենք քան զբանաւորս .  
Յարարչէն ուսեալ երգովք տան օրհնութիւնս հօրըն վերին  
Թըռունոց անհստացող կուտ , կերակուր պարգեւողին .

30 Եւդ երգ նոցուն խառնիյայն պահ եւ կոչնակին ձայն փողոյն տիւ  
Այսմանեալ իսկըզբանէ ՚ի ջերմեռանդ սիրոյ սուրբ հարցն .  
Եւ զարթնու զուարթուն ոգին , որ յառաջէ նաքան զարեւ ,  
Երգակից լինի թըռունոց , օրհնէ ըզտէրըն սաղմոսիւք ,  
Եւ երթայ յեկեղեցին կալ ՚ի պաշտօն գիշերաժամ :

Ծատ այսչափ ՚ի հրապարակս ընդ ուռենովք եւ առ աղքերս .  
Աըտէք արդ ՚ի մէջ այդեաց եւ պարափացըս պըտղաբեք ,  
Ես ՚ի նուագ առից անդէն ազգի ազգի զնոցին պարգեւս .  
Օյր կըրկին յեղանակի շնորհէն նոքին առատ ՚ի պէտս :  
Յամարան շոյտ գայ ՚ի բեր աղնիւ ծիրան վաղահասիկ ,  
Օարմանայ , որ զաըս իւր ծառոյն ՚ի գեղ յառեալ դիսէ ,  
Որ ծիրանի եւ գեղնաթոյր գունով պըճնին ճիւղըն բոլոր :  
Ո՞ինչ մեղմով շնչէ հողմինչ եւ կամ ելեալ շարժեն մանկտիք  
Խուռանօրէն ՚ի վայր թափին անդէն բոլոր հասունացեալքն .  
Ժաղովին հանեն պարզէն ՚ի տանեստանս դէմ արեւուն .  
Ոյր ըզչիրն ՚ի կերակուրս արկեալ՝ լինի յոյժ համեմիչ :

31 Յետ սրմին հասունանայ շատապլոտուղ եւ ալուչայն ,  
Դիւրաբեկ յոստոց ծառոյն կախին ՚ի վայր ողկուզօրէն :  
Օի՞նչ պէս պէս եւ ընդ սոսա զամարայինսըն ոգեցից ,  
32 Օշուտահասն եւ ըզմեղուկին ըզգեղին տանձըն քաղցրագոյն .  
33 Ռզմըթուն , որ շատ ուտի եւ զարդարզեկըն գիւրագիւտ ,  
24 Ռզմընծորըն շիկագոյն ծաղկաբերան հեշտատեսիլ .  
Եւ զյուլով տեսակս այլոցն , ոյց ոչ կարեմ թըռել զանուանս ,

- Իսկ յաշուն , մինչ մերկանան ամարային ծառքն ՚ի պըտղց ,  
 35 Շոխանայ յոյժ մեծացեալ մալաղի տանձնն բըռնալիր :  
 Պան ՚ի վերջն աշնան ՚ի բեր եւ ձմեռնային միրդըն ողջոյն  
 36 Վալաշին պընդագոյն եւ նըռնենին նարընջաձեւ ,  
 37 Եւ խընծորն երկարասոկ զօր տան առաստանաւ տունեք :  
 Աչ գան յուշ իմ աստէն , ՚ո՞հ , եւ զայլ պըտղոցըն նըռագեւ ,  
 Օրոս անբաւ առ աշնայնով շնորհեն պարտէ զք Վասպուրական .  
 Օի տարաւ յուշոյ խմոյ թըշուառաբեր պանդըխոտելիիւն :  
 38 Այլ յինէն ոչ մոռանին այն գինաւեւ նորեկ այդիք .  
 Բեր եւ ՚ի կարդ մըրդաբերացս առից ՚ի յերդ եւ ըզնոսին :  
 Որ ՚ի գիւր եւ վայր պարարտ կարդաւ տընկեալ են մօտ առ մօտ ,  
 Եւ որ ոչ ընդ ամուսնեաւ նըշդարենեօքըն պատասին ,  
 Այլ ՚ի թումբս ակօսաձեւ ուռք տարածին գեղեցկաշար .  
 Եւ զովկոյս ՚ի մայրենի հողոցն ՚ի ծոց տան ՚ի սընունդ .  
 Յամարան տօթաժամու մինչ հարկանի շողն ըլվոքօք  
 Զեռանի մայրն ՚ի ներքոյ չեռուուցանէ զիւր ըլվանկունա .  
 Եւ սպիտակ նոցին մարմինք դառնան բնաւեին ՚ի թոյրաթուլին .  
 Տէր այդւոյն հրաւեէր կարդայ բարեկամայն ՚ի յայդեկութ ,  
 Խնձ վալ դուք արդ յօդնութիւն , եկայք ասէ , ՚ոլ սիրելիք .  
 Օի ահա փափկիկ մանկունք այն սեւացեալ հասուն ողկոյզք  
 Պատառին անօրացեալ ծորի քաղցուն հողոցն ՚ի ծոց :  
 Արագէ մըշակն անդէն կողովն ՚ի յուս երթայ յայդին ,  
 Կըթեն լընուն այդեկութք տափէ թափէ նա ՚ի հընձան .  
 Եւ ողկոյզք միմեանց վերայ դիշեալք ճըմին ծանրանալով ,  
 Եայիս անդէն ՚ի ներքուստ ՚ի դուրս բըղսեն իբրեւ դաղբիւրս  
 Ըստ սիրուն կարմիր վըստակս որ վազս առնուն բարակի բարակ .  
 Եւ անցեալ ընդ խողովակ փոյթ փոյթ կաթեն ՚ի յաւազան :  
 Այլ ոչ ըզգութ հընձանին կարեն լընուլ կաթուածք ըռիւս ,  
 Ոինչեւ ոչ մերկէ ըզրունս հընձանահարն եւ մըտանէ  
 Բոկանի մէջ խաղողոցն կոխէ ճըմիէ զիթերեալ ողկոյզք .  
 Տէս յայնժամ որպէս խաղան գինւոցն աղքիւրք ՚ի հընձանին ,  
 Եւ զօրէն ջուրց խոխոջիւն ընդ ջըրորդան թափին ՚ի գուռն .  
 Կարձրանան փըսիթըրադէլ մինչեւ ՚ի վեր բերան գըրոյն .

Վնդ ածեալ փութով նոր տիկ առեալ ըզնոր գինին ՚ի մէջ ,  
Տարեալ ՚ի զով ներքնատուն լընուն զկարասը լայնափոր ,  
Յամարան եղանակի խորեն ՚նդ հողով ցըրտապահիկ .  
Վյնուհետեւ ՚ի խրախմանս յար զուարձանան Վասպուրականքն .

Հերիք է այսքան , մանկունք , ըզմըրդաբերս եւ զորթատունկ  
ինձ երդել , ձեզ ՚ի նոսին ձեմել այդպէս զըւարձացած :  
Արդ ՚ի միջյ այգեստանեայց ելէք ՚ի վեր ընդ առապարդ ,  
Աւասիկ հանեմ աստէն ըզձեղ ՚ի լեառըն Վարագայ ,

39 Ուր ՚ի վերին Վարագ նըստեալ ՚ի գլուխ աղբերըն սառնային  
ՎՀ , սըրտիւ կարօտալից երդեմ զայն լեառն ըպանչելի :  
Ուր ընդ այգւոյն այգւոյն զըւարթ շընչէք կենաց իմաման օդ ,  
Ուր եւ արդ եւս ՚ի հեռուստ շընչէ եւ տայ շընչել երդով ,  
Եւ մանկոյն հեռացելու զօդ հաղորդել հայրենասէր :

Ոյնչ երթայ ձրմեռն , եւ գայ գարուն բնուեցըն զարդարիչ  
Եւ շընչեն քաղցրաշունչ հողմք եւ մերձենան ջերոտ աւուրք ,  
Չիւնքըն հալին թանձրախուռն ոււարդանդ փակեալ բանի հողյն .  
ՈՎ , քանի գեղ ըզգենու յայնժամ այս լեառն ամենաբոյս :  
Վզերաց ակունք բանին ջուրբըն ելեալ շըրջին ընդ մարդս ,  
Ճեմ առնուն կարկաջահոս եւ տան համբոյր նոր ծիլ բուսոց :  
Եւ եղեր ձեանց նախ ծաղկի վաղաթառամ ձիւնածաղիկ  
Եւալ այլոցըն կարապետ որ ըզկնի նոր բանին զըւարթ :

40 Եւ ծաղիկն անուշահոս ըզբեներփիւկն ասեմ սիրուն ,  
Ուր սիրե կալ յարազուարձ վարձէ զվըտակ զուարթացուցիչ .  
Խիստորէն ՚ի ճախճախուտ տեղիս ծաղկի կապուտափայլ ,  
41 Ուր առ արմովք իւր յաւէժ ջուրք ծաւալին զըզպալով :  
Խսկ շուշանըն երփնափայլ ու սիրելով զիւռնային վայրս  
Խջանէ եւ ՚ի ցածուն ձորոց հովտաց ՚ի մէջ փըթթի :  
Մանիշակ մանրաթերթիկ տիփարն անձին խոնարհասէր  
Օյւր կարձիկ հասակն ՚ի մէջ բարձըր բուսոց թաքուցանէ .  
Ամկայն ըզհոտ իւր անսոյշբուրէ անգուստ ՚ի վեր նոցին ,  
Եւ յառապարս անջըրդի ծաղկի կակաչ կարմըրաթայըր ,

Վեղեցիկ տեսլեամբ եւ եթ եւ ՚ի հոտոյն անմասն եւ զռւրկ .  
 Շանաւոր մարդոյն ՚ի տիպ , որ զարդարեալ է արտաքուստ ,  
 Եւ չունի զհոտ գիտութեան առ ՚ի ներքուստ բուրեալ յուկւոյն .  
 Եւ նովաւ իբրոք դրացի բանի ծաղիկն եւ անթառամ ,  
 Օոր ոչ հոգմբն տապահասան եւ ոչ արեւ թօշեալ խամբէ .  
 Օրինակ հասատատուն եւ յուժկալու ոգւստ ՚ի վիշտու :  
 Եւ մի թէ հնար է աստէն ըզբիւրազան եւ զայլ ծաղկունս  
 Երգել այսպէս մի առ մի , որ գարնայնի գունակ գունակ  
 Ոմն ըսպիտակ ոմըն կարմիր ոմըն կապցա ոմըն դեղին  
 Դունովք իւրեանց գեղազէշ զարդարեն զայս լեառըն Վարագ ,  
 Երջանիկ հովիւն հօսիւք խայտայ ՚ի մէջ հովտաց լերինս ,  
 Եզնակատն արեւակէղ պըճնէ յաւէժ ծաղկապըսակ ,  
 Պարբ մեղուացն երկասէր դիմեն յայս լեառն երամովին ,  
 Ենդ աշալցս երբ ծաղկունք շաղով շաղին մարդարտափայլ  
 Եվրայ նըստեալ նոցին զնիւթ յոզովէն քաղցրը մեղեր ,  
 Իսկ զմանկտեաց հայրենացս ես որպիսէ օք նըւագեցից .  
 Որ այն ինչ գայ Համբարձումն եւ նոր գեղով զարդարի լեառնս ,  
 Եւ ճանապարհ ձիւնախից արձակ բանի Գալիլեային ,  
 Ոիրով ընկերացեալ յուխտ ելանեն նըմա յայնժամ .  
 Եւ ՚ի վայրըս ծաղկաբեր եւ աւաղըւտ ՚ի յառապարս  
 Ոի զմիով վագեալ քաղեն ըլինաւարծիլ եւ ըզծաղկունս .  
 Երախան երախան աղըերակաց ՚ի գլուխ նըստեալ  
 Գոյն առ գոյն յարմարելով փընծեալ շարեն ֆրոյն ՚ի յեղերս .  
 Եւ ապա սեղան կազմեալ ակումբ առնուն գեղաբոլոր ,  
 Եղածակ լընուն դինեաւ սառուցելց ՚ի ցուրտ աղբեր ,  
 Եւ սըրտիւ զուարթառատ յօժար միմեանց մատըռուակեալ  
 42 Օայս լեառն ցանկալի երգեն տաղիւ գեղգեղաձայն :  
 Ովլ աստէն զիս , ովլ մանկունք , առեալ տարցի յակումբ նոցին ,  
 Եւն սիրալիր սեղանոյն զիս արասցէ ուրախակից :  
 Եղքեղ , ո՞քածըդ Վիրգիլ սէր անսուշակ ընդ Պառնասեանն .  
 Եւ զիս ուր , թէ ոչ ՚ի լեառըն Վարագայ յափրշտակէ .  
 Որ չէ տեղի դից Ոնուսայիցն այլ երկնաւոր սուրբ հրեշտակացն :

- Օ այսոսիկ թողում ես արդ զաղը իւրս ծաղկունս երկրաւոր ձիբս  
Առ չեն իսկ պարծանք յաւեւ ք բնութիւրեանց դիւրաթառամ .  
Օ այն առնում երգել այժմիկ , որ սմա փառք են յաւեւթական .  
44 Օ գալիեայն , յորմէ փայտին կենաց նըշան պարգեւեցաւ .  
Երիք հապա , ով մանկունք , ելքուք ՚ի գլուխ նորին սիրով ,  
Տենչանօք տացուք համբոյր այն խաչակիր սըրբոյ վլումին .  
Եւ աեզւոյն ասպինջական խաչին բեռամբ աշխատելոց  
Թագաղարմից կուսանացն , որ ՚ի թագեն թարշամելի  
Փախուցեալ եկին այսրէն զողեալ ՚ի գլուխ Վալիեայիս .  
Եւ կենասուր փայտին մասն , որ ձօն արւեալ էր Հռիփսիմեայ .  
Եստ վերին ակնարկութեամբըն պահեցաւ իբրեւ յաւանդ .  
Եւ յս պարգեւ ՚ի տեառնէ գոլ պահապան երկրիս Հայոց .  
Եւ յսու իսկ հանգունասիպ լեառն այս գըտաւ Վողգոթային  
Օօրհնեալ փայտըն տէրունեան կըրեալ ՚ի գլուխ իւր պսակօրէն .  
45 Եջեալ աստի մըտցուք արդ եւ յանձուկ այր Թողիկ սուրբ հօրն .  
Ոյր անհատ աղօթիւք յայտնեցաւ փայտըն փըրկական  
Երեւեալ ՚ի գլուխ լերինս խաչանըշան լուսով պայծառ .  
Ուստ ՚ի վայր ցոլանալով անմահ զօրացըն նուրբ թեւօք  
Եկեալ եմուտ ՚ի տաճարն , յոր աղօթէր հայրըն հըսկող :  
Շաբէ , քանի բազմահոյլ հանդէս լինէր այսըր յայնժամ .  
Եշխանք եւ ժողովուրդք ՚ի քաղաքէն խուռն ընթացեալ  
Ե տես հրաշալից զարմացեալ սբանչանային ամենեքեան .  
Եւ զուարձախառն երկիւզիւ յերկիր անկեալ համբուրէին  
Ծ զմայլեալք փըրկչին հոսովին , որ ՚ի նմանէ բուրէր անց .  
Եւ լընոյր զեառըն ողջոյն որպէս երբեմն ըզ Վողգոթա ,  
Ծնդ յայանիլ փայտին բոլոր պատանեկին նոր յարութեամբն .  
Եւ այս պարգեւ գերագոյն խընդաց ողջոյն Հայոց աշխարհ ,  
Ծընծացին յաւեւ նորա որ զայս տեսին աչօք իւրեանց .  
Եւ անդէն ՚ի տեղիս այս , յոր հանգեաւ խաչն աստուածաբարձ  
Եոր տաճար կառուցին խորանազարդ կամարաբերձ ,  
Եւ ըզնովաւ մենաստան , որ կոչեցաւ վերին Վարագ :  
Դուք սակայն արդ , ուր տաճարն , ուր մենաստան , հարցէք , մանկունք :  
Կան ահա , ոչ տեսանէք , միթէ չժուժայք հայել ՚ի կերպն .

կան ահա, ոչ ՚ի կամարն, այլ ՚ի յերկրի քարինք սըի ռեալ  
ինձ ՚ի յոզք եւ ձեզ վերայ կոտորելոցըդ հառաջել :

Օ այս գիտելք թէ ու արար, յաջորդող դարն աշխարհաւել,  
Յօրում ողջ լերինք Հայոց, ոհ, մերկացան ՚ի միանձանցն .

46 Յայնժամ եւ ոմն անըզգամ տեսեալ բնաւին ամայացեալ  
Եր ՚ի պէտո իւր ժնուածոյն քակեաց ըզսա ոչ երկուցեալ  
Ի խաչէն, որ շատ նըմա ետ ըզպատիմն արժանահաս :

Ծնդ երկայն եւ զառ ՚ի վայր ձեմեալ ՚ի ձորըդ ծաղկաբոյս

47 Խըեալ գնասցուք, ո՛լ մանկովիք, եւ ՚ի սոորին Վարագըն մեծ ,  
Որ փառաւորն է եւ պայծառ ՚ի մէջ բոլը մենաստանաց .

Եւ պարծի գոլ հաւասար իշման տեղւյն Այրարատաց

Դուսով աստուածեղէն պատուեալ յերկնուստ որպէս ըզնս :

Քանզի այս է տէրունի տեղին յորում երկուստան

Դուսոյ սիւնքըն շողաձեւ երեւեցան յայտնաստեսիլ .

Խոկ եւ խոկ այսըր հասեալ պաշտօնասէր իշխանաց խումբ

Հիմնեցին եւ նոր աստէն պաճարըս եօթն հրաշանորոք

Դյաւէժ յիշատակ մեծամեծացն աստուածայնոյ

Ընդուստ խկըպանէ միշտ երեւեալ ՚ի Հայաստան :

Դէջ միում այս խորանաց շննեալ յանուն սուրբ Գէւորգէայ

Հանգուցեալ կան գետագարձ Հայրապետին մերս նըշնաբը .

Որ նըշնաւըն հրաշաւոր արգել ըզգետին յորգագէմ :

48 Հուսուն նըմին հանգչին ոսկերք եւ արքային Անեքերիմ

Դորուն, որ զայս մենաստան նոր նորոգեաց վայելսպէս .

Եւ ելից բազմերամ պայծառ գասուք կոսնաւորաց :

Որ աւան, զիարդ զարդիս նուազունք մնացին ՚ի հարիւրոյն ,

Այդպէս, ոհ, սուք ըզգենուն սենեակը նոցին փակեալ դըրօք .

Եւ ՚ի ներքուստ աղօթից այլ ոչ լսին քաղցըր մըրմունք :

Խնայիչ եւ կարի ժլատ եղեր այդչափ, ո՛լ Հայաստան ,

Յանձնասէր դարյս յետին թողեր թափուք ըզմենաստանս :

Այդպէս չէիր գու երբեմն, այլ յոյժ առատ եւ զուարթամիտ .

Որոշեալ զընսոիրսն ՚ի քէն պարգեւէիր նոցին յօժար .

Ուողում այժմ ըզպարգեւելդ եւ ՚ի նոցունց քարշեալ հանես

Եւ զսիրտ նոցին առ ՚ի քեզ յանդուցանես հակեալ յաշխարհ :

Ելէք արդ ՚ի Վարագայ, զըստորոտով լերինս քերեալ

49 Առ Շուշանիւ կարմըրորաւ անցեալ գնացուք ՚ի Զորովանք  
Հիմնարկեալ ՚ի Վրիգորէն ՚ի մէջ հովտին շուշանաբեր,

Ո՞նչ շրջեալ ինքնին անձամբ կանգնէր տաճարս ամենուրեք :

Եւ սըրբոյն՝ սիրելի երեւելով ցանկալի վայրս

Ոչ սակաւ եւ ինքն այսրէն մընայր վարուք ձըգնողական .

Որ եւ կայ աւասիկ իւր մենարան ՚ի վեր վանիցս .

Ո՞նք նըմին նորուն չնորհիւն ազբիւր բըմեալ յոյժ բարեհամ :

Տեսէք թէ զի՞ վայելուչ է վայր փոքրիկ մենաստանիս ,

Ի յերկուց կողմանց լերինք հովանանան բարձրագագաթ ,

Իսկ ընդ հարաւ եւ ընդ հիւսիս ծործոր է յոյժ երկայնաձիգ .

Եւ աստի անտի ջրաբուխ լերանց կողից վիմեալ վրտակը

Ի խոխոմըս միացեալ խուռն ընթանան կարկաջասահ ,

Եւ շրփեալ թափ ընդ քարինս պարզեալ զըտին թեթեւանան :

Տեսէք եւ զընկուզիս եւ զայլ բազում վարսաւոր տունկս ,

Ինքնաբոյս անտառապէս ըզբուրիս վանից բուսեալք ,

Եւ ընդ լերանց բարձրագոյն եւ հովանիք լեալ եւ նոքին :

Նա քանի զուարթաբեր է այդ Ճախրահոս վրտակ ձորոյդ ,

Պառնասոյր եւ սառնորակ ՚ի ձիւնեղէն լերանց իջեալ .

Ծնդ ձայնից սահանաց ջուրց եւ սօսափիւն ծառոց խառնեալ

Օ ի՞ հեշտանսը երենունկան եւ զուարձութիւն սըրտի , մանկունք :

Երանի՛ ուխտաւորացն որ ՚ի տօնի սուրբ Վրիգորին

Ի քաղաքէն եւ գիւղից ջերմըն սիրով գիմեալ գան յուխտ .

Եւ բազմին դաս առ դաս առ հովանեօքըս հեշտալի :

Ո զպատիւ սըրբոյն եւ զուխտա ոչ մոռանան համեստագոյնքն ,

Ո՞նհամեսաքըն մոռացեալ մարմնով եւ եթ հեշտանան աստ :

Ահա ՚ի լեառն Վարագայ եւ ՚ի նորին ՚ի մենաստանս

Շըրջեցայք , ո՛լ մանկունք , եւ զուարձալից եղեք սըրտիւ :

Ջամէ դառնալ այժմ աստէն ՚ի հարաւոյ կոյս քաղաքիս

50 Ի խաչին վանս , ուր անդ եւս դադարեցան սուրբ Հռիփսիմեանքն ,

Ուց շնորհիւ բըժըշկութեան աղքիւր բըխեալ կայ անտանօր .  
Եւ ՚ի ջուր նորին՝ չերմոտ թէ լըւասցի չերմ հաւաստով՝  
Խոկ եւ խոկ թողու զնա չերմն եւ գիւր լինի առանապելցն :

- 51 Գեղեցիկ եւ կունկաւանկն է որ հանդէպ Շըւըստանայ :  
Կարձրագահ բըլըոյն ՚ի գլուխ ՚ի կրօնասէր հարցըն շինեալ .  
Ուր ըզմէծ գէպ հրաշալուր պատմեն զըթըռչնյն ընկերասէր ,  
Թէ գինեցն սուրբ խորհըրդեանն ՚ի պակասիւ յաւուր միում՝  
Շըւարեալ մընայր անդէն նըւիրական պատարագ իշն :  
Եւ որ ՚ի ձեռն ագռաւոյն հաց ասաքէր Աղիային ,  
Չդիսեմ նոյն խորդցն ՚ի կտուց ուսուի աըւեալ զողկոյզ մի սուրբ՝  
Շըտ յըլէր ըքւարելցն սպասաւորել իւր խորհըրդեանն :  
Շեւ ըզձեր յայլ վանորայս տարեալ աստուստ ինձ կամ է նախ

- 52 Տանել ՚ի յլ՝ բատմետ յլ՝ բատմէն շինեալ աւան :  
Որ ահա մօտ է մեզ եւ երեւին ծավուն յեղեր  
Եռուրասասանք իւր բերունակ պէս սկէս արնկովք ուռ ճազարդեալ ,  
Եւ մըրդովք մեզպահամ դրախտին բերէ զնմանութիւն .  
Որ ոռոգին յալըերէն ակնալուճիս եւ յորդաբուխ ,  
53 Օոր բերան սըրբցն երբեմն անպատկառիցն առ ՚ի պատիք  
Ենիծեալ յամաքեցոյց , թէպէտ յետոյ ցաց եւ ըզդութն :  
Ի մէջ սըլտղոց սորին բոլոր է պատուական եւ զբօսուցիկ  
Շոխաձիր առատութեամբն եւ սեպհական աղնիւ ձըրիւքն  
Շողրցի բուրազուարիմ ուանուշահամ կարմիր խընծորն :  
Որ յորժամ գայ Վարդավառն եւ արեւուն սաստկանայ շողն՝  
Շիկնին հասունացեալ գառնան բնաւին յարիւներանգ ,  
Եւ ճպակց լեալ ըզծառցն կարմիր կախին ՚ի վայր .  
Շանձրանայ պարտիզալան ՚ի թօժմափել եւ յողովել ,  
Դան խըռնին նառելցն ՚ի ծավու եւ կարաւանկն ՚ի ցամագի ,  
Պատարուն բեռնաւորեալ ածեն վաճառ հեռաւորացն :  
Եւ բերը Նայոց երկրին արդար ազատ ՚ի դըմրանաց ,  
Եւ յապէս սմի սմի երկրագործին շնորհեալ ՚ի պէտու :

Ելէք , մանկալիք , յլ՝ բատմիտու ելէք հասաք ՚ի Նայոց ձոր  
Յասպարէզ յաղթողական մեծ գիւցազին մերում Նայկայ

- Պոռ ոգւցին ամբարտաւան լեռալ արդելիչ արշաւանցն :
- Եւ աեղին յոր վառեալ սիրո կորովոյն քաջագանգուր՝
- Խաղացոյց ընդ երակունս արիւն ջերմիկ ՚ի քաջ բազուկն .
- Ար զայնալիճըն իթ քարշեալ զնետըն ոլացոյց ՚ի սիրուն սէկ ,
- ՚Եւ ամբարտակին կործանեալ կործանեցոյց եւ ըզգըտիչն .
- Եւ յաղթական իւր բազկին յաւերժանալ փառաց պարծակք
- ՚Դերդաստան նոր գեղեցիկ աստէն կանգնէր յաղթողըն Հայկ :
- ՚Դուք նորին սիրուն սերունդք նախնայն ըզտիկ բերէք յանձինս ,
- Ու նոյնպէս յաղթել ՚Եւսայ այլ գործակցին ՚Ելիարաց .
- Եւ անժայժ կրից եւ կամաց , որ բըռնագոյն են քան ըզ ՚Ել :
- Թէ յաղթող լիջիք սոցին ոչ ՚ի յերկրի ձեզ գերդաստանք ,
- Ռու ՚ի յերկինս կանգնին անեղծ յաղթականաց հանդիսադրէն :
- Տեսանէք թէ որպիսի ջրաւէտ տեղի է Հայոց ձոր ,
- 54 Ռնկըզայ գետ քաղցրաջուր եւ մեծ առուն Շամիրամայ
- Լըցեալ գան դարիւ դարիւ յարբումն իւրոց դաշտորէից :
- ՚Վարնայնի մինչ գայ ՚Վայիս եւ ըուր գետոյս առատանայ
- 55 ՚Տ ծովէն ձըկունին ՚ի մէջ խուռըն խաղան երամօրէն ,
- Երբեւ ՚ի զքօս ինչ ելեալ կայտիս ածեն յանուշակ ջուր :
- Ու ՚ի կողովս , որ ՚ի կակուղ ուռեւաց հիւսեն ուռկանաւորքն ,
- Ռնկանին ըսպըրդելով եւ լի ձըկամբք հանեն ՚ի դուրս .
- Պարգեւ առատ ՚Վայիսին բաւեալ մինչեւ ՚ի գլուխ տարւոյն :
- Ռու գետովս յայսկոյս յայնկոյս ՚ի դաշտավայրս պարարտահող
- Երբեմն շատ մօտ ՚ի մօտ շնեալ էին գեղաստանէայք .
- Ուք համակ փարթամէին եզնամոլօք եւ մըշակօք :
- ՚Դուք յայնժամ տէսանէիք զայս ջրարբի արտոց բուռակս
- Հասկագեղ եւ բարձրառմ մինչեւ ՚ի չափ մարդահաստկ :
- ՚Վ աշ կարդ այր մըշակն անձին , քաղցր եր վիժանք դառն քըրառանց ,
- ՚Բաջաձիր մերկաբազուկ ըզգերանդին յաջ եւ յահեակ
- Հարկանէր , եւ բարդ ՚ի բարդ միմեանց վերայ գիզէր զրայս :
- Զ ի՞ եզեն ահ , ՚ի հազարաց հազիւ կան արդ քանի մի գիւղք ,
- Եւ այն յոց աղքատին տարակուսեալ անպիտոյիւք .
- Կարօտ են զոյգ մի եզնաց հերկել զիւրեանց կորդ արտորաց ,
- Կարօտ են նա եւ սերման թէ եւ բահիւ բրիցեն դոցն ինչ :

Օսլային ծիծաղծաւալ առ ծովափամբը ձևմելով  
 | Երթիցուք յազատ Ոստան մայրաքաղաքն Ի՞սլամունեաց  
 Յարքային Երջրաւնեան շնեալ ՚ի վայր բարձրագիտակ .  
 Շնդ որ քաղցր օգոս փրչմունք շրնչեն յաւեմ յամեն կողմանց :  
 | Եւան Երաստ ձիւնապահցն կայ ՚ի կուսէ հարաւայնց .  
 Որ զգալարիս եւ զծաղկուն ՚ի գարնայնէ մինչեւ յաշուն  
 Երց ՚ի նորոց բուսուցեալ շնորհէր մերում թագաւորաց :  
 | Կողից իւր առ ձիւնովք ՚ի գուրս բըզին առուակը հազար ,  
 Խջանեն սահանահոս ՚ի հրապարակը Ոստանաց .  
 Յոռոգում անդոց այգեաց նորին երբեմն ոչ բառեին ,  
 | Դ զուր , ափան , այժմ այդ ջուրք անցեալ գընան թափին ՚ի ծովն :  
 Զամս ՚ի յլաստան գարձուցեալ՝ քանիկ ըզդա նըշմարեցէր ,  
 Ոի թէ այդ լցէ , մանկունք , այն մեծ քաղաք արքայանսի .  
 Ոստան , որ շատ զստանիկս ծընեալ ՚ի ծոց իւր սնուցանէր ,  
 Ոստան , որ էր բնակաւոր տեղի սպայից ազատագունդ ,  
 Ոստան , որ գունդը խրմբեալ յազատ ասնէ լըզէր ՚ի մարտ .  
 Երդ ՚ի սոցունց մերկացեալ եղեւ տեղի սոսկականաց ,  
 Եպաշուք գարձան բոլոր եւ հյոյակապ շինուածքըն իւր :  
 Ուր են այժմ այն մեծացն բարձր ապարանք ճախապահցն ,  
 Ուր որ անդ ՚ի գագաման իւր ամրոցին ծովահայեաց  
 Եյն տաճար եւ ճեմարան զը հրաշազն էր յօրինուածն .  
 Որմունք համայն սոկեզարդ եւ պաճուճն ալ պիրճ նըիստովք ,  
 Դրունքն էին բարձրակամար հրաւեր տային օգոս ՚ի ներքս  
 Օսլ շրնչել արքային , որ անդ ճեմէր նախարարքն :  
 | Աւսանցցք շոշափազաց յարմար բացեալք ՚ի ծովն կյա ,  
 Շնդ այգւոյն եւ ըներ երեկ յելս եւ ՚ի մուտ արեգական  
 Օփրանի նըշողք լուսոյն ծովսւն վիրաց մինչ ծագէին ,  
 Եւ անդուստ ՚ի լուսամոյից շող տաճարին ՚ի սիրտ շողեալ  
 Զէք , մանկունք , այն գեղերինեալ նըլքարք որմոց գունակ գունակ  
 Փայլ ՚ի փայլ շաղողելով շըրջըրջէին ակնախըսիթիզ .  
 | Այլ ուր են այժմ այսպիկ , ուր են քո շուք , Ոստան քաղաք ,  
 Ենցին գնացին . ողբերգու , զի՞ գու յինէն հարցանես զայդ :  
 | Ես որպէս ծաղիկ ծաղիկ եալ ՚ի գարնայնի վայրիկ մի ժամ ,

Ե գաւառիո Ըստավունեաց երեւեցայ պայծառաշէն .  
 Եկըն աշուն , զի այսպէս թառամելով թօթափեցայ :  
 Ենթարշամ էի փառօք երբ թեւ արծուոյն հովանանայր  
 Ե վերայ իմ , եւ պահէր զիս 'ի հողմոցըն տապախարշ :  
 Իսկ յորժամ յերկնից արեւն եւ 'ի յերկրէ թըշնամեաց նետք  
 Օ թեւս արծուոյն բարձրապարու , որ մինչ ճախրէր հովաթեւեալ ,  
 Հարին եւ թեւաթափ վայր ընկեցին 'ի բարձրութեանցն .  
 Եղուկ զիս , յայնժամ եւ ես մնացի բնաւին անպատճապար ,  
 Ը ընչեցին հողմունք հինից բախեալ սաստիկ բունոյ արծուոյն  
 Ենդուստ արկին 'ի վայր զեղեալը յաւէտ 'ի բարձրութիւնս .  
 Օ ի չկարէ կալ հաստատուն , որ բարձրանայ յանիրաւի :  
 Ե յսպէս ահա , ողբերգակ , ծաղէկ փառացն իմ թափեցաւ ,  
 Փոխանակ ապարանիցն եւ գեղաշուք տաճարին այն  
**56** Ե յդ ցածուն խըրթին խըրճիթք յիս մընացին շինականաց :

Երեք մի յամեք յԱստան , օն ըշտապով ելէք , մանկունք ,  
 Օ ի մի եւ սա ընդ երկար հեծեալ զթառանչ հանցէ ցաւոց ,  
 Կըրկին աստ ողբանըւէր նըստչէք 'ի լաց իբրու յ՛նին :  
 Վ ասն որոյ ելէք մի մնայք եւ 'նդ Եւնոսայ անցեալ ընդ սարն  
 Իջուք 'ի Հոգւոց Վ անք վաղակառոց հին մենաստան  
 Հիմնեցեալ 'ի նախուստ յառաքելոյն Բարթողիմէ  
 Խորագոյն 'ի ծործորին եւ առ Տիգրիս դրախաին գետովն :  
 Եւ 'ի նմա հանդուցաւ կուսին պատկեր կենդանագիր  
 Կուսանացն առարինի լեալ կուսաստան այնուհեաեւ :  
 Մըտէք նախ , մանկունք , 'ի մէջ սուրբ տաճարիս մօրն Յիսուսի ,  
 Պատկերին աստուածահուպ տենչիւ համբոյր նըւիրեցէք :  
 Ելեալ ապա երթիցուք 'ի ցած մատուռն , որ երեւի ,  
**57** Մեկուսի եւ 'ի բացէ շինեալ յայնկոյս առ գետակաւն .  
 Ինքըն փոքր , այլ զոմըն մէծ առ ընդ իւրեւ հանգուցանէ ,  
 Ինքն անշուք , սակայն գըլխոյն ամենաշուք՝ հովանանայ :  
 Ե յսըր յայդ իսկ եկեալ եմք թողլով անդէն ըղմերձակայսն ,  
 Ե յլ մւր , և մանկունք , զայդ իւրովի դուք իմասչիք :  
 Խոնարհեալ ըդդուխը ձեր մըտէք 'ի ներքըս սուրբ մատրանդ ,

Ոյր է հարցեք աւասիկ, ո՞ր է շիրիմդ հըսկայաշուք,  
Եւ ով ՚ի գմա եղեալն ՚ի դիւցազանցն Այրարատայ :

Մեռեալ է, դեռ հասակին շունքն ՚ի վերայ շիրմին փայլի,  
Դլուխն եղեալ ՚ի մատրան սրունքըն ձըգեալ դրանեն ՚ի դուրս,  
Օ ՚ի մարմնոյն տիք սօսատիսլ ոչ պարագրի յանձուկ տեղւոջ,

58 Դոդցես հասակն է պերճ վեհ արքային մեր Տըրդատայ :  
Հա՛, մանկունք, նորին է իսկ, շուրջ ըզդովաւ նըստարուք յովը,

Ալրախւ էս աղէկոտոր կոչեմ լալով ըզլուեցեալդ,  
Ոինչեւ դըմա տաց խօսել եւ զարթուցից ՚ի քնարանեդ

Չայն տալ ինձ ողբերգակիս թէ լըսեցո զընարիդ քո ձայն :  
Իսկ դուք ՚ի հող տապանիդ պինդ մածուցէք վերեսը ձեր,

Յօղեցէք կաթիլս յաչաց վեհին յոսկերսդ աճիւնացեալ,  
Դէթ սիրով այսու զնոցին մեք հատուցուք սյժմ ըզպարտիս

Դու որդիք այնոցիկ, որ գտան առ դա ապախտաւոր :  
Ուհ որում, բարերարին, ո՞հ, նիւթեցին տիրադրուժքն ,

Ում դարան, սիրելոյն, բարէ, թագոյց տուն Ախակեան ,  
Եւ ուստի՞ գառըն բաժակ, ա՞հ, յընտանի դաւաճանաց :

Օ յժմ մարմնոյս այս վիմեղէն, զոր լուծանել չկարաց Պարսիկ,  
Հայն՝ իւր համազգին դիւրաւ ելոյծ այսպէս ՚ի հող :

Այն բազուկն անպարտելի գոռ թըշնամեացն ահացուցիչ  
Ի դրուժան տոհմից իւրոց, աւաղ, փութով դարձաւ նըկուն :

Ոռոացաւ Այրարատ ըզբացեալ գիրկ սիրոյ սորին .  
Որով զինքն եւ զիւր մանկոիս գըգուէր գըթով հայրանըման .

Եւ զերդ ըզմայր որ ՚ի գիրկ զօրդեակ տածէ գորավապէս ,  
Ես այնպիսեօք եւ յանձանձէր ըզտուն Հայկեան մեծ Տըրդատէս :

Որսացան դարանակալքն առիւծ հըզօր զԱրշակունիս ,  
Որ ըզորջն առ Ուսիսիւ եղեալ մուընչէր ահեղագոչ ,

Ի ձայնէն գաղանք երկրի խուճապէին առ ՚ի փախուստ  
Յայրարատայ սահմանէն ցորչափ լըսէր ձայն առիւծոյս :

Ի ձեռն առին դաւողը հատու զտապարըն նենդութեան  
Հարին եւ հատին զծառըս բարձրացեալ ՚ի Հայստան ,

Ոյր ՚ի ստեղունս ամրոստեան, ո՞հ, թառէին Հայոց մանկոիք :

Վասն այս դուք լացէք լացէք աստ, ով մանկունք, մեծամըռունչ

Օ այն ոգիսն ապաշնորհ , որ այսպիսում բարերարի  
 Օ այս փոխարէն հատուցին , ով հատուցմանս անօրինակ :  
 Ո՞ սարսափելի դառն յիշատակ միշտ անմոռաց ,  
 Ո՞նչեւ յերբ դարուց 'ի դարս հոլովեալ զհետ մեր դայցես ,  
 Ո՞նչեւ յերբ Հայոց ունկան բողոք ածես քըստըմնելի .  
 Կաց անդէն , մի դար յառաջ ծածկեալ 'ի ծոց ժամանակաց ,  
 Կաց , ժըտեմ , մի յաւելուր բասրանս բերել մեզ յաւիտեան :

Այլինձ դու ձայն տուր այժմիկ ինձ որ վերայ շիրմիդ անկեալ  
 թալկանամ ուշագնաց մինչ յուշ ածեմ զվախճան վեհիդ .  
 Չայն տուր ինձ արեւդ Հայոց , որ սըրտառուչ մըտեր 'ի մայր ,  
 Օ շառաւիղը քո բոլոր ամփոփեցեր յԱյրարատայ ,  
 Ճրագի մի չափ եւ նըշոյլ չթողեր 'ի լոյս տան թորգոմեան :  
 Օ արթիր որ ծանըր քընով դու նինջ առնուս 'ի քնարանիս ,  
 Ը զհասակդ հըսկայակերպ 'ի նեղ մատրանս կըծկեալ այդպէս .  
 Այդչափ 'ի քէն սիրեալ քո Այրարատ սիրեաց ըզքեզ ,  
 Օ այս խոնարհ եւ նըւաստիկ մատուռ չափեաց շիրմիդ բաժին ,  
 Չափողիդ նըմա զանբաւ տեղիս տիգաւըդ քաջսւթեան  
 Ի իւրաւոր ժողովըրդոց նորին լինել 'ի բնակութիւն :  
 Վ այելէր նըմա յաւէտ 'ի լայնածիր ծոցին իւրում  
 Արժանւոյդ՝ հայակապ եւ փառաւոր կանդնել տաճար  
 Քանդակեալ 'ի ճակատին զանմահ անունըդ քաջապանծ ,  
 Եւ հովանի տաճարիդ լինել անդէն շուք Ո՞ասիսին :  
 Այլթէ հարքըն մեր մեղան ըզսիրելիդ անկուշելով  
 Յագեալ եւ պարարեալ 'ի ձեռըն մեծ բարերարիդ .  
 Ո՞եք՝ որդիք նոցին այսօր առ քո տապան դիմեալ  
 Ի դիմաց հարցըն մերոց ըզթողութիւն ժըտեմք լալով .  
 Եւ ներող նոցին եւ մեզ քոյին ոգւովըդ վեհանման :  
 Եւ դու , ով քրիստոսասէր հոգի մարմնոյս խաչազգեստեալ ,  
 Տուն թէպէտ եղբօր մարմնոյդ անձուկ է յոյժ ուանփառունակ ,  
 Քոյդ սակայն որ յերկինս անեղաշէն է եւ պայծառ .  
 Հաշտ այտի հայեաց առ մեզ լէր բարեխօս առ այցելուն ,  
 Ո՞ի մոռանար մի մոռանար ըզսիրելիդ քո յԱյրարատ :

Դարձիր որ յերկնից լեռառն ոչ ՚ի Աւոգուհ փախեար ՚ի մէնք ,  
Յայդըր մի եւ այժմիկ դու գանգասիր Վրիդորին յունին .  
Փոխեցաք մէք յանբարի բնութեանց մերաց միշտ բարձրացն  
Յանուշակ բնութիւն սիրաց որ տայ սիրել կտէրըդ որբաիւ :  
Ու այսուհետեւ խառնեմք ըզլցյն քեզ մահառիթ .  
Դիտացաք , մահուամբ գրիսոյդ մահ սրբաեցաւ ընդ ողջ մարմինն ,  
Դիտացաք , զի ՚ոդ քոյդ կենաց կարձել եւ կեանք մէք կարձեցաւ ,  
Չայն ուրեմն այսի յերկնուաս արդ լսեցո զներողութեանդ ,  
Եւ զլըսութիւնդ թափածալից լցծ աւասիկ հարուստ ամաց ,  
Յայրաբատ գարձո զերեսպ , յորմէ ծածկեալ ելեր յայնեամ :

Օ ի՞ ձայնիւրդ յորդորիսն գոչես յերկրէ , այ ողբերդակ ,  
Օ ի՞ ըթողուս եղօրդ իմյ նընջել հանգիստ ՚ի տապանիդ .  
Եւ զի՞ զիմ , որ յերկնից գահն ընդ ՚իրիսասի թագաւորեմ ,  
Ռզվախճան յուշ ածեալ գու թալիսանս ուշամաս :  
Ես յօդ ուրախ եմ ընդ այն , որ զիս հանիք յ՝ յրարատայ ,  
Տերն ետ ինձ փոխան նորին զգաւառն երկնից ամենատենչ ,  
Աւրանօր անսըրսում թագաւորեմ յաւերժաբար :  
Ենդ ոչ դոյ դաւաճան ոչ տիրագրուժ երախտամոռ ,  
Ու եւ բաժակ մահագոյժ եւ կամ աթոռ ժանու եւ դըմրող .  
Այլ զըւարձ անվիշտ վիճակ յաւերժակից ընդ հրեշտակացն ,  
Այլ անմահ երանալից փառք անսպասում տիրապարատա :  
Օ ի՞ եւ քեզ կըսկիծ է յօդ առ ապաշուք շիրմիդ եղօրս ,  
Շատ է այդ բաժին յերկրի մարմնայդ իմյ հողապատեան ,  
Թաղ առայժմ հանգիցէ գա ՚ի մայրենի հողցն ՚ի ծոց :  
Գայ գարուն գամ ես յայնեամ եւ զեղըսյրիկդ իմ բողըովեալ  
Կոնում յանձուկ ՚ի տանեկդ հանեմ յերկինս լսյնատարած  
՚ տուն հօրըն ՚իրիսասի ուր օմեւանք բազում են յօդ .  
Արձակ արձակ ՚ի նոսին թող ձեմ առցեն սրունքըդ կըծկեալ :  
Ու պիտին տաճար դըմա որ երկնայնոյ է ցանկացող ,  
Այդ եւ եթ այնոցիկ , որ ՚ի սմանէ վրիպեալ են յօդ .  
Եւ ըզլցու իւրեանց միայն լընուլ կամին երկրաւորդ .  
Իսկ որ արդ վասն իմ հոգւոյս ուրախ լինել ես ասացի

Ընդ հանել նոցին փութով ՚ի հայրենիս այս անտըռտում .  
 Այլ երբ հայիմ եւ յերկնուստ յիմդ Այրարատ՝ շարժիմ ՚ի լոց .  
 Տեսանեմ լզգտ թափուր ՚ի բիւրաւոր ժողովորդոց ,  
 Տեսանեմ խապառ մերկեալ յիւր ճոխ փառաց նախանձարկու .  
 Նեծեծեմ ՚ի վերայ վանորեից , աւերակաց ,  
 Օքոս լուսատուին Հօր Ճըգունք եւ իմ կանգնեալ զարդարեցին .  
 Հառաջեալ յոդւոց հանեմ եւ ՚ի վերայ ճոխ գաւառացն .  
 Ոյց կառաւար էին իշխանք չորեքհարիւր արքայաշուք .  
 Լամ եւ հսկիս մորմոքի զմէն մի զարմից նախարարացն ,  
 Առաւել եւ յոյժ կարի զառհմին իմց Արշակունեան ,  
 Որոց ձեռք եւ շառաւիզք համայնաջինջ լսակառեցան ,  
 Եւ զանուանս աշխարհալուր , ո՛հ , մոռացաւ մանկամ անգամ :  
 Ես վասն այն սուր ըզդ ենում եւ յոզդ նըստիմ՝ թէպէտ յերկինս ,  
 Ինձ այս տեղիք ուրախարեր գառնան տրխուր տեսարանք .  
 Եւ ցողեմ յամզոց սիրոյս շաղ ՚ի վերայ երկրիդ Հայոց՝  
 Նեղեալ արտօոր ՚ի յերկինս առ աթոռուով պետականին .  
 Եսոր գուցէ զուարթոցոց յից ըզմառամեալդ իմ Հայաստան :  
 Արդիւսոցին եւ յիւր լերանցդ ՚ի վեր ազքիւրը հայրենասէր ,  
 Վըտակունքն եկեալ ՚ի մի յորդոր գնասցեն գետահետեալ ,  
 Ծնիթասցին իբրեւ զիշիրատ , Երասին ՚ի մէջ խոնարհ դաշտացդ ,  
 Եւ երկրիդ ծարաւելց տայցեն ըզնուր առատ առատ ,  
 Օրծեալ փլխորին եւ բերուն հողացդ ՚ի գուրս բողընչեցէ  
 Ի ծոցոյն իւրց զցորեան սովեցելց մանկուցդ ՚ի հաց .  
 Կերիցեն կըշտապինդ եւ յաւիտեան մի քաղցիցին :

Ընդ ձեզ արդ ժամէ խօսիլ , Հայկեան բողընչեք ՚ի հող օսար ,  
 Ար ըզՃըրագ լուսոյն մըտաց լուցեալ ելեալ էք ՚ի խընդիր  
 Պանձուն կորուսելց յԱրամեան տուն գիշերացեալ :  
 Աի կասիք մի կասիք ՚ի ստէպ ըստէպ յորոնելցոց  
 Կարծելով թէ ոչ ՚ի տան կայ թաքուցեալ գանձ հայրենեաց :  
 Աչ , ՚ի գմա խորեալ է այժմ հողով խաւար տըդիստթեան ,  
 Թէ միայն զիւղ ՚ի հրագիդ յաւելուցուք ըզերն ասեմ ,  
 Ծոյտ ըզնա հարուստ լուսով գորին կարեք գուք գըտանել :

Այլ միշտ ընդ այս գանձուն եւ զիս խընդրէք լւառն ՚ի Անպուհ  
 Ողոբեալ նոր այդ սիրալ ընդ փոխիլ ձեր բնութիւն յանց .  
 Եաց ոչ այլ իմ լուսասուն լուզու զիս՝ պինդ գըրկեալ ՚ի գիրկն .  
 Ինձ ՚ի գէմը բերելով զհարուած նետին եւ ըզբաժակն .  
 Չէ պիսոյ եւ ձեզ այլ զօրեղ բազուկո գէմ մըրշնամեաց .  
 Բարձան այժմ ՚ի յերկրէ Ծաղուհ պարսիկ եւ Գեթուեհոն .  
 Ռնդ հողմոցըն բըռնաշուն արդ շընչն օդք խաղաղասիք .  
 Յորում տէրըն երեւի Վասեաց ՚ի գլուխ գըթով իւրով  
 ՚ի Անպուհ լւանէն երկնից իջևալ կըրկին յայցելութիւն :  
 Եւ ոչ եւս պիտոյանն զէն եւ զըրեհ , վահան եւ տէդ .  
 Այլ հանձար , իմաստութիւն , որ առան ըզփառը ժառանդէլ .  
 Եւ ընդ իմ ձեզ կառաւար տէրն է երկնից միահեծան ,  
 Որ առանց Աւառողյաց հովուեր երբեմն զիպայէլ :  
 Այս՝ Այրարատաց արժան ետես նախասեսուշն ,  
 Որ թիւրէր զընթացը իւր մինչ վեր առնոյր ՚ի բարձրութիւն .  
 Ասոյի գէթ խոնարհելովդ յանբաներիւր գընալ շաւիդ .  
 Տուր արդ լոռել , ողբերգու , քնարիդ լեզուի աշխարանուագ ,  
 Եւ եւ առ ըզլալական մանկախարդ քո հրաւիրեալ այդք ,  
 Առ ՚ի բաց գնա ՚ի շիրմէդ մի տար ինձ շատ խօսել յերկնուսո ,  
 Եւ ոսկեցդ իմ ՚ի ներբայ մահարձանիդ հեծել ողորմ .  
 Օըծեալ ըմպեալ դառնապէս զիջեալ կայլակս արտասուելոցդ .  
 ։  
 Վայրամած զերեսը ձեր ՚ի վեր առէք արդ , ոլ մանկունք ,  
 Եւ յետին համբայր տրւեալ սուրբ տապանիդ՝ ելէք յուղի .  
 Դարձուցեալ անդրէն ըզձեզ տանիմ կըրկին Ա՞ռըստունիս  
 59 Կարեկեան ՚ի մենաստան շնեալ հանդէս Առտէր կըզցոյն  
 Երկորումք խորանայարկ սուրբ տաճարօք վայելորէն .  
 Ոին յանուն Աստուածածնի եւ միւս նախկին վլկայուհոյն  
 Ասնդընաց պարկեշտ կուսին հետեւելցն թագէսոի ,  
 Ուր եւ իսկ յիւր տաճարին կան հանդուցեալ մաքուր նըշխարքն .  
 Իսկ յետուսա խորանին ՚ի սուրբ մատրանըն նուաստակերտ  
 Աւանդեալ են այն մասունք , որ զհրաշահիւս գրեցին մատեանն  
 Զօնեալ ողջան միանձանցն աշակերտեալ ՚ի կրօնաստանս .

Ա. Ա. Հնորհաց հոգւոյն, մանկունք, որ եմք նիազ եւ փափագող,  
 ի տապան դիմեալ սըրբոյն առ այս կալցուք ըզնա օձան.  
 Եւ պատմեցից անտանօր զմին 'ի հրաշից երանելցն  
 Եւ 'ի փառու ներգործովին որ ըզծառայն պատուէ այնպէս:  
 'Իըմնեայ ոմքն բարեարոս բնակեալ երբեմն 'ի գիւղս՝ Արբեկ  
 Եւ ըզհաւ մի դընել թուխս կուսան կընոցն որ էր տընտես:  
 Եւ այն ինչ հաւըն նորեկ ձետովք ձեմեր 'ի բակ վանից  
 Խուճապեալ 'ի մըրըրկէ պատըսպարեր զձագս ընդ թեւօք  
 Ապաւէն խընդրեալ ինքեան զերկանաքարն յեցելց յորմ:  
 Եւ, չգիտեմ, չարին հնարիւք թէ իսկ վերին ակնարկութեամբն  
 Անկաներ քարն ապաւէն զհաւըն ձըմէր ձետովք հանդերձ:  
 Զայս տեսեալ տընաեսին տարակուսէր մեծ երկիւղիւ,  
 Ա. Ա. յուշ ածեալ ըզԴրիգորն, ում ծառայէր սըրափ մըտօք,  
 Եւ ըզնա, որ զաղաւնիսըն տապակեալ թըռոցց հրաշեք:  
 Ըստ անդէն լընոցը 'ի մազ զնոսին տանէր 'ի դիր սըրբոցն:  
 Բարձէ, յետ պահու միոյ կենդանանայր հաւըն մեռեալ  
 Եւլանէր եւ գըրգալով գայր առ տընտեսն առեալ ըզծագսն:  
 Կամի՞ք զի զձեզ, ով մանկունք, հանից 'ի լեառն եւ քարանձաւն,  
 Անդ ուր իբրեւ յառագաստ հարսըն հըսկէր աղօթանուէր  
 Փեսային իւր անձկութեամբ մաշեալ ոգւտովըն խանդակամժ,  
 Եւ 'ի սեղան սիրոյ սըրտին յիշատակաւըն ձենձերեալ,  
 Տես մինչեւ ըզտենչալին առ 'ի սէր իւր իջեալ յերկնից:  
 Քանզի մինչ երանելին նդ այգւոյն բանիլ նոր զուարթաբեր  
 'Եւ իրէր իւր փեսային զիսորոց սըրտին սիրոյն նըւէր,  
 Ա. Ա. ինչ զաչս 'ի ծովըն կցս դարձուցանէր յԵւ տէր կըզզին,  
 Տեսանէր ըզնա ողջոյն լըցեալ լուսով ծիրանափայլ,  
 Եւ 'ի մէջ լուսոյն երկու արեգակունք հրաշաճաճանչ,  
 Ուստի ձայն քաղցրիկ լըսէր, Եկ Դրիգորէ, Եջ 'ի լեռնէդ,  
 Ուստիր եւ առ ըզքո աէր ըզտենչալին ում ցանկայիր:  
 Ո՞վ, զինչ տարփաւոր հարսին յակճիռս կացեալ ընդ այս,  
 Եւըն անքըթիթ 'ի կըզզին սիրոյն 'ի սէր յափշտակեալ  
 Զաքըն ծով ծիծաղափիտ գեղգեղելով իշանէր վայր,  
 Եւ ծովուն վերաց ձեմեալ իբրու զՊետրոսն առ սիրելին

Ո՞տենայր եւ անկանէր նոդ առաջ կուսին զբւարձախառն .  
 Օմանկիկ Յիսուս մօրն ՚ի գըրփէն առնցը ըղձիւ եւ համբուրէր .  
 Տայր անդրէն եւ դու , ամէր , առ ըզքու տէրըդ կուսածին .  
 Վաշ , լրցաւ սըրտիս փափագ , գոհ եմ ըզքէն , մայր անարտա .  
 Այսպէս երանելին տեսոյն եւ եթ չկղեւ արժան ,  
 Այլ եւ ըըրթամբք համբուրեաց զտիպ լուսագեղ Եճորդւոյն .  
 Այսպէս այրին եւս հովուաց լեալ զուգակիր փոքրիկ կըզզեակդ  
 Երեւեալ ՚ի դմա հրաշիւք կուսին որդւովլըն մանկացեալ .

Են եւ այլ շատ փանորայք ՚ի գաւառիս Բուշտունեաց ,  
 Այլ գեղով զարմանալին զիս գրաւելով քարշեալ տանի  
 Ունասատան Եղթամարայ հրաշազընին ՚ի Հայաստան :  
 Այն է որ անդ ՚ի ծովուն զգլուին ամբարձեալ վասեմաբերձ  
 Չեռն ՚ի նըմար հրաւիրէ , օն երթիցուք անդըր , մանկափք .  
 Եայց , եղոնկ ինձ , եւ աստեն զիս ըմբըռոնեն ցաւք ՚ի ներքուստ  
 Ալլոկնակի տան ՚ի սրբակս ՚ի վեր հանել ըզհառ աշումնի ,  
 Արեկ այժմ որ իսկ աչօք հիազըքնազ զշմուած սորին  
 Արկատեր եւ քոյդ ՚ի վէպ նըլկարեցեր ճըշգըրտապէս .  
 Թէ զըազում շէնըն նախնեաց՝ շըրջեալ տեսի յաշխարհս Հայոց ,  
 Սակայն զիս ափշեցոյ յոյժ սըխրասարասն Եղթամար :  
 Եկ եւ ըըրջեաց դու այժմիկ տես զինչ կան արդ յայնց շինուածոց ,  
 Եւ զինչ անցեալ գնացին ընդ շինողին փառացըն ճոխ :  
 Ուր պարիսպն ահեղ զակերպ հիմունքն ՚ի խորս ծովուն եղեալ .  
 Օարդարեալ աշաբարակօք եւ գեղեցիկ բոլըր բըրդօք ,  
 Ուց ՚ի գըւսիս գահոյք էին խորանանման եւ տախտաձեւ .  
 Ենդ ՚ի զըօս նըստեր Գագիկ ազատակցոյ զօրքն ըզնովաւ ,  
 Եւ կապուտակ ծովուն գաշտ շուրջանակի կայր տեսարան ,  
 Ուղմաշարժ ալիքն ընդդէմ ծիծաղէին ծաւալ ծաւալ :  
 Ուր քաղաքն ապաստանի պարըսպաւոր ամբակառ.ցյ ,  
 Եւ ՚ի նմա փարթամագցն ազատ իշխանք Բուշտունեաց ,  
 Կամ պալատն , ոյր ըզտեղին նոյն ինքն արքայն չափեաց լարիւ  
 Որոշեալ ՚ի նմա փողոց եւ բուրասատանըն ծաղկոցաց .  
 Օցյս անթառաւամ պահէր միշտ վլստակ աղբերն անհատահոս :

Աւ ուր տաճարըն վեհ շինեալ ՚ի պէտո ըղբօսանաց ,  
 Երկարովք գեղապաճաց գերազանցեալ քան զլատանին .  
 Հորս երեւեր բազմեալ ՚ի գահ արքայն կերպիւ նազելագոյն ,  
 Օիւրեւ պար իբր ՚ի սպասու դասք պատանեաց լուսատեսիկ ,  
 Յանդիման ՚ի մարտ ելեալք հոյլք ըմբըշաց սուսերամերկ .  
 Ենդ եւ ահեղ առիւծունք եւ այլ պէս պէս գազանաց խումբք ,  
 Սոսկալի տեսարան մարտից նոցուն երեւեին ,  
 Հապա զինչ եւ զերամոց հաւուցն ասեմ գունակ գունակ՝  
 Գեղալիւրեանց ընակաւոր ընդ երկնագոյն յորմ նըկարեալք .  
 Դիմես թէ նդ օդ ձախրէին թեւապարեալ կենդանապէս :  
 Ուր սոքին , ասա , պատմիչ , էրում եւ մի ոչ երեւին ,  
 Ոի միայն նոցին տեղիք արդ նըշմարին աւերակեալ :

Վայդոքիկ , ողբերգու , երկրաւորին էին վայելք ,  
 Եւ մարմնոյ ունայնասէր բաժինք տըւեալ անտեւական .  
 Եւ գիւրեղծ աւազափուլ խախուտ շինուածք հիմունք ՚ի հող ,  
 Շոյտ վասն այն ՚ի շընչմանէ հողմոց փլուզեալ տապալեցան ,  
 Ի գոյունց միայնակ զարմանագործ կաթուզիկէն ,  
 Որ բաժին գոլով հոգիցն , հիմունք յերկինըս կանդաղեալ ,  
 Ոինչեւ ցայսօր հաստատուն եկաց անշարժ միշտ ՚ի հողմոց ,  
 Վայ մի դու չերեւելքօք մեծագործին յաւելուր փառս ,  
 Շատ է այն պարծանք նըմին եւ յիշատակ յաւերժական :  
 Վո ուրեմն այտի զմանկունս տար տաճարին այն յանդիման ,  
 Ես ցուցից անտանօր զհանձար սգւոյն մեծագործին ,  
 61 Եւ մատին Վանուէլի զՃարտարութիւն ամենարուեստ :  
 Տեսէք ահա զարտաքուստ յորմոց վերայ նորին գրօշուածս  
 Օվէպ հընոյն եւ ըզնորոյս ձըշգրիտ ՚ի վէմըս քանդակեալ .  
 Դոգջիր թէ նոր յանդիման բերեն աշաց զանցելոց գործ :  
 Կախատուղծք տերեւապատ առ թըզինեաւ պատասպարին ,  
 Երարին ՚ի վերայ ծառոյն կացեալ ձայնէ զուրեւն .  
 Ե վերայ ելեալ կայէն ըսպանանէ զլուքէն անմեղ .  
 Վասեաց ՚ի գլուխ կայ ՚ի նիստ նաւըն Եցեան անառագաստ ,  
 Վզաւնին շըլաբեր ընդ պատուհան մըտանէ ներքս .

Արքահամսուր ՚ի ձեռին զենու զորդեակն իւր սիրելի ,  
 Առ նովաւ խոյն յեղերաց ՚ի Ապեկաց ծառայն կախեալ .  
 Խահակ օրհնե զՅակոր զաջն ՚ի վերաց գրինայն եգեալ .  
 Փախուցեալն ՚ի յեղբօրէն զքարն ՚ի սընարս եգեալ նընչէ ,  
 Եւ Անդուիցն առընթեր , որով մարդիկ յերկրէ յերկինս .  
 Յովսէփ՝ արեւ , լուսին եւ մետասան աստեղքն ՚ի յասան .  
 Ոնվուս՝ եւ առ անթուք տախտակ քարանցն ասսուածադրուշ .  
 Եհարօն թագն ՚ի գլուխ եւ ՚ի ձեռին բուրվառ իրնից ,  
 Քահանայքն ըլտապանակն ՚ի յուս բարձեալ ընդ Յորդանան .  
 Դաւիժ պարսպարիւ Գովիաթուն կայ ՚ի ճակատ .  
 Ապրասամբն Երիսողում զվարսիցն ՚ի կափ որով պարծէր .  
 Ասոմմն առիւծադրու ՚ի գահ բազեալ ըքեղակերպ ,  
 Եռաջի նորին ՚ի գաս երկու կանայքն եւ նոր մանկիկն .  
 Եզիայ կառօքն յերկինս եւ Եզիակ հայի ընդ ելն .  
 Եսայի , որ ՚ի ըրթունս մասուցանի հուրն ունելեօք .  
 Դանիէլ , եւ հին աւուր ծերն ՚ի յաթոռ նըստեալ փառաց .  
 Հետզարհուրն Երակում իբր ՚ի վիմին կացեալ պահօք ,  
 Ենդ նոր գործ խաչեցելոյն անդուստ հայի զարմանալեօք .  
 Ի կիտէն կրթեալ Յօնան առ Վըդմենայն ըրքով նըստի .  
 Եյակն եւ այլ մարդարէք եւ նահապետք Խարայէլեան  
 Ի մի շար ըսրջանակի կան պարաւոր զեկեղեցեալ .  
 Թնողեալ արդ զայդսիկ տեսէք եւ նոր կտակին ըզիէպս .  
 Եւեսիս տայ Գաբրիէլ հաւան կումին խօսեցելոյ .  
 Աքանչէլի ծնունդն ՚ի յայրին , հրեշտակք , հովիւք , խօսնայր Յովսէփ .  
 Ենդ եւ մադք աստղահրաւեր զննայս ձօնեն արքայ ծնելոյն .  
 Բնծայումն ՚ի տաճարին Յիսուս ՚ի գիրկըն ծերունայն .  
 Յովհաննէս ջուր ածէ զիսնարհ գըլսով մըկըրտելոյն .  
 Տէրն իշով յըրուսաղէմ , մանկափեն ՚ի ձեռս արմաւենիս .  
 Փըրկիչն ՚ի վէրնասատնն յընթրիս բազմեալ ընտրեալ դասուքն .  
 Ի ներքայ իբր ՚ի պարտէղն ՚ի ծունդը կայ խաշապատրաստն .  
 Հրեշտակն վերուստ կարկառէ զմահուն բաժակ յօժար սպւցն .  
 Վասնիչն նենդաւոր հրագեալ ՚ի հեղն համբաւրիւ .  
 Զեռակապ առեալ տանին զինուորքըն չար զուէրն ՚ի յաստեան .

Օ փայտ մահուն անպարտակիրն առեալ գիմէ ՚ի Գողդոթայ .  
 Օ խաչիւ որդւոյն փարեալ Ոայրն , անդ սիրելին եւ Յովշաննէս .  
 Թաղումըն կենդանւոյն , պատէ Յովսէփ զանպարագիրն .  
 Յարուցեալն ՚ի կոյս վիմէն եւ յաղթական դրօչն ՚ի ձեռին .  
 Համբանալն ՚ի վեր բանին ուշաշկերտացըն կալ յակձիռս :  
 Առաքեալք եւ ընտրեալ սուրբ հայրապետք եկեղեցւոյ  
 Ոէն մի իւրեանց նըշանիւք , որ առ նոսա յայտնեն լզչնորհան .  
 Ոատթէս , Ոարկոս , Վուկաս , եւ Յովշաննէս արծուաթըռիչն  
 Խորհրդեամբքըն կենդանւեաց ՚ի չորս կողմունրս քանդակեալ :  
 Տէսաննէք եւ արքայից Արշակունի եւ Արծրունեան  
 Օ կերպարանս ահեղատես եւ ըզհասսակս հըսկայաձեւ :  
 Եա յաւետ ընդ փառացի պատկեր Գագկայ նայեցարուք .  
 Ար հաւատով մեծապարծուն բարձեալ յիւրում բազկաց վերայ  
 Օ բոլորակ տիպ տաճարին ՚ի ձեւ փոքրիկ ճշշգրտահան  
 Շնծայէ ձեռօք փըրկչին որ յանդիման իւր յօրինեալ :  
 ՚ի թիկունս եկեղեցւոյդ անցեալ այտի տեսէք եւ անդ  
 Օ որթ եւ զուռս ողկուզազարդ այգեգործովք ՚ի միասին ,  
 Զիթենիս մանրապըտով եւ այլ պէս պէս ծառըս մըրգաց ,  
 62 Օ ի՞ մանրամասին կերպացեալ են ձիւզովք պըտզովք :

Օ արտաքին գեղեցկութիւն տեսիք ահա եւ պանչացայք .  
 Արդ եւ ՚ի ներքըս մըտեալ սըրբասահման վեհ տաճարիդ՝  
 ՚ի իտեցէք եւ ըզներքին շոքեղութիւն փառաց դորա .  
 Թէ ողջիկ կան տակաւին ոչ կողոպտեալ ՚ի թըշնամեացն :  
 Ազնուկ եւ զիս , ողբերգու , ես եւս ընդ քեզ ըզալ առնում .  
 ՚ի անզի ոչ որպէս յայնժամ՝ արդ տեսանեմ ըզուք ներքին :  
 ՚ի րունքըն իւր մայրատախտակ քերեալ գերփեալ են համայնիւ ,  
 Ար պատեալ էին համբուն զուտ արծաթեաց փայլուն թիթղամբք :  
 Զերենին ՚ի յորմունս այն ծաղկաձեւ ոսկեքանդակք .  
 ՚ի պատկերս անօրէնութեանց եւ ոչ ոսկով յեռեալ ակունքն :  
 Հայիմ , ոհ , եւ ՚ի սեղան եւ տեսանեմ մերկ ՚ի զարդուցն ,  
 Ոչ աշտանակ ոսկեձոյլ շուշանագործ բազմաձիւզեան ,  
 Կամ սրահակ մետաքսահիւս գունեան թելօք նարօտ նարօտ ,

Կամ՝ Օածկոյթ բազմոցին մարդարտաշար համառակեալ ։  
 Օայսոսիկ, աւաղ, ողջոց յաւար տարան հինից հրասակը  
 Այդպէս մերկ թողին ըզդա յիւր ՚ի ներքին հանդերձանց ։  
 Օգեցուցանել վերըստին ձեզ ըսպասէ, Հայկեան մանկունք ։  
 ՚Քաջ ահա գիտեալ տեսիք ՚ի հոյակապ այս մենաստան  
 Օհրաշարուեստ ճարտարութիւն եւ ըզհանձար մատին Հայոց ։  
 Ոյր յորժամ ոյժ զօրալիկ տային բազուկըն քաջազօր,  
 Եւ արիւն յամէն սրբուէ խաղաց ցամաք մատին ՚ի ջիլ  
 Օայսպիսի զարմանալիս մատին ողջիկ այն քանդակէր ։  
 Եցէ, զի եւ դարձեալ խաղալ առցէ յամէն սրբոից,  
 Եւ մատանց մեռելութեան տացէ շարժումըն կենդանի,  
 Յարիցեն եւ այսպիսեաւ զհանձար Հայոց հանցեն ՚ի լսու ։

՚ նուագ վերջին, ով մանկունք, տանիմ ըզձեղ ՚ի միւս կըզպիս  
 ՚ ՚ իմ եւ կըտուց սուրբ կրօնաստանըս միանձանց ։  
 Թըռիք հասպ թեւածեալ զծովուն հատեալ լսյն ասպարէզ  
 Շոյտ հասցուք անդ ուր կամիմ գիւր տալ սովից իմ վաստակեալ  
 Եւ քնարիս թուլադ աշնակ՝ հանգիստ վայրիկ մի լրութեամբ ։  
 ՚ կաք, վաշ, յիմ սիրեալ տեղ եւ խաղաղիկ նաւահանգիստն,  
 Ուր փութան նաւքըն խոռվեալ՝ զերծեալը յալեաց կենցաղոյս այս  
 Օխաչին բացեալ զառագաստ հողմով սիրոյ վիրկչին վարեալք ։  
 Եւ ՚ի տառան իմն մըտաք անձեռագործ եւ հողանիւթ  
 ՚ փաքրիկ ծովագիս կաղմեալ վերջին ճարտարութեամբ ։  
 Ուր սպահին մարուր երամ սուրբ աղաւնեաց մըշտամընշիւն ,  
 Ուր փախուցեալք ՚ի բազէից ՚ի ծոց սորին թաքչին անքոյիք ։  
 Ռապարէզ է աստանոր իրմիլից այլ իմըն մենամարտ  
 ՚ րոշու խաչին խրախուսեալք ընդգեմ չարին աներեւոյիք ։  
 Եւ ոչ ՚ի զէն այլ յալօթա վասեալ մարմնովքըն մերկանդամ  
 ՚ արտացեալ ընդ բելիար զգեամնեն ընա չնորհիւ խաչին ։  
 ՚ զըքատին յանձուկ խրցիունս մըտել, մանկունք արդ շըրջեսցուք ,  
 Ուր ՚ի սոսին շինեալք են անձուկ հետոց հետեւողայն ։  
 Օի՞, տեսէք, մութ եւ անշուք գեղարմարիսուր են բընաւին ,  
 Պատեալ սրմովք գուզնաքեայ, ցած եւ խոնարհ են առաստաղքն

Ո՞ի եւ կամ երկու լուսանցս ունին միայն 'ի յարեգդէմ ,  
 Յօց շողիկ կաթեն եւ լցո առնեն անձանցն արգելական :  
 Իսկ յատակք են անպահոյք լոկ խըսրիկ մի արկեալ եւ եթ ,  
 Զարմանամ , բբր 'ի խոնաւ գետնոյն մարմինք ոչ խօթանան ,  
 Այլ միշտ առողջ մնան եւ ժիր թէ եւ լինին հարիւրամեայ :  
 Խակայն ոչ ընդ այս յաւէտ այլ ընդ նոցին վարս հիանամ ,  
 Որ այնչափ տաժանութեանց տանին ոգւով ժուժկալասէր .  
 Խարմանով մեկնահանդերձ կըուուին սասափիկ ցըրտոյն ընդ գէմ ,  
 Շաղմօրեայ պահօք յաղթեն անժոյժ մարմանոյն ախորժակաց .  
 Եւ արթուն հըսկողութեամբ աչաց քընոյն ծանրացուցիչ :  
 Են ոմանք որ երկնաւոր վարդապետին բերեն ըզտիպ  
 Ենձանձարոյթ անյագ ձայնիւ զգիչերն 'ի գլուխ հանեալ յաղօթս :  
 Կեսք թէպէտ կըծիեալ մարմանով զաղաբողոն առեալ վերայ  
 Ելնչեն այնպէս անմահիճ գօտին առանց լուծանելս .  
 Շայց անդէն վաղայարոյց լինին յերկրորդ պահ գիշերոյն  
 Ոինչ ըստառեր պատէ զերկրաւ բնութիւնք լուեն տիեզերաց ,  
 Եւ մարդիկ աշխարհի նիրհեն փափուկ 'ի յանկողնոջ .  
 Եցնք արթունք եւ զըւարթունք 'ի սուրբ աղօթը կանիսելով  
 Պաշտեն ըզտէր անդադար զուարթնոց երկնից նըմանելով :  
 Այլ յորժամ ձայն զանգակին կոչէ զոգիսըն տըքնասէր ,  
 Եւ զնոսին , որ գոգ թէ նոր զայս տըւեալ են քնոյ անօսր .  
 Որպէս արագ եւ նոքին զըուն թօթափին յարտեւանաց ,  
 Եւանեն լուրջ եւ զըւարթ փոյթ ժողովին յեկեղեցին :  
 Ենդ ըսկիզբն առնուն հընչել զ' յաւթեան քընար սաղմոսերդուքն ,  
 Ոմանք լուս կացեալ նոցա նըւիրեն ունկըն մըտագիւր .  
 Այլք յոտից վերայ անշարժ նդ երկիր հային միշտ ակընկոր  
 Քաղցր 'ի ձայն երկայն զմայլեալք հրեշտակային սբ օրհնուեցն ,  
 Կեսք ըստէպ ծունըր կըրկնեալ եւ մածուցեալ զգետնով զերեսս  
 Ի հանդէս ժուժկալութեան չերմ արտասուօք հայցեն ըզնորհ .  
 Եւ ըզձեռոս , որ չէ լցեալ արեամբ մեղաց աշխարհիս այս ,  
 Տարածեալ միշտ պաղատին վասն աշխարհի խաղաղութեան :  
 Իսկ յորժամ աւարտեն զերկար պաշտօն ձաշց ժամուն  
 Ելեալ ' տանեն աղօթից երթան յառաջ 'ի ձաշտառուն .

Ոմն անդէն ՚ի յամբիոն ելեալ կորդայ զլ արըս հարանց ,

Լուռ մընջիկ այլքն ՚ի սեղան ընդ ճաշակելն ՚ի միտ առնուն :

Օ ինչ է սակայն զօր ճաշեն , այսրու տեսէք զօրէն պահոց ,

Լոկ հացիկ ընդ բանջարսց զօր համեմեն աղին համով ,

Կամ ապուր ընդ եղէն ծերոցն ՚ի պէտս եփեալ ջերմիկ :

Այսր ոչ գոն խոհակեր եւ ամձաբեր կամ ծալարար ,

Ոչ գառինք խորովեալ կամ համագամ պէտս պէտս խորտիկք ,

Ոչ գինի եւ կամ այլ քաղցր ինչ ըմպելիք օշարակաց .

Քանզի ազատ են սեղանք նոցին փափուկ յայս վայելից :

Յանսպաճոյձ սեղանոյն ելեալ ապա զուարթ անտըրտունջ

Գոհանան զպարգեւողէն , գառնայ մէն մի յիւր մենանոց .

Ո երծանեն այնու հետեւ անյագ ոգւով զհոգեմատեանս ,

Որ քաղցեալ ոգւոց նոցին ձաշ է քաղցրիկ հոգեպարար :

Ոիրեմ ես , բազմնհամբեր ճըգնաւորին վախճանելց

Չեզ , մանկուիք , դպղ ինչ տողիւք զհանդէս վարուցն երգելաստէն :

63 Որ ըզվարս խոստովանող աշակերտին բերէր ճըգրիս ,

Օ զող գիշեր իբրու զիանթեղ նա կայր անշէջ արթուն ազօք

Ազօթիւք անհաստական ընդ լստուծոյ խօսեալ ՚ի սիրս :

Բացօթեայ ճըգնէր յաւէտ ՚ի մէջ կըզզցին ուր եւ կամէր ,

Եւ զողեալ յոլով անդամ ՚ի գարափորն իւր խորագոյն

Ենձաշակ անկերակուր պահէր անդէն զեօթնեակ աւուրս :

Արդար , այլ արտասուէր իբրեւ ըզյոյժ մեղուցեալ ոք ,

Եւ կըրինէր ըզրթամբք անդուռ զիսնարհ մեզայն մաքսաւորին ,

Յամենայն ՚ի շաբաթով խոստովանէր զու գործեցեալսն ,

Եւ ըզհացն իջեալ յերկնից միշտ ճաշակէր , ոչ յագենայր :

Ոչ միայն էր ընշատեաց , այլ եւ շննդրէր ըզկարեւորսն ,

Օ ըրկէր զանձն ՚ի պիտոյից տայր ընկերին կարօտելց ,

Կենդանեացն առ աշխարհ մեռէալ էր նա բոլորովին ,

Սոսկացեալ ՚ի յերկուս եւ ըզգեցեալ զերկինս հոգւովիլին ,

Ծզմարմինն ՚ի խաշ հանեալ անտար վրշտօք ժուժկալութեան

Կարօտեալ կամովին նեղեալ մարմնով եւ շարշարեալ :

Այսպէս երանելին իբրեւ զարեւ ՚ի բոլու տասեղը

Փայլեցաւ ՚ի մէջ եղեարց պայծառ լուսով ճըգնողական .

Եղեւ անհամելոց աղ համեմիչ վարսոքըն խիստ,  
Եւ խըման խաչակրօնից հեղեացելոց ՚ի նոյն հանդէս :

Հաս ժամշահա, զի ելցուք եւ առ ծովուս ՚ի աջրերունեաց  
Շղթերջն քնարի ողջունի, ո՞հ, ես հարից սըստաձըմեալ  
Յուղարկաւոր լեալ ձեղ անդ մէն մի անդրէն յօտար աշխարհս :  
Դուք՝ մանկունք, որ խելըլլան մըտանելով գրախտին ընդ դուռն  
Շնեմեցայք ՚ի Հայաստան, ասուն եկեալ ելիք արտաքս :  
Այլ ասս վայրիկ մի դուլ տուէք ձերում ոսից մի գնայք յառաջ,  
Ելքարուք թէ զինչ լալով ժըտէ ՚ի ձենջ ողբալի մայրն :

Ովիմ որդեակք մայրասէք, զձեղ որ առ սէք իմ հայրենւոյս  
Ողբերգուդ հրաւիրեալ՝ երեր ՚ի յիս եւ ձեմեցայ :  
Երդ երթայք, այլ քան թէ զիս դուք մոռանայք մինչեւ խապան :  
Յուշ լիցի ձեզ Այրարատ եւ Վայրն ձեր ամենածին .  
Եւազանըն Եփրամասյ ծնողին արգանդ յորդիս լուսոյ .  
Խոր Վիրապ եւ սիրեցեալ տուն Վրիփորին լեառըն Աւազուհ .  
Եւ շիրիմք երանելի հարցըն տաճիչ հոգեւորաւն :  
Յուշ լիցի ձեզ եւ Վասիս, ալեւք ծերն եւ Երադած .  
Տեհնալի տուն Թօրդոմայ, յորմէ ելքալ տարագրեցայք .  
Թօեկն առ թէկըն շարեցեալ այն ապագոյն թօնուտ լերինք .  
Շնիսարոյս հովիաք եւ ձորք եւ հովիցին մարմանդավայրըն .  
Քաղցրահոս ողբերակունքն, այն խոխոջիւն յորդոր առուտաց .  
Այն սիրուն բազմաբուրեան ծաղկունք, որոց առիք ըղհոտ .  
Դիւր լայն պարարտ գաշտարայքն եւ այն կանաչ մարգագեաինքն .  
Բերքի եւ կորդ արարայքն, որ լսագասեն արօրագրաց .  
Յուշ, նա իմ աւերակաց տեսիլ եւ կերպն աշխարելի .  
Այն հիմանց խախանալ քարինք եւ այն նըշխարք մանրակասոր .  
Մարմարեայ սիւնք մամնասպատ եւ թաւալեալ այն մահարձանք .  
Այն փլըեալ եկեղեցիք եւ տաճարաց մնացեալ կամարքն .  
Այն ամայի վանորայքն եւ մոռայեալ ուխտատեղիքն .  
Դուք մի թէ զայսասիկ մոռանայցէք ՚ի յաւիտեան ,  
Կամ խազառ ոչ յիշցէք զբաղցր այն տեղիս բնականունդ .

Կամ թողուց զիս այրի եւ զիմէրկիրդ անմարդ աձայն։  
 Յիս, ով իմ մանկունք, յիս գարձ առէք նախնոյն նըման։  
 Ու առէմ տարբեք եւ զարմօք, շատ է միայն որբուիւ սիրալ։  
 Օհամասեռ Հայկեան սերունդս, յոր վայր իցեն թէ սիրեսնէք,  
 Ենդ եմ ես հայրենիս եւ զայն անշուշո ինձ վարկանիմ։  
 Չէ այն որ հայրենասէր, որ կայ առիս, այլու սիրէ,  
 Հուակ կացէալ, բայց ոչ հայի յողորմ տեսիլ մերձաւորիս  
 Օաչըս յինէն ամփափեալ զիւրեւ միայն գարձուցանէ։  
 Հեռացելց սիրողին լերինք բարձունք չեն խոշընդակն,  
 Քաջ կարէ նա եւ անդուստ ըզհեռացեալս նըմարել։  
 Եւ զերդ արեւն ՚ի բացուստ շող արձակիլ մըմագնելցու։  
 Գնազըլը բարեաւ արդ, մանկունք, եւ զիս այնպէս գուք սիրեցէք։  
 Խոնարհեալ զհող հայրենւոյն համբուրեցէք փրչկեալ սրբափւ,  
 Ասացէք եւ գուք նըմա մնասնիր ողջամք, ով Հայաստան,  
 Են, մեկնեալ սյամմ ՚ի նմանէ երթայը արբոսում ըզհանապարհ,  
 Ոմն ՚ի հիւսիս ոմն ՚ի հարաւ ոմն յարեւմուտս ՚ի տարաշխարհ։  
 Օքաղըր արեւըն հայրենեաց եւ զարարզութիւն թողեալ, աւաղ,  
 "Եղ այլ արեւով լերմացին եւ խառն օգով երթեալ մնանիք։  
 Եւ ՚ի ձեր ծածկի աշաց Ուսիս եւ լեռարն Վարագայ,  
 Եւ ոչ եւս այլ զօդ նոցին ծըծէք որ իմ երգով շընչէր։

Եւ որ ՚ի քէն ելեալ գու որբուիւ գնացեր ՚ի հայրենիդ։  
 Ենդ ձեմեր, աւաղ, աստէն ՚ի իւղանդիսն հարեր ըզհարդ,  
 Ենդ ամսկեալ ցօղեր արտօսոր կամթիւն իջն յերկիր պանդուխտ։  
 Ենդ լացեր կականալի ձայնիկըդ եւ յարեւմըալց .  
 Ամասյն ուր ես գու, գիտես, հէք ողըերգակ Վարաստեան,  
 Քեզ թըլսի թէ հայրենւոյդ յանուշակ ծոց հանդուցանիս,  
 Օի այդպէս քսդ հրաւիրեալ մանկանց լինիս յուղարկաւոր  
 Օաչըլըդ քո բաց, եկ ՚ի միտս, ո՛չ, եւ գու կաս յօսար ազնարհ։

## Ճ. Ա. Ն. Օ Թ ՈՒ Թ Ւ Խ Ե Ք

1. Պատշաճ համարիմ դոց ծանուցանել նախ բանափառց առ ՚ի աղջկ պաշտէ ԸՆ- փափառման գործուածոց բանից յինքան զրցու ։ զի ըստ պատմ մէծ մասն երգոց ։ Երկրորդ գիւմօք յարմարեալ են որպէս թէ իմ հրաւիրակիս կոյշեալ ՚ի հայրենին անոք մասամբ ցացանեմ հրաւիրեալ մանկացն զատկին ։ յար առանիմ զնոսին ։ Առասի որ ընթեռնան պարագն լինել անդ ։ ուր են եմ թէ այսն և երբեմն զիս ՚ի պահը բառ առ թէ ան անհանուն վայրէմ զնոյն զէմուն ։ զոր զիս բաւ կրաքն արցէլ ուշագ մարտ ։

2. Վայել եր ճախագցն նասարէ լ զու ՚ի դրախոյն ևս զիտի բակեան քիրին ևս զուզ բիւրու ։ որ զուարձաի նիւթ եւս ընծայն ։ Անկայն ոչ համարձակեցար եւս ոչ միշյն ՚ի զրախոյն ։ ոյլ եւ յունայն անվզու քրիզէ մակրեան մերու ՚ի խոր ծախան նասել ։ առասի միոյն հարեւանցիկ առ ափամեք քերեալ անցաք ։ եւ զի վաւեմարք եւս ՚ի նպատակն մեր հասանել ։

3. Չ գեցցիս թիւն Արարատան գա- ւասին եւ զորդաւանց թիւն հազըն եւ զրազմապիս բարեաց լիս թիւն վայելու քին բառ անձնայն մասանց սասրազրէ Շա- զոր Փարագցին ։ զոր թէ քել ափարուելի և ընթեռնան ։ կրտես գտանել ՚ի ոկիզըն զրց նորին ։

4. Չայս ԵԼ կիէլ մարդարկեն եւս յայտ առնէ բանիս ։ և ՚ի առնէ թարգմաց ձիով եւ հածելովք եւ չորսովք լին ԸՆ- վաճառու քու ։

5. Վիւղականքն Վասպուրական գաւա- ռն պէրասկ անուանն զանդին ։ ուր ՚ի ցերեկի ՚ի ժամ կիցըն առ եաւ բերե համին զիաւացն ։ եւ թերեւս ազաւացն իցե ոյս բառիս փարախատէղ ։ որ նշանակէ զգուն եւ զմակալատէղ ։ յորում փարախուն ՚ի

զիշերի զշօան ։ Բայց ՚ի սմանէ եւ Յա- սրեթ եւս ՚ի կիր արկիալ եմք ու ամեսական կամ գուռաւական բառու ։ սոկայն չկամութ ցառա օրինակ մինել այլոցն եւ զգուշացու ցանկը եւս զմանկախոր շտանու լ վասովն ՚ի կիր անխափիր առանց պահանջման հար- կին ։ մի գուցէ եւ գուր ընդիս դատիցիք ՚ի նախանձաւորցն Եղանակ մերամ բազ- մահարտուս ։

6. Քանզի եղն անհաւատ ողանդակաւորք ունեթ առ ժամանակար որբացն Յակովուց ՚ի Աթշագեռու որ ուրանոյն զջըն զեղն ։ Դրա այս յարանի եւ Տշմարիս միոյն թեկամք յանդիմանեաց սրանչ լուցործ հայ- րացուն Աթքիս ։

7. Այս յանիործ եւ սոսունի շարք Ա- կառու գեղն եղն ՚ի 1840 թւականին ։ Կառա լսու վլայելոց ականատեսոցն շասրե- ցամ որ բաց ՚ի հայւե միոնէ ։

8. Հայու իսրայ Արամանին է ։ որ ասէ ՚ի կիր տառակցն ։ ա խոմէ կալ բանջարոց ՚ի գաշուն եւ հնձենցու զիստ ։ զի եղի- ցին քեզ ոչխարք ձարձարէքք ։ զարմանեա- ցաւսու ։ զի եղիցին քեզ զանիք ու ։

9. Վահրամ որդի եր Գրիգորիսի Պահ- ըսւաւնոց ՚ի զարմէ լուսաւորէն ՚ի ժամա- նակու գաղուց միքնաց արքոյն Բազրա- տունեան ։ որ քաջու ինեւսու արմեթեան եւ մանաւանդ պայծառագոյն աստուածաց- տութեամք ։ զերազանցեալ գտա քան ԸՆ- յորուն եւ երկից եւ լնդ զէմ թշնամիւ- թըն ՚ի զաշուրման Անի քաղաքին սասարի հարուածավք հար զնաս ։ եւ յութուն- ամայ ձերուն ին բամ մարտոցեալ ԸՆդ- զէմ Եղանակարաց Պարու ՚ի Նահատակեցա- մին եւ որդին իւր զորց Ամամորէն առա- քինութեանց վարու ։ զոր Կուռատէ Մազիսա- րու կարես գտանել ՚ի պատճութիւն հայց

Հերկորդ հասորը՝ ի կարգի Բատքատունեան  
թագաւորացն :

10. Գաղղիկ եր վլրմին թագաւոր ցեղնե  
Բատքատունի հզօր Երեւեալ՝ ի քաջարու-  
թիւնն, այլ աւանը, քաղաքի շարութեամբ  
նմանեալ վասակայ Սիւնչ Վետա Սարգիս  
նենցաւ գաւաճանութեամբ մասնեաց  
զայնափատ տէր ի ձեռս Կայսեր Յանչոց,  
առով ասիւն այն հզօր, որ իրեւ զլին  
Տօրաս սիդայր ի վլրոց լեռաց Հայոց՝ ի  
մշշաշարին հասանց զան երանու փակ-  
եալ ի գաւագիզ շասագին մանչէր փան  
հայրենի աշխարհնեւ եւ բարձանն թագաւո-  
րութեան ի տանին իւրին :

11. Զայս ոմիւ ստոկափ եւ գաղանացին  
վրեմինքառելին՝ գործեաց Արքանան ար-  
քայն Պարտի բառ պատմութւ Վարդանայ յուր-  
ժամ հան նա զ Անի քարաքը :

12. Վերմին կրօքանու եւ ամայնանուն  
Անի քաղաքին՝ չէ յայս ի պատճեգ քաջն թէ  
Երբ արդեօք եղեւ, բայց այս պատճան՝  
Կալար Զահեցին զերկառաշպատելիւնն ա-  
մէ՝ թէլ յահեծիցն Յանչանուն Երդիկոց,  
այն յորու Երկուցեալ բնակչոցն եթեն եւ  
ցուցեան ի հեռաւոր աշխարհն, եւ միոյն  
առն՝ որ ի Եւնասան փախան 40 համար  
առն երն թաղով զայն:

13. Տրտառ եր հաշուեալ ոնն հարտա-  
րակու ազդաւ հայ, որց ձեռամբ իւրի շի-  
նաց Բ Մերտու արքան Բագրատունի Ըլ-  
հրաշակերս կամեազեկ եկեցեցին Անոյ,  
եւ պատճն եւս զարմն ենձ ի քունդի ի  
շարժման՝ գմբեթին մեծ եկեցեցին Ան-  
ոյոց, որ ի կատանակնաւովիս, այն Տր-  
դառ անդ գտնանուլ՝ եցց զնամոր զիւ-  
րան նորոգելու զայն:

14. Զայս նշան բիւրեղն, զօր ի Նենց-  
կաց տունեալ եր բիւրեղ Արքատաց տիեզերու  
կափ, եւ զորթմեթի խանն, որ մարգաւափ  
անէր զննաւութիւն կամպեաւ ի զըսեն  
կամեազեկ եկեցեցին Անոյ, ընկեց ոնն  
ի զննուորոց եւ բարանիւոց, ընդ որ ցա-  
ւեաց յոյժ եւ նշոն իւրի Արքանան արքայն  
Պարտի ի տեսանեն զայն:

15. Ի ժամանակի յարձամ գերեցան հը-  
քեայքն ի բարդիւն, եաւ Երեմիոց Տար-  
գարեն զնուոր ովհանիլոց մաղոնն, որ  
վահար միշտ, եւ թարզոց զօյն ի  
վիճոր մի ցամաք, եւ ի գաւաճան վերաբին

ի գերաւունեն առաջնորդութեամբն Զո-  
րուարեկի եւ շնուր զամանաբն՝ ի ինդիր  
եւեալ զոյն զայն, բայց ոչ զնուր, այլ  
զնուր թանձնմար, զօր իրեւ հեղին ի մերայ  
ողջակիրոցն եւ ընդ ծագելն արեւեան ի  
վերոց ինդյան բարբարեալ այրեցաւ ողջակելն  
տեսան զօրութեամբ :

16. Այս յուապրական բանիքը, որ ի  
զիւրց մանկու այն ոչ եթէ հրաշագետ եւ  
ըզգապատման թիւնել կամիմք, այլ մոյն ի  
իւ յուսոյն եւ ի ցաւայի բանիցն որ ի գի-  
ւոց արագաբին ասուակցօք զրել զայն, եւ  
այս երուշաւուր մեղ այս մի տուր ի  
բրաբր բարպարին և Արանց թագ եւ որ-  
պէս տէրը կամ նախանառու :

17. Զայս ծանուցնել Հարական ի Մե-  
ծանրաշ որննան թիւնն երկորդ ծագիկապար-  
դիւն ի տան այս :

Կայ ի ըզրութիւն դասե պաշտպան եղեաւ  
լուսաւորչնին  
Ի դասուն իւր փութացեալ որբախութիւն  
տօնակցութիւնն.  
Օք հարցեալ ի նմանէ տէլկանապր մարմ-  
նոյ հրաշակեն:

18. Առ այս մինարեկ ի Հարական Եր-  
շնկացին յորս տուն, որ ի լըրինքն՝ «Խօր-  
հորդ խաչեցն գերանց տեղ ոյն դազ-  
գուցաց ծածկացեալ ի ման լըրին տեսանի,  
զնն արքայական ոպանման գործի կենաց  
արքայն ի կենաց գործին նուիրեալ, եւ  
այս :

19. Մանի կցու եր ընկեր որոց Հոռիք.  
սինկանց, որ զանալ ի նոցունց առ անձ  
նոցուն ի լուսուն Անուն, եւ բարպարին՝ որ-  
բառ բնակեցաւ կոչն կոչեցաւ Անուն,

20. Երբարեւ սինկանցն եւ գերա-  
զոց, զոյլաս այն Ալուզ Յանչանեն զար-  
գականին առ Լուսուորին եւ ի յորդին  
նորին եւ թասաւուն յարուն ի մշշ առ եայ  
գրառու եւ զետան Անուն բազմապիսի  
համեմատութեամբ, եւ համարմակիմ ա-  
մել, ի մէ մասամբ իւից զիւ զնուրեկեան  
մասամբ, զօր զիս յաւարտ Յանչանապա-  
տում մատնիւ յարինալ, ի Լուսուորչն  
մերց եւ ընթերցեալ քննեան զնն մասոր,  
տեսանեն յանչամ թէ բանի խորացոց  
բաշական հանհարեց Ալուզն բոցավուեալ  
ի սեր ցանկարացն ի սրովեւից, վայց լուսագոյն

բանեաք ներբռողէ զերտնելին դդրիգոր եւ զեկըալ յառասութենէ սիրոց ոպւշն զուաւելուն սէրն իւր թափէ ի Սևուհն :

21. Չայր ցաւազին արտանջ եւ բազք բառնոց խորենացին ի պատմէն անդ ԸՆ- Տահ սրբոյն Տրդատոյ՝ այսպիսի բանին : Ո՞ որ ի ձէն թուշակն յազագս մեր, ով որ փարտաքտացն մաղթանս, ով որ բան յօժարեցուանող կամ յօրդորական, ով որ յերթաբ մեր բւռնարարձ, ով որ ի գաղն մերաւմ հանգիստ, ով որ տան կամ օթանց մեղ պատրաստեց :

22. Ըստարշն է առաջն անուն Ար- տազ գաւառին, առ որ հուզ և Եւարայրի գաշն ուր եղեւ նահատակութիւն սրբոց Վարդանեց :

23. Քանզի յառաջնաց ցուցաւ տես- լեամբ սրբոյ հօրն մերց Գրիգորի, եթէ ի հօտէ գառանց անսի մնալց են ունալք գայլը եւ յարձակիւց են ի վերց գառանց կոսորել վնասին եւ հանել արեան ճամապահն, որ կոսորեցաւ խոհ ճշգրիտ, ի մեծ եւ հո- գեւոր պատրազման սյումիկ :

24. «Ստիւարցն Հոյոց իրեւե արտօ- քուստ մաստացին երկրազութիւնն հրց եւ արեգակնան սկսան իւրաքանչիւր նորին սուստակասպն բանիւ շնորհակարութիւնն մաստացանիւ Յազկերտ արքային անդ ի յա- տեան Պարսց, եւ առարն Վարդան եւս իրեւե յազդ մանէ հոգւցն խօսեցաւ անդա- նօր, եւ յետ ի մէջ բերեր զիմամտին եւ արիստուք ծառայութիւնն իւր յարէ զինի, \* Բայց արդ յայն համէ այսպէսի կամք են, չնամամ, զի եթէ ցայց մ զործեալ ինչ իշե (իմ), եւ ոչ արեւանի անսաւն կամ գովա- թեան, յայն համէ հնարիմ ամենոցն զօ- րութեամբ եւ ուժով, սկնականաթեամբն Խոսուց զործել գործ այնպիսի, զոր ոչ միայն առաջն առաջն ձեր արեւաց, ոչ եւ ի կոյ- սէր յանին եւ յայլ պազ պատմացի համ- բուն այն մինչեւ յար խօսեան: Եւ զայտար- սի բան իրեւե լուաւ թագաւորն եւ ամե- նայն առագանին Պարսից զայթցին զ Վար- դան եւ ոչ ծանեան զզորս թիւն բանիցն առացելց, որդէ պատմէ Պազմը Փարաց- ին, զոր ընթերցիր ի զիրս նորա:

25. Վան զի սպարութիւնն է Հայաս- տանեաց, ցաշափ նորացն առզն ի յօրո- բոցի ննջ, ի ներբռոյ նորին վարացեալ մանը

հող ի վերց շորի տարածեալ դնեն:

26. Աւանց, կամ ու զզուց ոյն եւս աւան- կամ աւանիք՝ է նաւահանգիստ քաղաքին Վանաց միու ժաման հետի ի նմաննե յարե- մանու հիւսիսակողմաննե :

27. Այդ սուստանք կամ արտարձանիք քա- զարին մեծատարած են յշչ ի գիւրամաքը գաւանիք, յորում առաւել բնակիչք գնի մե- րովնեց քան ի քաղաքն Այնչափ զուար- ձովն եւ զեղչցիկ են այս այցեստանք, պարզանու եւ անսպառ զ ծառավիք զարդա- րիւլ եւ մանաւ անդ յորդագնաց առ ու օք, որ յամենայն հրազդակի զնան առ ծա- ռովք սւահենոց, մինչեւ կարեմ ասել, ե- թէ շնաշնարհիկ են ի մէջ հանուր արխար- հուր :

28. Զին եւ Կոր, ըստ տաճկացն (էսիի եւնիք) է յորդաւատ արեւեր միոյ անուն, որոց անին է մնյա արձակ հրազդարակին, որ ու զզուիք եւնիք ի քաղաքին մինչեւ ի գիւր Աղկայ: Եւերը վասկի սյուն եւ այլ աղ- բերաց, զարդարեալ են կանուչազեղ եւ մանաւանիք լսանուր կամ կարս անուանեալ բառուիք, զոր ու զզիքն չի կարս կոչեն եւ սարբեր ի միւս երկուց անսպահցն եւս, զորս ի կերպարութ արկաննեն :

29. Վարշաւնք կամ զ Վարչն արք ձայն չուրց, որ ի նեղարեան յամանց ինչ եւ կամ յականնե աղբիւրց ի գուրք հոսի սաստակապէս հնչելով յօդցն :

30. Քաջցը ի եւ հոգւեաօր իմ անուշա- թիւն եւ աղցեցութիւն ունի ձայն փայտիք այսմիկ կրծնակ անուանեալ, զոր առ եալ ի շրբորդ պահու զիշերցն ժամանարուն եւս- նիք ի հրազդարակն եւ փազց ի փարց հա- բեալ ընի. յայց ձայննե զարթուցեալ զնան յիշելցին, Եւ այս սպառութիւն միիւն ոչ միայն ի քաղաքին է, այլ եւ ի համերեն վանարայ- եւ զիւզորն վասպութեամբ զ աւ տա ին- իսկ յայլ տեղու Հայոստանեաց, եթէ զ այ- սոյ սովորութիւն, ոչ զ իսեմ:

31. Արաւաց, յայու անուն եւս կոչեն Վասպութականքն զանլոցն :

32. Ըստահամ կոչ այն աղք տանձից, որ ընդ ձիւնանցն հաստանանց :

33. Անդունկ կոմ մեղմիք տանձ, յայու կ վասն մեղմանամ իմնելցն առ եւ զ զնաննեա:

Գիշ զին անձն, մեծաց ոյն է աս քան զոր ամարացն տանձն եւ կարի քաղցը, ոչ

մասն մասն որպես լու շրացուցանեն ընդ արքեալ և զի ին պահն ի ձեւութիւն :

55. Յիմա տանձ . յայտնանէ իմէկ ու ափց որ յանոն համ շտո ոչ տու սրվացն առկ թիմանամամ և յարդ լինելու . իսկ Ելք Հարոցին ից որդուն զհաղաբն միան գաման շտո շտո :

Տրդորդեկանն ամբ փառ է ոս եւ բարձր չեւ եւ գիւրացիւս ասացո՞ր օրովնեաւ յամախ զտանի յամեան այցին :

56. Ծաղկաբրատն խնձոր քանզի ի հառ ստունան ևս զժապին ի բերան պահն նման գարնենի :

55. Անպայի տանձ . համանկան ի մէկ որ ազգ տանձից ից եւ ան զը վերցիւն ի Աշունական բանակոր կաչ . ըստ որու մէն մէն ամեամբն նու քրուն մարդոց :

56. Այլունի տանձ . յարդի է ոս քան զայ մէն անցին տանձ . զը զի անցան առ առ ես ի ծառայն եւ կախան որպես որ ի ներքանան կամ ի թիմին սկնեալու կախն յառասազաց . որով յաման ի մասնաւ :

Առնենի կամ նորդնամեն տանձ . յազաց ոնանից լու ձեւուց տակալ զայ անուն . եւ առաւել եւս տոկուն է ոս քան զայ մէն անցին տանձնաւ :

57. Երկարասակ խնձոր . ի մէջ ամենայն մձն նոյնի մրցացն մը միջուն պարաւարի նազացն համարաց է ոս . զըր մը մը քայ մը ի մրցաց ի ծառայն այլ եւ այլ հարութիւն գուած է որ հենք որ գիւնանց քրազմ ժամանակա . եւ զանան սորին բնակիւքն կը ամբ խնձոր կրցն :

58. Գեղցինի է յայտ կերպ տնկաց որ ծումեան այգեաւոց այցանի : քանին ոչ ի հարդ ցեանի տնկալ եւ ըստ ոյլ պատուաց ու առ առ սորին մէնաւ : այլ ի մէջ նորաց ցի տուաց եւ արմատ որին յայ եւ յա հեակ մէնս բաշխալ բայանման համեալք են ի մերս բարձր մէմբաց . որ լոյնանիստ եւ ուզամից ցինեալ են առ իւրաքանչիւր տուուք . եւ ուսք որ արձակալ զան խառնին բնակ մին ընդ մինան եւ զայուր մին քայ մին ծանակալ կեալ տուաց ականակա : վան այլ արկացը ոչ անշափ յառացն կախն : որչափ ի մերս հարց մէմբին անեալ համառա ան : որ քաղցրագ ցն եւս թիմին եւ կախն արեւահաւ :

59. Առանցին կամ ռամեարէն պազ արքեր . բնիք ոս առ բնիքէր վերին պարագայ համա խանութիւն առանցին : որո ջուրցն որդութեաւ չկարէն զիմանալ ասա մաներ մարդոց :

60. Վաղին եւ անուշանու է ծաղինս այս քան զայ ամենայն ծաղկաւն լիրին Այս բարցայ զայէն ամսն ամսն թէ չառանի յայ ու ուրեք . ամսայն մարդ է զամանիլ ի բիւրակնեալ լիրին կամ յայ լուս ըլուս մարմարաց ամպայ :

61. Չայ զասահ մը զիմէկ խոնչակն չուրց , որ խանութ մանութաւու ու արմատափ ծաղկան զայլութուն կամ զայլութուն իւ չառապարակութիւն . եւ իւուի թէ ի բաւառ ապակութ կամ սաղակութ ազաւութիւն իւ յայ ապակութ իւ չուրց :

62. Խանութ մը զամանիլ ի զանակութ որ տա զայ յարենաւ կամ ի մեռայ լիրին Այս բարցայ յարու տամարտ . չամսն ամսն եւ ոչ զի եւս գնել աստանար ի գուարձն թիւն բանակութաց եւ ի յայ անշանաց որպատագ երգութիւն :

63. Պանասաս կաշէր լիրին բանաս այզամեան յարու կային ինն Այս այցք , ըս համարելին զամերք Արամարդաց շառ տուացն . եւ առ սարապալ լիրին այնինի յայ ու ուրեք մը նույնիւն Այս այցք . որո Ընրին քրիթար տանեան զամ : որ ըմակէ :

64. Կապէլ այ կայ այն մասն զայ ամեալ լիրին սուրելի որ փառ մէջ տուորի է բան զայ որ բարձրաց այլ մասն սաղակութիւն կա չեցեալ ի բնակացն : եւ անդ խիկ թագ ու ցու ի սախիսիսաց մասն կ՛նաց փայտին . որով առ զանան Քայիլային : որ Արտա սուզէ :

65. Ի խոնութեաւ եկեղեցայն փառ մի հետ աի է թագին ճշնաւութեաւ ոյր . գեանափար եւ անձուկ յայտ որ կայ մինչեւ ցայոր :

66. Եր առ Ճանաւու շշու Հալէ աղան մի ի բանագանցին Անայ եզրը յայն մանաւիկ . որ յանց զնեցաւ քափէլ զզմ բեթ ամսացաւ եկեղեցայն առ ի պէտ բազանեաց շինութեան տան իւրամ . եւ յարժամ վազ առ զամարմն ծականալ մարման զզմացաւ ականալ շինել զայն միւս անցում :

67. Թէպէտ ըստ պատմելոյ յայամաս :

861

բաց՝ երկուստուն սիւնք երեւեցան ստուն  
նօր՝ ոյլ ըստ աւանդ ամեւան բնակացն  
եօթն միոյն երեւելը են, վասն այն ըստ  
թեուց յուսէ զեն ռեանց և օթն եկեղեցիք  
կուսացն այսոր. խոկ մեացեալքն ՚ի վերայ  
մերին վարագայ եւ բայցիկոյ ձորայ կոչե-  
ցեալուրը Աստուածածին եկեղեցւոյն երե-  
ւելն են, որ եւ յարեւ ելո հրաժարականն  
այցեստանակաց Աշխան:

48. Աներերիմ արբայն Վարդառնի թէ-  
պէտ ՚ի Մերասիս վարձանեցու. բայց  
յետոյ զմարդին նորա եւ զրինացն Խոշոշ  
կոչեցալ. փափագրեցն որդիքն իւր ՚ի Վա-  
րագ, որպէս պատուիրեալ էր նիցն:

49. Հուշան կոմ չաւ չանց. է անուն  
գեղջն որ մերը է կարմաւ որ կոչեցեալ  
Վանից. եւ կոյ ՚ի ամեն վարդի եկեղեցի  
մի՛ զոր Հուշանից ուսուր Գերոգ կոչեն:

Այս մենաստան յայն ասկո կոչէ կար-  
մաւ որ ուսր Աստուածածին. քանիք անդ  
երեւեալ է Աստուածածին ծիրանի եւ կար-  
մաւ սիլ հանդ երձիւք. որպէս առեւալ է  
զոր անունու:

Զորովանք ՚ի յամին Ժամանակս կոչե-  
ցաւ. Սալշապասու վանք եւ անի զերին  
տաճարու կից միմեանց շնեալք յանուն  
Աստուածածին. Յովիաննու մելոցն եւ  
որբայ Հայուառըցն:

50. Կառացեալ է սոս ՚ի վերոյ գեղջն  
գուռուապաշ. որ է յանեւ ևս հարաւակովանն  
Վանու:

51. Չաւուստան. զիւզ է սակաւ. թէ՛  
հնուի յարամաւու եւ մօս կունկավավանից:

52. Չողեկեցին իւնի զրից Արամամիսու  
եւ զոռավին շնութիւնու. որովք վայելա-  
ցոյց զեա բ Արտաշէն քաջ նկարազրէ  
թամանց Արծրունին. զոր թէ քեզ վախտ-  
զէի է Ընդեւանու. թէ ոչ ՚ի զիրո նորան  
կարու զատնել զայն ՚ի ստորագրութիւն  
չին Հայուստանեաց Խնձրման հայր Պռ-  
կաս Հայունանէր վարդապէտին. յարեւ 188:

53. Յանցաննն որբայն Յակովայց առ-  
աջ աղբերաւ. աղնկունք զեղջն նստալք  
Եռամեացն զմորձն եւ ոչ պատկաւեցան ՚ի  
սրբայն եւ ծաղք եւս արարին զնա. վասն  
որյո անէծ զարգինն եւ սոս ժամանյն ցա-  
մաքեցաւ. եւ զուռա հերս աղջուանցն սպի-  
տակացց. զոյս առեւեալ բնակացն զիւզնն  
ընթացան աղաւանու զինի որբայն եւ նորա-

թթացեալ կրկին բղիւցցց զաղբեւըն. իսկ  
զհերս աղջուանցն եւ մաղ այնպէս ՚ի յերեիւ և  
անզատականից :

54. Անել. է անուն միոյ զեղջն ՚ի հայոց  
ձոր առ զետովու. որոյ յանուն կոչի ՚ի  
բնակացն Խնձրոց զետ. խոկ մեծ առան  
Ծամբարանը՝ է զետոյ յայնկոյս ՚ի հրամի-  
սակոզնն. եւ այնշատի արբազ շն է Տուր-  
որին. մինչեւ բաւական ինի քուտառն  
ջրազացց. որ շնեալ են կարգաւ առ իւ-  
րեւ:

55. Չարմանու արդարւ ամենայն ոք  
վասն բազմն թէւան ձկանցն. որ ՚ի Աշխաբին  
խազան յայս զետ եւ. ՚ի մրւան. որ անկանի  
՚ի հիւսիսակոզնն վանոյ առ զիւզն Մար-  
մատ էւ այնշատի ինի պրոպելիւն ձկանց  
յերկոսն եւս. մինչեւ բաւ եւ ոչ միայն քա-  
զաքին եւ շրմակոյ զեզօրից. ովլ եւ հե-  
ռաւորաց. որ զան կարստան կրամաւ եւ  
շամուրկցույն աղիւ բարձալ տանիւ:

56. Բարձր եւ զուարձալ զդիր Աստո-  
ռայ եւ զշք զութիւն ծամանայեց տան-  
ընին. զոր շնեալոց արբայն Գայուկ Ուր Ան-  
մարանց զրասանց. Նախագոյն ստորագրէ  
նցն պրամագինն. զոր զիս ՚ի սորու Հան-  
չայունը յերեւ 167:

57. Գևանկու այս անցանի առ հիմուրք  
վանից եւ երեւեալ խան ՚ի Տիզրիս զետն:

58. Պատուակոն մերին արբայն մերա մ

Տրդասոյ թէւրէտ նախ ՚ի ծարդ առ թազե-

ցաւ. բայց զինի տամանակաց կոմ մարդու

մարմին կոմ մասն ինչ նորա՝ բերեալ եղեւ

՚ի Հոգուց Վանիք:

59. Նարեկ զիւզ հետին հետին է ՚ի ծամակեն  
վանոյ միով ժաման ՚ի հարաւակոզն նո-  
րին. առ որ մերը է մենաստան սոյ. ո-  
րում վանահայր եղեւ հերտասկակիրն վար-  
դապէտն Գրիգոր Նարեկոցնին. Հուոս այս  
զիւզն ՚ի յարեւանու հիւսիսակոզն նո-  
րին. զոյ լւան մի տառաւ աժաւա յարու մ  
են վեց բարայից. երեքն ՚ի վերոյ եւ երեքն  
՚ի սորեւ. եւ ՚ի մեջ միուն շնեալ կոյ  
սկզան. որ եր տեղի աղջուանց Նարեկոցն ոյն  
եւ անզաւաւ ինչ ՚ի ծալի հայելով ևաս-  
պիսոյն եւ զթիւու ՚ի զրիին:

60. Չարեկ ձագս հաւոյն մետ եւս կր-  
չեն ՚ի հայուստան. որ ՚ի զիրս արու Չա-  
ւակ նշանակել:

61. Օմեւուն հարտարապետին եկեղեց-


ւայն Աղթամարսյ՝ յիշատակէ թովմաց Արծը բաւնին պապէս : Եւ քանզի հարաբերակուս արուեստին՝ էր Մանուել . . . այդ թի իմաստավեամբ եւ զրաւոր՝ ի գործն իւր . հրաշակիրան՝ զի կեղծցն զարմանագործ առուեստի . և այլն ո :

62. Մի այնպիս կործեցէ ուշեմ ընթէր ցազն՝ եթէ միշտ պատփախ իցն ամենայն բանդակիւալ զրաւուածք յարտարին կողման տաճարին ար . մերժու առաւակէ ինչ իցն կամ պակաս՝ ի նորին . բառ ոռու շնչար ականատեն . և թէ ազն նօտմաց Արծը բանին պատճ զնացնէ . այլ բառ մասին եւ եթէ Վան որոյ եւ մըք էր ինչ . զի բառ պատճը նորին ձիւց նկարագրեցոր եւ էր ինչ . զի աղասամթեամբ յառելոր ի մէնչ . Տես զայնամնէ եւս՝ ի սուրբ՝ Հնին Հայոց՝ յերես 175 :

63. Խստավանող աշակերտն՝ նայն ինքն է Աբրահամ ընկեր խորենց վախճաներց Անոքեառան եւ աշակերտ որոց դէւան գեանցն . որոց գերեզմանի կայ այժմ՝ ի հայոց

ձօր եւ է ո խստառե զի . որոյին եւ յիշատակէ ամոց արքանե կութէ անն՝ զարձաւ կրկնն նոր ի հայտառան ըստ պատճը Եւ զիշէնն որ ներուղէ զնարմ պանչէլի վարու

64. Սա ինըն էր Գեղրդ Վարդապետն եւ խստակրօն Նգնաւորի հաշակեալն առ հեռաւոր վարուցն անպուղական . որ կրծնուորեալ էր՝ ի Լիմանապատն, եւ վախճանեալ յառաջ քան զիլց ամ՝ թազեցաւ անփակեալ ուուրի առաջարին Գեղրեայ . Արժան էր բազում զրուամբ յօրինել զառաքինի վարուց նորին . բայց անսպեկեակ զորով համօքնն նցնողուկն հանդիսիցն . միանգամանի եւ ծննդեան եւ կրօնուարելին յայս անապատ . վասն այնորիկ այսշափ մասն պատեւացր զիրանը ընն առարինութիւնն իսլ կանչար :



867

ԱՐԴՊԱԿՔ. ՏՊԱԳՐՈՒԹԵԱՆ

ԵՐԵՎ	ՏԱՐ.	ԱԽԱԼ.	ՈՒՂԻՂ
6	14	Եղեգնասեր	Եղեգնասեր
7	2	յաւետ	յաւետ
9	26	լսոսափայտն	լսոսափայտն
17	առեղեկ. 38	միրինուածցն	յօրինուածցն
18	առեղեկ. 15	3 Աշճահրաշ այս խորհութք 4 Աշճահրաշ այս խորհութք 25 28 բարեբարիշտ	5 բարեբարիշտ
54	1	Յոյժնամ	Յոյժնամ
41	9	թշնդիւն	թշնդիւն
41	15	յԵրսուսաղէմ	յԵրսուսաղէմ
38	4	տատարոսին	տատարոսին
66	5	միրզըն	միրզըն
69	22	հրաշալից	հրաշից
74	7	Նորոյ ՚ի նորոյ	Նորոյ ՚ի նորոյ
89	21	ողբերակունք	աղբերակունք
95	Տար. 50 թիւ. յաւեւելը		յարեւելը